

W. L. Guy Jr.

Greenleaf Library

891.99

Q - 13



16 NOV 2011

# ԴԱԲԱՆԱՐԵՆԵՐ

ԳԱՐԱՓԱՐՈԳՈՅԻ ՅԵ ՍԵՐՈՅԻՐԵ ՏՐՈՒՄ

Չ Ա Բ Ա Ն Ա Ր Ո Վ Ո Ւ Ժ

( The Profession's )  
( An Idealistic and Love Drama )

Հեղինակ

Մ. Ա. ԶՈԳԻԵՎԻՆ

Տպարան «Պայմար»ի Պատուհ

1924

391. 99

2-13

E1 -

891.99  
2-13

493

Մ. Ա. ԶԱԳԻԿԵԱՆ

# ԴԱՒԱՆԱՆՔՆԵՐ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՒ ՍԻՐԱՅԻՆ ՏՐԱՄԱ

Չ Պ Ր Ա Ա Ր Ա Բ Ո Ւ Ա Ժ

( The Profession's )

( An Idealistic and Love Drama )

(Առնուած Ամերիկահայ Կեանֆէն)

(Անգլ տեղի կ'ունենայ Տիքրոյիքի մէջ)

ԺԱՄԱՆԱԿ — ՆԵՐԿԱՅ



1924

ՏՊԱՐԱՆ «ՊԱՅՔԱՐ»Ի

Պօրքոն, Մէս.

## Զ Օ Ն

Ճ.....ին,

Սիրելիս,

Ճիշտ է, որ նոյն ծնողքն չենք ծներ, բայց գրեթէ նոյն օրերին ենք աշխարհական եկեր, միասին ենք մեծացեր, միշտ ընկերներ ենք եղեր, օրօրոցէն մինչեւ փողոցը, փողոցէն մինչեւ զպրոցը, զպրոցէն մինչեւ պանդխտութեան այս հեռաւոր ափերը:

Բայց նոյնիսկ, այդ բոլորն ալ գեռ ևս բաւական չէին, որ ևս ունենայի այն ջերմ զպացումները ձեզ հանդէպ, որ ունիմ այսօր:

Դուք՝ ինձ համար աւելի հարազատ էք, քան իմ հարազատ եղբայրը: Զէ որ մենք երկու քովնիս ալ, միեւնոյն կեանքն ենք ապեր, միեւնոյն զաւանանքներն ենք ունեցեր, և միեւնոյն իտէալներն ենք հետապնդեր: Որուն համար ալ ձեզ կը նուիրեմ այս շատ թերի գործս, ձեզ՝ որ կեանքիս միակ ընկերը եղած էք: Եւ ես վստահ եմ, որ զայն կ'ընդունիք որպէս յիշատակ մը, ձեզ նուիրուած, իմ սրտի ու հոգիի խորքէն: Ընկերական անշէչ սիրով:

Մ. Ա. Զ.



55414-66



Մ. Ա. ԶԱԳԻԿԵԱՆ

## ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

«ՅԱՂԹԱՆԱԿԻ»ին յետոյ «ԴԱՒԱՆԱՆՔՆԵՐ»Ն ալ լոյս կ'ընծայեմ, ու կրկին ամենափռքը յաւակնութիւնն իսկ չունիմ, թէ լաւագոյն գործ մ'է արտադրածս :

«ԴԱՒԱՆԱՆՔՆԵՐ»Ը եւս, պէտքի մը զնհացում տալու եւ դատի մը ծառայեցնելու կանխամտածութեամբ մը գրքուած է :

Զայն զնահատելը, դարձեալ կը թողում զայն կարդացողներուն եւ զայն ներկայացնողներուն :

Յարգանքներով

Մ. Ա. ԶԱԳԻԿԵԱՆ

## ԴԱԻԱՆԱՆՔՆԵՐ

(ՏՐԱՄԱ ԶՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾ)

### ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

- ՍՈՒՐԵՆ.— Բագուցի ընկերվարական մը, 26 տարեկան:  
ՎԵՐԺԻՆ.— Պոլսեցի, Ամերիկահայ հարսնցու մը, հա-  
ճոյասէր, 21 տարեկան:  
ԼԵՒՈՆ.— Թիֆլիզցի անիշխանական մը, 28 տարեկան:  
ՆՈՒՊԱՐ.— Պոլսահայ նախկին հարուստ մը, պուրժուա-  
միտ, 32 տարեկան:  
ԳԵՂԻՐԴ ԱՂՔԱՏԵԱՆ.— Խարբերթցի Ամերիկահայ գործա-  
ւոր մը, նոր ամուսնացած, 34 տարեկան:  
ՄԱՐԻԱՄ.— (Գէորգի կինը), նոր ամուսնացած կրօ-  
նամօլ մը, 26 տարեկան:  
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԼԱՆԵԱՆ.— Ամերիկահայ հարուստ մը,  
Տիթրոյիթցի, 48 տարեկան:  
ՀՈՒՖՍԻՄԵ.— Խաչատուրի կինը, 36 տարեկան:  
ՎԱԶԻԿԻՆ.— Ալանեաններու զաւակը, 16 տարեկան:  
ՍԻՐԱՆՈՒՇ.— Ալանեաններու զաւակը, 14 տարեկան:  
ՀԱՅԱՆՈՒՇ.— Ալանեաններու աղախինը, 22 տարեկան:  
ՂՈՒԿԱՍ ԿԻՐԱԿՈՒՄԵԱՆ.— Վերժինի նշանածը, Տիթրո-  
յիթ հաստատուած, նպառավաճառ մը, 31 տարեկան  
Թրքահայ զաւառացի մը:  
ԵՕՐԿԻ.— «Փաքրաս» շոգենաւի Յոյն սրճեփը:  
ՀՈՊՈ ՃԵՔ.— 38 տարեկան Հայ պեմպ մը, (հօպօ):  
Ուրիշ նամբորդներ, եւայլն:

### ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

Տեսիլ Ա.

(Բեմը կը ներկայացնէ Յունական «Փաքրաս» շոգե-  
նաւի, Բ. կարգի, հիւրանոց-սրճարանը: Ազ ու ճախ կան,  
իրարու դէմ բացուած, երկու դռներ, դռներու մօտ, եր-  
կու կլոր պատուհաններ: Երեք պատերէն կախուած կան,  
երեք կլոր գօտիներ, վրան «Փաքրաս» գրուած: Իսկ բեմի  
մէկ կողէին կայ սրճեփին խոցը, ուր կ'երեւին խմելիք-  
ներ եւ պտուղներ: Երեք կողմը երկար աքոռներ, առջեւ-  
նին երեք սեղաններ: Իսկ սեղաններու երեք կողմը հաս-  
տառուած երեք աքոռներ: Վարագոյրը բացուելուն Տէր  
եւ Տիկին Աղքատեաններ նստած երկար աքոռներու մէ-  
կին վրայ: Գէորգ իր առջեւ ունի սուրճի զաւաք մը եւ կը  
ծխէ: Իսկ Մարիամ, սեղանին վրայ շարած խաղաքուլքին  
վրայ կը նայի, գուշակութեան համար: Իսկ Եորկի, իր  
շիշերը եւ պտուղները դասաւորելով զրադուած):

ՍՈՒՐԵՆ.— (Ներս մտնելով Լեւոնի հետ, Լեւոն ականջ-  
ները սեղմելով, իսկ Սուրէն ոտքերը գետին խփելով),  
ՈՇՓ, ինչքա՞ն ցուրտ է, ինչքա՞ն, կարծես մարդ պիտի  
սառեցնէ:

ԼԵՒՈՆ.— Սասատիկ ցուրտ է, բայց լաւ որ գէթ ալեկոծու-  
թիւնը դադրեր է:

ՍՈՒՐԵՆ.— Կ'երեւի շատ ցուրտ ըլլալու է Ամերիկան,  
(Կը նստի Աղքատեաններու դիմացի աթոռին վրայ):

ԼԵՒՈՆ.— Ցուրտն ալ խօսք է, ձմռան ճիշտ մէջտեղն ենք  
այոքա՞ն ալ չի ըլլայ: (Կը նստի Սուրէնի կողքին):

ՍՈՒՐէՆ.— Ճիշտ էք, ձմռո է, բայց ևս լսեր եմ, որ սաս-  
տիկ ձմռո կ'ըլլայ Ամերիկա, նոյն իսկ շատ երկար:

ԼԵՒՈՆ.— Այո՛ բայց ևս ալ լսեր եմ որ տաքուկ տաքուկ  
սենեակներ ունի Ամերիկան... ցուրտը ի՞նչ է, եթէ  
մարդ տաք սենեակ ծը ունենայ:

ՍՈՒՐԷՆ.— Ճիշտ էք, եթէ՝ այդ տաք սենեակներէն մեզ  
ալ բաժին հանեն:

ԼԵՒՈՆ.— Բաժին հանե՞ն, ալ ինչի՞ս աւետեաց երկիրն է  
այդ, եթէ սենեակ մըն ալ չի պիտի ունենանք:

ՍՈՒՐԷՆ.— (Խնդալով) Աւետեաց երկիր. թմբուկին  
ձայնը հեռիկն լաւ կուգայ, կ'ըսեն:

ԼԵՒՈՆ.— Սուրէն եթէ մեր լսածներուն հաղարին մէկը  
ալ ճիշտ ըլլայ, պէտք է ըսել որ իսկապէս ալ, Աւետեաց  
երկիր է Ամերիկան:

ՍՈՒՐԷՆ.— Այո՛ եթէ ճիշտ ըլլայ:

ԼԵՒՈՆ.— Օհ, այդքա՞ն ալ չի պիտի ըլլայ:

ՍՈՒՐԷՆ.— Լա՛ւ, լա՛ւ չուտով կը տեսնենք, այժմ եկ մի  
քիչ թուղթ խաղանք:

ԼԵՒՈՆ.— Ի՞նչ պիտի խաղանք, ևս երկու հոգով թուղթ  
խաղալ չեմ սիրեմ:

ՍՈՒՐԷՆ.— (Աղքատեաններու դառնալով), Պըն. Աղքատ-  
եան չէ՞ք ցանկար, մի քիչ թուղթ խաղանք:

ՊԾՆ. ԱՂՔԱՏԵԱՆՆ.— Ինչո՞ւ չէ, Պըն. Սուրէն, ժամա-  
նակնիս ինչպէ՞ս պիտի անցնենք: Բայց ի՞նչ պիտի խա-  
ղանք:

ՍՈՒՐԷՆ.— Լեւոն՝ դուք թիֆլիզիներդ լաւ խաղացող-  
ներ էք, անշուշտ փօքերի վարպետ մըն էք. իսկ Պըն.  
Աղքատեանը, նոյնպէս, անկասկած որ շատ խաղացած  
կ'ըլլայ, Ամերիկահայերն ալ ձեզնից վար չեն մնար:

ՊԾՆ. ԱՂՔԱՏԵԱՆՆ.— Լա՛ւ, բայց երեք հոգով փօքերը  
այնքան ալ հաճոյալից չի ըլլար, գէթ չորս հոգի հար-  
կաւոր է:

ՍՈՒՐԷՆ.— Ինչո՞ւ, միթէ՞ Տիկինը չի մասնակցիր մեզ,  
որ չորս ըլլանք:

ՊԾՆ. ԱՂՔԱՏԵԱՆՆ.— Նախ՝ որ Տիկինը այդ խաղերէն չի  
հասկնար, յետոյ՝ զեռ եւս շատ տկար է, ինչպէս գի-  
տէք սա առաջին օրն է, որ կարողացաւ ոտքի կանգնիլ  
եւ հոս գալ:

ԼԵՒՈՆ.— Իսկապէս ալ խեղճը շատ տանջուեցաւ, Կ'երե-  
ւի Տիկինը ծովու չէ վարժուած:

ՊԾՆ. ԱՂՔԱՏԵԱՆՆ.— Գրեթէ սա՝ առաջին ծովային ճամ-  
բարդութիւնն է, ի՞նչ պիտի ըլլայ:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆՆ.— Այսօր թէեւ շատ լաւ կ'զգամ, բայց  
կը ցաւիմ ըսելու, որ այդ ձեր փոքր է փոքքէր է չեմ  
հասկնար, բայց լաւ զուք երեքով խաղացէք, իսկ ևս  
կը գիտեմ:

Տեսիլ Բ. (Նոյնի եւ Վերժին)

ՎԵՐԺԻՆ.— (Ներս զալով). Ո՛ւՓ, սաստիկ ցուրտ կայ,  
սաստիկ, կարծես մարդու ականջները պիտի թափէ,  
(Նստելով պարապ սեղանի մը մօտ) Եօրկի, ի՞նչ ունիք:

ԵՕՐԿԻ.— Ամէն բան Օրիորդ, ամէն ինչ, ինչ որ ուզէք  
կրնամ տալ: Միա՞յն, եթէ մեր ունեցածներէն ուզէք:

ՎԵՐԺԻՆ.— (Քահ քահ խնդալով). Շատ սրախօս էք Եօր-  
կի, խնդրիմ լօգում մը եւ խաղալու թուղթ մը:

ԵՕՐԿԻ.— (Խնդալով). Պատրաստ եմ ծառայելու Օրիորդ,  
ճիշտ հիմա, ճիշտ հիմա, (թուղթը րերելով, կ'երկարէ  
վերժինի):

ՎԵՐԺԻՆ.— (Եօրկիէն թուղթը առնելով). Տեսնեմ թուղ-  
թը ի՞նչ կ'ըսէ: (Թուղթը կը շարէ սեղանին վրայ,  
եւ ուժի ուշով գիտելով). Անպիտան թուղթը լաւ չի  
ելաւ: Սա եթէ հոս իյնար (մատովը ցոյց տալով), շատ  
լաւ կ'ըլլար, միտքինս կ'ելլէր, (կը տրոմի):

ՍՈՒՐԷՆ.— Օրիորդ՝ թէ ոչ թուղթերը երջանկութիւն չեն  
խոստանար ձեզ:

## ԴԱԻԱՆԱՆՔՆԵՐ

(ՏՐԱՄԱ ՉՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾ )

### ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՍՈՒՐԵՆ.— Բազուցի ընկերվարական մը, 26 տարեկան։  
ՎԵՐԺԻՆ.— Պոլսեցի, Ամերիկահայ հարսնցու մը, հա-  
ճոյասէր, 21 տարեկան։  
ԼԵՒՈՆ.— Թիֆլիզցի անիշխանական մը, 28 տարեկան։  
ՆՈՒՊԱՐ.— Պոլսահայ նախկին հարուստ մը, պուրժուա-  
միու, 32 տարեկան։  
ԳԵՐՄԱՆ ԱՂ.Ք.Ա.Տ ԵԱՆ.— Խարբերթցի Ամերիկահայ գործա-  
ւոր մը, նոր ամուսնացած, 34 տարեկան։  
ՄԱՐԻԱՄ.— (Գեղրդի կինը), նոր ամուսնացած կրօ-  
նամօլ մը, 26 տարեկան։  
ԽԱԶԱՍՈՒԻՐ ԱԼԱՆԵԱՆ.— Ամերիկահայ հարուստ մը,  
Տիթրոյիթցի, 48 տարեկան։  
ՀՌԻՓՍԻՄԷ.— Խաչատրուի կինը, 36 տարեկան։  
ՎԱԶԳԻՆ.— Ալանեաններու զաւակը, 16 տարեկան։  
ՍԻՐԱՆՈՒՇ.— Ալանեաններու զաւակը, 14 տարեկան։  
ՀԱՅԿԱՆՈՒՇ.— Ալանեաններու աղախինը, 22 տարեկան։  
ՂՈՒԿԱՍ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.— Վերժինի նշանաձը, Տիթրո-  
յիթ հաստատուած, նպառավաճառ մը, 31 տարեկան  
Քրքահայ զաւառացի մը։  
ԵՕՐԿԻ.— «Փարքաս» շոգենաւի Յոյն սրճեփը։  
ՀՈՊՈ ՃԵՔ.— 38 տարեկան Հայ պլմպ մը, (հօպօ)։  
Ուրիշ նամբորդներ, եւայլն։

### ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

#### Տեսիլ Ա.

(Բեմը կը ներկայացնէ Յունական «Փարքաս» շոգե-  
նաւի, Բ. կարգի, հիւրանոց-սրճարանը։ Ազ ու ձախ կան,  
իրարու դէմ բացուած, երկու դոնենք, դոներու մօտ, եր-  
կու կլոր պատուհաններ։ Երեք պատերէն կախուած կան,  
երեք կլոր գոտիններ, վրան «Փարքաս» գրուած։ Խսկ քեմի  
մէկ կողէնին կայ սրճեփին խուցը, ուր կ'երեւին խմելիք-  
ներ եւ պտուղներ։ Երեք կողմը երկար աքոռններ, առջեւ-  
նին երեք սեղաններ։ Խսկ սեղաններու երեք կողմը հաս-  
տատուած երեք աքոռններ։ Վարագոյրը բացուելուն Տէր  
եւ Տիկին Աղքատնեաններ նստած երկար աքոռններու մէ-  
կին վրայ։ Գեղրդ իր առջեւ ունի սուրնի զաւաք մը եւ կը  
ծխէ։ Խսկ Մարիամ, սեղանին վրայ շարած խաղաքուլքին  
վրայ կը նայի, գուշակութեան համար։ Խսկ եորկի, իր  
շիշերը եւ պտուղները դասաւորելով գրաղուած)։

ՍՈՒՐԵՆ.— (Ներս մտնելով լեւոնի ձետ, լեւոն ականչ-  
ները սեղմելով, խսկ Սուրէն ոտքերը գետին խփելով),  
Ռ'ԵՓ, ինչքա՞ն ցուրտ է, ինչքա՞ն, կարծես մարդ պիտի  
սառեցնէ։

ԼԵՒՈՆ.— Սաստիկ ցուրտ է, բայց լաւ որ գէթ ալեկոծու-  
թինը դաղրեր է։

ՍՈՒՐԵՆ.— Կ'երեւի շատ ցուրտ ըլլալու է Ամերիկան,  
(Կը նստի Աղքատնեաններու գիմացի աթոռին վրայ)։

ՎԵՐԺԻՆ. Այսու, ոչ լաւ (ծիծաղելով), բայց անպիտան թուղթերը ամէն անդամ ալ ճիշտը չեն խօսիր:

ՍՈՒԻՐԵՆ. — Ռւրեմն իսկապէս կը հաւատա՞ք, թէ թուղթերը կարող են ձեր ապագան գուշակել:

ՎԵՐԺԻՆ. — Ինչո՞ւ ոչ, պարոն:

ՍՈՒԻՐԵՆ. — Զէ որ ձեր ապագան միշտ միեւնոյն է, ինչ որ վերջապէս պիտի ըլլայ: Իսկ այդ թուղթերը, եթէ օրական հարիւր անգամ ալ բանաք, հարիւրն ալ տարբեր, տարբեր ցոյց կուտան, ուրեմն՝ ինչպէ՞ս կարելի է հաւատալ:

ՎԵՐԺԻՆ. — Ոչ, ոչ պարոն, ճիշտ ու ճիշտ կ'ըլլայ, Պոլիս մեր թաղին մօտ, գնչու մը կար, որուն ըսածները բոլորն ալ, տեղն ու տեղը կ'ըլլային: Բայց ես ճիշտը ըսեմ, ինքս լաւ չեմ սովորած, վերջերս միայն սովորեցայ, այն ալ կիսկատար է դեռ:

ՍՈՒԻՐԵՆ. — Կ'երեւի քանի նշանուեր էք, գուշակութեամբ կը հետաքրքրուիք, անշուշտ՝ զիտնալու համար, թէ ինչպիսի մէկն է, ձեր չի տեսած իսուեցեալը:

ՎԵՐԺԻՆ. — Շատ ճիշտ էք պարոն, (ինդալով) կ'ուզեմ զիտնալ, թէ իսկապէ՞ս այնքան հարուստ է, որքան գըրած էր իր նամակներով:

ՍՈՒԻՐԵՆ. — Անկասկած! Հարուստ մէկն ըլլալու է որ առանց զինքը տեսած ըլլալու, Պոլսէն մինչեւ Ամերիկա կը գնաք:

ՎԵՐԺԻՆ. (ինդալով). — Անշուշտ՝ ըստ իր նամակներուն եւ մեզ տուած հաւատիքներուն, շատ հարուստ է, Ամերիկան կառավարութեան նախկին պաշտօնեաներէն մին եղած է: Բայց այժմ վաճառականութեամբ կ'զբաղի: Մի քանի քարաշէն տուներ ունի, բոլորն ալ վարձու տուած, իսկ հատ մըն ալ մեզ բնակութեան համար: Այսու, կարծեմ շատ հարուստ է:

ՍՈՒԻՐԵՆ. — Ռւրեմն ինքնաշարժ, կահաւորուած տուն, ծառաներ, աղախիններ բոլորն ալ իրենց կարգին, ձեզ կ'սպասեն Օրիորդ:

ՎԵՐԺԻՆ. — Անշուշտ, եթէ հարուստ ըլլար, զինքը ինչ չո՞ւ պիտի առնէի, Պոլիս տղայ չի կա՞ր:

ՍՈՒԻՐԵՆ. — Կ'երեւի շատ կը սիրէք հարստութիւնը:

ՎԵՐԺԻՆ. — Բայց՝ ո՞վ չի սիրեր, իսկ ես, արդէն միշտ ալ հարստութեան մէջ եղած եմ, հարստութեան մէջ եմ մեծացեր, իմ ծնողքը շատ հարուստ էին առաջ, թէեւ այս վերջերը, մի քիչ ձախողանքներու հանդիպեցանք:

ՍՈՒԻՐԵՆ. — Մի գուցէ, չէնց այդ ձախողանքներն են պատճառը, որ ձեզ Ամերիկա կը լրկեն, այն ալ ձեր չի տեսած մէկ աղուն հետ ամուսնանալու համար:

ՎԵՐԺԻՆ. — (Կը տրտմի). Այսու, բայց գնացած տեղս հարուստ է, կրկին հին կեանքս կրնամ ունենալ:

ՍՈՒԻՐԵՆ. — Իցիւ թէ, հոն ալ նոր ձախողանքներու չի հանդիպիս:

ՎԵՐԺԻՆ. — (Սրտնեղուած). Աստուած չի լնէ, անմիջապէս ես կը վերադառնամ, մէկ օր իսկ չեմ մնար:

ՍՈՒԻՐԵՆ. — Ռւրեմն, միմիայն հարստութեան համար է՞ս, որ պիտի ամուսնանաք Օրիորդ:

ՎԵՐԺԻՆ. — Ռւրել ինչի՞ համար պիտի ըլլար պարոն, չէ որ ամէն ինչ հարստութեան մէջ է:

ՍՈՒԻՐԵՆ. — Բայց ինչո՞ւ, դուք սէր չունի՞ք միթէ:

ՎԵՐԺԻՆ. — Ինչպէ՞ս թէ չունիմ, ես իմ սէրը հարստութեան, Երջանկութեան եւ հաճոյքին տուած եմ, ամէն ոք բան մը կը սիրէ, ես ալ այդ թուածներս կը սիրեմ: ՍՈՒԻՐԵՆ. — Ռւրեմն՝ ձեզ համար, հաճոյքին գուրս ուրիշ կեանք գոյութիւն չունի:

ՎԵՐԺԻՆ. — Գրեթէ այդպէս: Ես միայն հագուիլ, ուտել, շրջիւ, օր տեսնել կը բաղձամ, ահա իմ ամբողջ վընտուածը: Իսկ այդ ալ կը գնամ Ամերիկա եւ կը զանեմ:

ՍՈՒԻՐԵՆ. — (Զի ուղելով շարունակել). Մի գուցէ Օրիորդ մի գուցէ, կը զտնէք, Ամերիկան շատ տարօրինակ երկիր է, ես ինքս թէեւ հոն չեմ եղած, բայց լած եմ, որ պատեհութիւններ շատ կան: Մի գուցէ ձեր այդ նշա-

նածն ալ, այդ պատեհութիւններէն օղտուած է, եւ հա-  
րսառութիւն գիզած :

ԼԵԽՈՆ — Սուրէն, ևս ինքս մի քանի անդամներ Բագու  
եղած եմ, իմ Ռուս ընկերներէն մին՝ որ երկար տարիներ  
Ամերիկայի Տիթրոյիթ քաղաքը ապրած է, ինձ յայտ-  
նեց, որ Ամերիկեան քաղաքները եւս, Բագուի կը նմա-  
նին :

ՍՈՒՐԷՆ — Մի զուցէ շատ ճիշտ է ձեր ընկերը, որովհե-  
տեւ Ամերիկան եւս, Բագուի նման գործառական եր-  
կիր մ'է բայց ի՞նչ կասկած, որ Հոն Ամերիկայի մէջ,  
աւելի շատ պատեհութիւններ կան Հարստանալու, քան  
ու եւ է ուրիշ տեղ, որովհետեւ նոր երկիր է :

ԼԵԽՈՆ — Ռուսմն, զու՞ք ալ կը դնաք Հարստանալու հա-  
մար :

ՍՈՒՐԷՆ — Ոչ ընկեր Լեւոն, ևս կը դնամ միայն գործե-  
լու եւ ապրելու համար : Ես Հարստանալէ, վազուց  
ձեռքս քաշած եմ : Բայց մի զուցէ զուք՝ այդ կերպ մը-  
տածումներ ունիք, զուք՝ որ անհատաբար երջանիկ  
ըլլալու երազներ ունեցողներ էք :

ԼԵԽՈՆ — Այո՛, ևս ալ ձեր, հաւաքաբար եւ հաւաքակա-  
նօրէն երջանիկ ըլլալու համար ըրածներնիդ տեսայ  
Ռուսաստանի մէջ : Բան մը կրցա՞ք ընել :

ՎԵՐԺԻՆ — Պարոննե՛ր, չէ՞ք ուղեր մի քանի ձեռք թուղթ  
խաղալ :

ԼԵԽՈՆ — Լա՛ւ, Սուրէն, մեր այս վիճաբանութիւնը թո-  
ղուանք հիմա, քիչ յետոյ կրկին սկսելու համար : Այժմ  
Օրիորդը չի մերժենք եւ մի քիչ թուղթ խաղանք : (Սու-  
րէն եւ Լեւոն ելլելով կը դնան եւ կը նստին Օրիորդի սե-  
ղանին շուրջ) :

ՎԵՐԺԻՆ — Խնդրեմ, Պրն. Աղքատեան, զուք ալ, Տիկինն  
ալ եկէք, որ կարենանք խաղալ :

ԱՂՔԱՏԵԱՆ — Տիկինը չի խաղար օրիորդ, իսկ ես ալ  
կուղամ, որ գէթ չորս հոգի ըլլաք, որ կարենանք խա-  
ղալ, (ոտքի ելլելով եւ իր տիկինը դառնալով) . եկէ՛ք,

զուք ալ դիտեցէք որ սովորիք, վերջապէս դիտնալը լաւ  
բան է, (այլ եւ կին սեղանին կը մօտենան) :

ՎԵՐԺԻՆ — (Թուղթը սեղանին վրայ դնելով) . Լաւ մէկ  
մէկ հատ վերցուցէք, տեսնենք ո՞վ պիտի տայ նախ:  
(Բոլորն ալ մէյ մէկ թուղթ կը վերցնեն) : Լա՛ւ, ևս պիտի  
տամ եղեր, (եւ հինգական կը ցրուէ բոլորին) :

(Մի քանի ձեռք խաղալէ յետոյ) :

ՆՐԻՊԱՐ — (Ներս զալով եւ ականջները սեղմելով) . 0՛,  
բոլորդ ալ հոս էք եղեր, կ'երեւի ինձմէ իսկնդը չի կայ  
մէջներնիդ, որ այս ցուրտին ալիքները կը դիտեմ, (Նըս-  
տելով քովերնին), ես ալ փօքերը շատ կը սիրեմ . Եօր-  
կի՛, խնդրեմ, սուրճ մը եւ տումի մը սիկրէթ :

ԵՕՐԿԻ — (Սուրճը և սիկրէթը բերելով) . Հրաժեցէք պա-  
րոն :

ՆՐԻՊԱՐ — Խնդրեմ գրամնիդ : (Դրամը սեղանին վրայ  
դնելով) :

ՏԻԿԻ — ԱՂՔԱՏԵԱՆ — Գէորգ, խնդրեմ մի քիչ զուրս գը-  
նանք, լաւ չեմ դդար, կ'երեւի կրկին ալեկոծութիւնը  
սաստկացաւ :

ՊՐԵ. ԱՂՔԱՏԵԱՆ — (Ոտքի ելլելով եւ կնոջ թեւէն բռնե-  
լով) . Լաւ, զնանք Մարիամ, բայց սաստիկ ցուրտ  
կայ զուրսը : (Կը մեկին դուրս) :

ԼԵԽՈՆ — Պր. Նուպար, զուք ինչո՞ւ կը փախիք Պոլի-  
սէն, Պոլիս շատ զեղեցիկ քաղաք է, ապրելու յարմար,  
չէ՞ :

ՆՐԻՊԱՐ — Այժմ ես, ոչ Պոլիսով կը հետաքրքրուիմ եւ  
ոչ ալ Հայաստանով, անդամ մը Ամերիկա մտնէի, ալ  
ուրիշ բան չեմ բաղամ : Բայց այդ Հարցը ես ինքս ձեզի  
տալու եմ, Պրն. Լեւոն, այժմ զուք ինչո՞ւ կը փախչէք  
կովկասէն, Հայաստանէն, երբ արդէն ձեր ուղած կար-  
գերը, հաստատուեր են հոն :

ԼԵԽՈՆ — Ո՞չ, Պրն. Նուպար, զուք շատ կը սիրակիք, մի  
զուցէ, իրիկուան իմ խօսածներէս այդպէս եղբակա-

ցուցիք թէ ինքս ալ ընկերվարական մ'եմ, բայց ևս ընկերվարական մը չեմ եւ չեմ ալ ուղեր ըլլալ:

ՆՈՒՊԱՐ.— Ռւրեմն, դուք ի՞նչ գաղափարի կը ծառայէք պարոն Լեւոն:

ԼԵՒՈՆ.— Զեմ գիտեր պարոն, թէ զիս լաւապէս կարո՞ղ էք հասկնալ, թէ ոչ, բայց քանի որ հարց տուիք պարտաւորուած եմ պատասխանել, ևս ընկերվարական մը չեմ, ճիշտ այնպէս, ինչպէս դու ինքդ չես:

ՆՈՒՊԱՐ.— Բայց ձեր իրիկուան վիճարանութիւններէն ևս այնպէս եզրակացուցի որ ձեր եւ Պրն. Սուրէնի գաղափարները միեւնոյն են:

ԼԵՒՈՆ.— Մասամբ իրաւունք կուտամ ձեզ, ճիշտ է որ մեր երկուքին գաղափարները, իրարու կը նմանին, երբ մեր վիճարանութիւնը ձեզ նման պուրժուամիտի մը հետ է, իսկ եթէ՝ մենք երկուքնիս իրարու ոէմ վիճարանինք, այն ատեն պիտի տեսնէք, որ մենք ո եւ է նմանութեան եզրեր չունինք:

ՆՈՒՊԱՐ.— Լաւ, երէկ տեղեկացայ, որ Պրն. Սուրէնը ընկերվարական է, քօմունիստ մ'է: Խնդրեմ, դուք ի՞նչ էք:

ԼԵՒՈՆ.— Պրն. Նուպար, մենք կը հաւատանք անհատի բացարձակ ազատութեան, մենք չենք հաւատար, ոչ օրէնքի եւ ոչ ալ կառավարութեան, մենք չենք հաւատար ո եւ է կաշկանդումի:

ՆՈՒՊԱՐ.— Ռւրեմն չի ըսե՞ս որ, Թուսական նիշելիսթներէն ես, նիշելիստ մ'ես:

ԼԵՒՈՆ.— Ո՞չ, ո՞չ պարոն, մենք նիշելիսթներ ալ չենք, թէեւ այդ անունը չատ անգամներ չփոթուած է մերինին հետ, բայց մենք մեր իսկական անունը ունինք, որոնք մեր կուսակցութեան որոշումով սպաններ ենք, այդ սպաննութեամբ իսկ, մենք փրկեր ենք հազարաւոր անմեղներու կեանքը: Մենք սպաններ ենք այնպիսի բռնակալներ, որոնք իրենց շուրջը, ամէն կողմ մահ սփռողներ են եղած, որոնց աւելի երկար գոյութիւնը, ուրիշ հազարաւորներ պիտի մահացնէր: Եւ միթէ՞ զէշ զործ մը ըրած ենք, սպաններով զահիծ մը, երբ փրկած ենք հազարաւորներու կեանքը:

ՆՈՒՊԱՐ.— Բայց ի՞նչ տարբերութիւն կայ, ձեր՝ անիշխանականներ, հիմա հասկցա՞ր Պրն. Նուպար:

Հեւ, դուք երկուքդ ալ միեւնոյն բաները չէ՞ք, միեւնոյն նպատակները չունի՞ք:

ԼԵՒՈՆ.— Անչուշտ միեւնոյն բաները չենք, եւ ոչ ալ միեւնոյն նպատակները ունինք, անոնք քօմունիստները, ընկերվարականները, հաւաքականութեան կը հաւատան, օրէնքներու կը հաւատան, կառավարութեան կը հաւատան, ոստիկանութեան կը հաւատան, պիտութեան կը հաւատան: Եւ եթէ գիտնամ որ ընկեր Սուրէնը չի նեղուիր (խնդալով), նոյն իսկ պիտի ըսեմ, որ ազգային սահմաններու կը հաւատան: Հիմա հասկցա՞ր մեր և անոնց տարբերութիւնները:

ՆՈՒՊԱՐ.— Բայց չէ՞ կարելի ձեզ հարց տալ, թէ եթէ այդ բոլորին չէք հաւատար, ուրեմն դուք ի՞նչի կը հաւատաք: Մարդասպանութեա՞ն:

ԼԵՒՈՆ.— (Նեղացած). Ոչ, ոչ պարոն, մենք մարդասպանութեան չենք հաւատար, մենք հասարակ մարդասպաններ չենք, իսկ անոնք, որոնք մեր կուսակցութեան որոշումով սպաններ ենք, այդ սպաննութեամբ իսկ, մենք փրկեր ենք հազարաւոր անմեղներու կեանքը: Մենք սպաններ ենք այնպիսի բռնակալներ, որոնք իրենց շուրջը, ամէն կողմ մահ սփռողներ են եղած, որոնց աւելի երկար գոյութիւնը, ուրիշ հազարաւորներ պիտի մահացնէր: Եւ միթէ՞ զէշ զործ մը ըրած ենք, սպաններով զահիծ մը, երբ փրկած ենք հազարաւորներու կեանքը:

ՊՐՆ. ԱՐԴՎԱԾԵԱՆ.— (Իր կնոջ հետ ներս մտնելով). Ո՞ւ արտակարգ ցուրտ կայ դուրսը, չի ըլլայ որ դուրս գընալու փորձ ընէք: (Իրարու կողքին կը նստին):

ՆՈՒՊԱՐ.— Լաւ, Պրն. Լեւոն, զեռ եւս դուք չի ըսիք թէ դուք ինչի՞ կը հաւատաք:

ԼԵՒՈՆ.— Ինչպէս թէ չի ըսի, ես արդէն՝ մեր վարդապիտութեան խոսցիալ իմաստը ըսի, բայց մի քիչ ալ ընդարձակեմ: Մենք կը հաւատանք անհատ մարդու բացարձակ ազատութեան, անկախութեան, անհատը չի պէտք է կաշկանդուի, ուեւ սահմանափակումներով, ո

Եւ է օրէնքներով, պէտք է վերանան բոլոր կառավարութիւնները, բոլոր օրէնքները, բոլոր կանոնները, բոլոր հեղինակութիւնները եւ բոլոր իշխանութիւնները, չչոր, այդ բոլորն ալ անհատի ազատութիւնը կը կաշկանգեն: Ի՞նչ է կառավարութիւնը, եթէ ոչ հաւաքական բոնակալութիւն մը անհատին վրայ: Ի՞նչ են օրէնքները, եթէ ոչ ստիպումներ, արգելքներ անհատին համար: Եւ ի՞նչ են կանոնները, եթէ ոչ այս պիտի ընես, այդ չափակի ընես, սա արգէն կաշկանդում չէ:

**ՆՈՒՊԱՐ** — Բայց Պրն. Լեւոն, նոյնիսկ ձեր այդ շատ հոլոված անհատը, ինչպէս պիտի կառավարուի հաւա, ամէն մարդ մէջ մէկ քաղաքի մէջ չի պիտի ասլրի եա՛, անշուշտ իրարու հետ գործ պիտի ունենան:

**ԼԵՒՈՆ** — Անշուշտ անհատը ընկերութենէն չի պիտի առանձնանայ, անշուշտ իրարու հետ կապ, գործ պիտի ունենան, բայց մեր վարդապետութեամբ, անհատը պիտի ունենայ կատարեալ եւ ամենալայն ինքնօրէնութիւն, որովհետեւ միայն կատարեալ ազատութեան մէջ է, անհատի կատարեալ զարգացումը, մեր հասարակական կազմակերպութեան հիմքը պիտի կազմէ, ազատ անհատներու, ազատ դաշնակցութիւնը, որը կարող է լուծուիլ ամէն բոպէ, որ կողմը որ ուզէ, դաշնակցութիւնը կարող է խզել:

**ՊՐՆ.** **ԱՂՔԱՏԵԱՆ** — Պրն. Լեւոն, ձեր երէկուան եւ այս օրուան բաժներէն այնպէս կը հետեւցնեմ, որ զուրշատ մօտ էք մեր Ամերիկայի մէջ եղած I. W. W. ներուն, անոնք ալ, ոչ օրէնքի կը հաւատան, ոչ կառավարութեան եւ ոչ ալ քաղաքական ո եւ է գործունէութեան:

**ԼԵՒՈՆ** — Դժրախտաբար՝ դեռ եւս Ամերիկա չեմ եղած, այս առաջին անգամն է, որ կը զնամ, բայց ըսկամ քեզի, որպէս հետաքրքրուող մէկը, մի քանի սուսական պրօւրներ կարդացած եմ, այդ ձեր ակնարկած I. W. W. ներու մասին, եւ եթէ չեմ սխալիր, անոնց պա-

րազլուխներէն մին ալ, Պել Հեյուտ անունով, այժմ թուսաստան է: Որուն հետ տեսակցած եմ եւ ծանօթացած:

**ՊՐՆ.** **ԱՂՔԱՏԵԱՆ** — Այս, այս, շատ ճիշտ էք Պրն. Լեւոն Պել Հեյուտը, անոնց լիտրըն էր, ևս զինքը անձամբ տեսած եմ, երկու անդամ, մին կօրէնսի մէջ, ուր մեծ գործազուլ մը յաջողցուց, իսկ միւսն ալ լինի մէջ, երբ իր երկու իտալացի ընկերները բանուէն ազատեց:

**ԼԵՒՈՆ** — Օ՛չ, լա՛ւ, լա՛ւ ուրեմն, եթէ այդ է ձեր ակնարկածը, զանոնք չէ կարելի անիշխանական անուանել, առ առաւելին անոնք պէտք է կոչել, Անարխի-Սօցիալիստներ, բայց ոչ անարխիստներ: Անոնք եւ ընկերվարականներէն միայն անով կը տարբերին որ չեն հաւատար, ոչ քաղաքական գործունէութեան եւ ոչ ալ բառամենտական կամ քաղաքական ընտրութիւններու, բայց անոնք ալ ընկերվարականներ են, եւ ընկերվարութեան հասնելու համար, կը հաւատան ընդհանուր գործադրուներու, ճարտարարուեստի մէջ կազմակերպուելուն, եւ այդպէսով բոլոր գործարաններուն եւ ազգային հարստութիւններուն գրաւումին: Այսպէս չէ:

**ՊՐՆ.** **ԱՂՔԱՏԵԱՆ** — Շատ ճիշտ էք Պրն. Լեւոն, իսկապէս այդքան հեռի են, աւելի լաւ էք ուսումնասիրեր I. W. W. ները, քան ես ինքս, որ երկար տարիներ Ամերիկա եղած եմ:

**ԼԵՒՈՆ** — Բայց զուրք ո եւ է զաւանանք չունի՞ք, Պրն. Աղքատեան:

**ՊՐՆ.** **ԱՂՔԱՏԵԱՆ** — Ինչպէս թէ չունիմ, անշուշտ ունիմ, ևս ոչ ընկերվարութեան կը հաւատամ եւ ոչ ալ անիշխանութեան, ևս Յունիկնիսք մըն եմ, ուրիշ ոչինչ: Վերժին — Տիկ. Աղքատեան, անոնք թող վիճարանին, եկուր մենք քանի մը ձեռք թուղթ խաղանք երկուքովնիս:



ՀԱՅԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ  
Հ.Ս. ԲՈՅԼՈՅԵԿԱ

18

**Տիկ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Լաւ որ ըսիր, արդէն գլուխս կը ցաւէր : (Կը մօտենայ Վերժինի եւ կ'սկսին թուղթ խաղալ) :

**Լեհին.** — Դուք Եռևիկնիսք էք ըսի՞ր, կ'երեւի այդ ալ մի նոր դաւանանք է, կարելի է ասոր հայերէնը կամ ոռուսէնը ըսել, տեսնենք այդ ի՞նչ ձեւ բան է :

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Պրն. Լեհոն, ոռուսէրէնէն լուր չունիմ, իսկ հայերէնս ալ շատ կարճ է, բայց կարելի է թարգմանել «Գործառական կազմակերպութեան հաւատացող», կարծեմ իմ գիտցած հայերէնովս ատկէ աւելին չեմ կարող ըսել :

**Լեհին.** — Շատ լաւ, այդ կը բաւէ, ես արդէն իսկ հասկրցայ, ձեր ամբողջ խոչալը կարելի է խտացնել հետեւեալ կերպով, դուք կ'ուղէք գործառըները կազմակերպութեալ, այդ կազմակերպութեան միջոցով շաբաթավճարները աւելցնել, դործի ժամերը կրճատել, դործարանական վիճակը տանելի դարձնել եւ նոյնիսկ գործառընապատ օրէնքներ անցնելու աշխատիլ, եւ հակագործառական օրէնքներու դէմ կոռուիլ : Այդ չէ՞ ամբողջը :

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Ճիշտ ու ճիշտ, հաւատայ ինձմէ աւելի լաւ էք հասկցէր Եռևիկնիզմը :

**ՍՈՒԻՐԻՆ.** — Բայց Պրն. Աղքատեան, Եռևիկնիզմը, հասարակական վարդապետութիւն մը չէ, այլ անհատական անմիջական շահու համար կազմակերպուած, արհեստակցական միութիւն մը, եւ զուրկ հասարակական ո եւ է խոէալէ, ո եւ է նպատակէ, ձեր նպատակն է միայն, ձեր կաշին փրկել, եւ անօթութեան մղձաւանչէն, դուրս գալ, եւ այդ ոչ միայն հակաընկերվարական է, այլ նոյնիսկ հակամարդկային, հակաբանւորական : Դուք միացած, կազմակերպուած էք, մէկ կողմէն մի քիչ աւելի ստանալու ձեր գործատէրերէն, իսկ միւս կողմէ, բոլորին առջեւ փակած էք պայն, բայց ի՞նչ են ըրեր գործատէրերը, միթէ՞ անոնք ձեռքերնին ծալած

դուրսը մնացողներն ալ մարդ են, գործառը են, ապրիլ կ'ուղեն : Իսկ դուք կը մտածէք միմիայն ձեր մասին : ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Ինչպէ՞ս թէ, մենք գործառը չե՞նք, ես ինքս տասն եւ հինգ տարիներէ ի վեր գործառը մը եղած եմ, եւ առաջ որ միայն 7-8 տոլարով կ'աշխատէի, այս օր չնորհիւ մեր «միութեան» 30-40 տոլար կը չինեմ, այս իտէալ չէ՞ այս դաւանանք չէ՞ :

**ՍՈՒԻՐԻՆ.** — Այդ ըսածներդ շատ ճիշտ են, երբ հարցը կը վերաբերի միայն ձեր անձին, բայց ի՞նչ տարբերութիւն կայ ձեր եւ Ամերիկեան թրըսքներուն միջեւ, որոնց մասին երկարօրէն կարդացած եմ ոռուսական գրականութեան մէջ, չէ որ անոնք ալ կազմակերպուեր են, նախ ձեզ Եռևիկնիսքներուդ դէմ կոռւելու, յետոյ ալ փոքր գրամատէրները մեոցնելու : Միթէ դուք ալ միեւնոյնը չէ՞ք ըներ, երբ կազմակերպուեր էք, նախ՝ գործատէրներուն դէմ կոռւելու, յետոյ դուրսը մնացած արհեստ չունեցող իսեղ գործառըները մեոցնելու, այդպէս չէ՞ : ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Ոչ, պարոն Սուրէն, շատ կը սիալիք դուք, նախ ըսեմ որ, մենք ունի նպատակ չունինք դուրսը մնացող, արհեստ չունեցող գործառըները մեոցնելու, մեր կոիւը միայն գործատէրներուն դէմ է, շատ գրամ առնելու համար : Ճիշտ է, մեր դռները փակեր ենք, ոչ արհեստառըներու առջեւ, բայց այդ միակ կերպն էր, որմով 7-8 տալերը, 30-40 տալերի ենք բարձրացուցեր :

**ՍՈՒԻՐԻՆ.** — Նախ յայտնեմ, որ դու ինքդ, արդէն իսկ հաստատեցիր իմ ըսածները, երբ խոստովանեցար, որ ձեր ընկերութեան դռները փակ են, ոչ արհեստառըներու առջեւ, իսկ ձեր միւս ըսածն ալ, այնքան մէծ արժէք մը չի ներկայացներ, երբ ինդըին կը մօտենանք, մի քիչ աւելի խորաթափանցօրէն, դուք կ'ըսէք, որ ձեր շարաթավճարները աւելյացեր է 8-էն 40ի, լաւ ուրեմն, հինգ անգամ բարձրացուցեր էք զայն, բայց ի՞նչ են ըրեր գործատէրերը, միթէ՞ անոնք ձեռքերնին ծալած

նստած են այդ երեւոյթին հանդէս, ընդհակառակը, անոնք աւելի ճարպիկ ձեւով մօտեցած են այդ երեւոյթին, եւ ի նպաստ իրենց լաւապէս ալ լուծած : Դուք գիտէք, որ ևս ինքս Բաղուցի մըն եմ եւ երկար տարիներ հոն գործառարական միութիւններու մէջ եմ եղած, ուրեմն այդ երեւոյթը լաւապէս ծանօթ է ինծի, լիր այժմ, եթէ գուշ տասնեւհինգ տարուան մէջ ձեր շարաթավճարները միայն հինգ անդամ բարձրացուցած էք, անոնք ալ միւս կողմէ ձեր արտադրած ապրանքներուն վրայ բարգած են այդ յաւելումը, եւ այսպէս սուղ սուղ կրկին ձեզի կը ծախեն, ուրեմն անոնք ձեր այդ յաւելումէն ուեւ վնաս չունին, ի՞նչ, թէ չէ կը խորհիք, որ գործատէրերը վնաս պիտի ընեն, մի վախնար, եթէ անոնք վնաս ընեն մէկ օր իսկ չեն շարունակեր իրենց գործարանները : Անոնք եթէ երէկ իրենց արտադրած ապրանքները, միայն 2 տոլարի կը ծախէին, այսօր 14 տոլարի կը ծախեն, այժմ տեսնես թէ անոնք, ի՞նչպէ՞ս հաւասարակշութիւնը կը ստահեն, նոյնիսկ աւելի ստանալով, այնպէս որ, եթէ երէկ գործատէր մը միայն 25 հազար տոլար կը չինէր, այս օր 100 հազար կը չինէ : ՊՐՆ. Ա.Ղ.Ք.ՍԵ.ԱՆ. — Բայց Պրն. Սուրէն, մեզ ի՞նչ թէ որքան կը չինէն անոնք, մենք չենք ալ այդ վճարողը, մինչդեռ հինգ անդամ աւելի ստացողները մենք ենք :

ՍՈՒՐԷՆ. — Բայց, շատ, շատ կը սիսալիք Պրն. Աղքատեան նոյն այդ աւելին վճարողները դուք եւ միայն դուք էք, ուրիշ ոչ ոք : Ես շատ եմ կարդացած, ձեր այդ նոր աշխարհի ճարպիկ վաշխառուներու մասին, անոնք ձեղ վճարած աւելին կրկնապատկելով դրած են ապրանքներուն վրայ, իսկ զնողներն ալ դուք էք, դուք գործառուներդ :

ՊՐ. Ա.Ղ.Ք.ՍԵ.ԱՆ. — Բայց ի՞նչպէ՞ս թէ մենք ենք, Պր. Սուրէն, ճիշտը որ այդ կէտը իմ ուղեղս չի մտներ, օրինակի համար, ես կը գործեմ կօշիկի գործարան մը եւ հինգ անդամ աւելի վճարում կ'ստանամ, իսկ կօշիկները հա-

մածայն ձեր ըսածին, աւելի սուղ են հիմա, բայց չէ որ ամբողջ կօշիկները զնողը ես չեմ, իմ գնածս շատ շատ տարեկան չորս դոյզ պիտի ըլլայ, հայտէ ըսենք որ հիմա ամուսնացած ըլլալով, չորս դոյզ ալ Մարիամին համար, ամբողջը ութը դոյզ, ուրեմն բոլորին տասնական աւելի վճարելով ընդամենը կ'ընէ 80 տոլար աւելի, մինչդեռ երբ ստացածս 8էն 40 տոլարի բարձրացած է, փոխանակ 416 տոլար առնելու, այժմ կ'ստանամ երկու հազար 80 տոլար, այժմ տեսնես հսկայ տարբերութիւնը, ի՞նչ կ'ըլլայ, թող որ այդ գումարին 80 տալէն ալ աւելի վճարեմ :

ՍՈՒՐԷՆ. — Բայց կրկին կը սիսալիք բարեկամս, ձեր առածը ամբողջ տարուան մէջ, ծիայն ութը դոյզ կօշիկ չէ, չէ որ գուք կը զնէք նաև ներքին, արտաքին զգեստներ, զլամարկներ, ուտելիքներ, սենեակ, տուն եւ այսպէս հազար ու մէկ ուրիշ բաներ, եւ գուք այդ բոլոր բաներուն համար ալ, կը վճարէք 5 կամ 10 անգամ աւելի, եւ երբ տարեգլխուն փոքր հաշիւ մը ընէք, պիտի տեսնէք, որ ձեր առած գրամները բոլորն ալ գընացեր, ծախսուեր են, ճիշտ այնպէս, ի՞նչպէս կ'ըլլար ձեր ութը տոլար առած տեսնիդ, չէ որ այսօր ալ, երբ 40 կ'ստանաք, ոչինչ աւելի չէք կարող ինայել, ի՞նչքան կը ինայէք ութը առած տեսնիդ, եւ ի՞նչ տարբերութիւն կ'ընէ, եթէ վաղը ոչ թէ 40 այլ 400 տալեր ստանաք, իսկ անդին մէկ շարաթ ապրելու համար ալ 400 տալեր հարկաւոր ըլլայ : Դուք բան մը շահած կ'ըլլաք, չէ որ ոչինչ չի մնար ձեզ :

ՊՐՆ. Ա.Ղ.Ք.ՍԵ.ԱՆ. — Իսկապէս ալ, ձեր այդ ըսածներուն մէջ ճշմարտութիւններ կան (գլուխը կը քերէ) :

ՍՈՒՐԷՆ. — Ոչ թէ ճշմարտութիւններ կան, այլ ամբողջը ճշմարտութիւններ են, եւ եթէ ձեզ տրուի մէկ ամբողջ կողով լցուն ամերկիկան կանաչ տալեր, կրկին կրնաս վստահ ըլլալ, որ այդ ամբողջը, կրկին ետ կ'առնեն, ձեղ վճարած օրէն մինչեւ յաջորդ շարթու նոյն օ-

ըը, որովհետեւ անոնք այնպէս մը կը բարձրացնեն ձեր գնելիքները, որ ձեր քովլ բան մը չի աւելնայ: Այս, բարեկամս պուրժուան, վաշխառուն, դրամատէրը, նոյնը են, հոն Բազուի մէջ, թէ հոս Ամերիկայի մէջ, եւ ամբողջ աշխարհի վրայ:

**ՆՈՒՊԱՐ** — Եղբայր, ես ձեզի չի ըսի, որ՝ ո՞ւր որ դառնաք այսօրուան կարգերէն լաւը չէք կարող գտնել, այս աշխարհը այսպէս եկեր է, այսպէս ալ կը գնայ, կեանքը երէկ ալ այսպէս էր, այսօր ալ այսպէս է, եւ վաղն ալ այսպէս կը մնայ: Պարապ տեղը կը վիճաբանիք, պարապ տեղը գլուխ կը ցաւցնէք:

**ՍՈՒՐԵԿՆ** — «Երէկ ալ այսպէս էր», «վաղն ալ այսպէս կը մնայ» հա Պրն. Նուպար, բայց երէկուան կեանքին ո՞ր մէկ մասը այս օրուան կը նմանէր, ճիշտ է, այդ ձեր պուրժուամիտներուդ փիլիսոփայութիւնը է, բայց դու կրնա՞ս փաստեր որ երէկ ալ կեանքը այնպէս էր, ինչ-պէս այսօր է, (դառնալով Լեւոնի), այժմ դուք կոսեցէք ընկեր Լեւոն, դուք՝ որ ընկերվարական մը չէք, ըսէք թէ երէկ ալ այսպէս էր կեանքը:

**ԼԵՒՈՆԻ** — Այդ խնդիրներուն մէջ, ես ձեզ հետ եմ ընկեր Սուրէն, մանաւանդ՝ երբ հարցը պուրժուական փիլիսոփայութիւնները ջախջախելու կուզայ, դուք կարող էք, առանց իմ վկայութեան դիմելու, այդ նախկին հարուստին-պուրժուամիտին լաւ դաս մը տալ:

**ՍՈՒՐԵԿՆ** — Պրն. Նուպար՝ վստահ եմ, որ քիչ շատ կըրթուած մէկն էք, եթէ ոչ հասարակական հարցերու շուրջ, դէմ պատմութեան, մարդու ծագումի, քաղաքակրթութեան պատմութեան մասին, անշուշտ ծանօթութիւններ ունիք, դէմ Պոլսահայ վարժարանները, այդքան մը բան ձեղ սովորեցուցած ըլլալու են: Վերջապէս դուք պէտք է զիտնայիք, որ կեանքը երբէք ալ երէկ այնպէս չէ եղեր, ինչպէս այսօր է: Եւ ուրեմն վաղն ալ այնպէս չի ըլլար, ինչ որ այսօր է: Կեանքի մէջ, ոչինչ կայ կայուն, ամէն բան կը փոխուի, ամէն

ինչ կը ծնի եւ կը մեռնի, հասարակական երեւոյթներն ալ, այդ օրէնքէն չեն խուսափիր, հասարակական կարգերն ալ կը ծնին եւ կը մեռնին, այլ էր երէկ, այլ է այսօր: Եւ ի՞նչ կասկած որ այլ պիտի ըլլայ վաղը: Լաւ միայն երկու հարիւր տարի ետ գնանք, աեսնելու համար թէ կեանքը այն ատեն այնպէս էր, ինչպէս այսօր է: Այժմ ինձ պատասխանեցէք, այն ատեն հանքերը կը չահագործուէի՞ն, երկաթուղիներ կա՞ր, շոգենաւեր գոյութիւն ունէի՞ն, ելեքտրականութիւնը գտնուա՞ծ էր, մեքենաները կատարելագործուած էի՞ն, անշուշտ ո՛չ, չի՞ որ այդ բարորը միայն նոր գիւտեր են, եւ իրենց կարգին ծնունդ տուած են հասարակական նոր երեւոյթներու, նոր կարգերու, եւ ամենէն կարեւորը այն ատեն այսօրուան նման հաւաքական աշխատանք գոյութիւն ունէ՞ր, չի՞ որ այն ատեն մէկ գործը, իր ամբողջութեամբ, մէկ արհեստաւորը կը լրացնէր: Խսկ այսօր՝ ի՞նչ կուզես այն վերցուր պիտի տեսնես, որ փոխանակ մէկ անձով, շատ մը մարդոց աշխատութեամբ արտադրուած է, այդ միեւնոյն բանը, առարկան, վերջապէս ինչ որ է նը:

**ՆՈՒՊԱՐ** — Հա՞, պապանա ըրահիմեք, լաւ որ միտքս ձգեցիր, այդ բարորը մեքենայ, երկաթուղի, շոգենաւ, ելեքտրականութիւն, կէզ, բոլորն ալ պուրժուական կարգերու տակ չե՞ն գտնուեր, ի՞նչ չէ նը ձեր օրով եղան, ձեր զեռ եւս չի զալած օրով, եւ այդ ամենը միթէ մարդկութեան համար մեծ բարիքներ չեղա՞ն:

**ՍՈՒՐԵԿՆ** — Ճիշտ էք, որ այդ ամբողջը մեծ բարիքներ պէտք էր ըլլային բովանդակ մարդկութեան համար, բայց գրաբատարար չեն այսօր, անոնք միայն մեծ բարիքներ եղան մարդկութեան մէկ շատ չնչին մասին, որոնք իւրացնելով այդ ամէնը, իրենց համար դրամի, կեանքի, հաճոյքի, աղրիւրներ շինեցին, խսկ մարդկութեան մի ստուար մեծամասնութիւնը, ինքն ալ մեքենայի մէկ մասը դառնալով, անոր հետ կը չարչարուի

ու կը մաշուի : Դեռ չեմ ուզեր յիշել, անոնց պատճառով փողոցները թափուած միլիոնաւոր գործաւորները, որոնց գործը այժմ մեքենաները կ'ընեն, իսկ իրենք ալ փողոցները անօթի կը մեռնին : Հասկցա՞ր այժմ :

**ՆՈՒՊԱՐ** — Բայց ուրիշ ի՞նչ կերպ կարելի էր ըլլալ :

**ՍՈՒՐԵԿՆ** — Միթէ՞, աւելի լաւ չէր ըլլար, որ այդ բնական, արուեստական բոլոր հարստութիւնները պատկանէին հանրութեան, ճիշտ այնպէս, ինչպէս ջուրը, օդը : Միթէ աւելի լաւ չէ՞ր ըլլար, որ անոնցմէ օգտուէր բովանդակ մարդկութիւնը, ինչպէս կ'օգտուին հանրային փողոցներէն, պարտէզներէն, գրատուններէն, թանգարաններէն :

**ՎԵՐԺԻՆ** — (Թուղթ խաղալը դադրեցնելով) . Մի քիչ ալ գուրս զնանք եւ օդ առնենք, ասոնց վիաճրանութիւնը չի հատնիր :

**ՏԻԿ . ԱՂՔՍԵՍՆ** — Լաւ որ բսիր, փակուէր մնացեր ենք, ծուխին, փոշին մէջ, զնանք . (ոտքի կանգնելով երկուքովնին գուրս կը զնան) :

**ՆՈՒՊԱՐ** — Պրն . Սուրէն՝ ուրեմն այն ատեն սեփականութիւն գոյութիւն չպիտի ունենար :

**ՆՈՒՐԵԿՆ** — Եւ լաւ որ չունենար, թէեւ այն ատեն ամէն ոք կերպով մը սեփականատէր կը գառնար, չէ որ ամէն ինչ հանրութեան կը պատկաներ : Ի՞նչ պիտի ըլլար, եթէ անձնապէս սեփականատէր զառնար, չէ՞ որ անկէ պիտի օգտուէր : Իսկ սեփականութիւնը հանրային զառնալով կը վերնային բոլոր անհամաձայնութիւնները, բոլոր վէճերը, բոլոր կոփեները, պատերազմները, բոլոր բոլոր, եւ մարդիկ իրարու կողքին կ'ապրէին որպէս ընկերներ, խաղաղ ու երջանիկ :

**ՆՈՒՊԱՐ** — Բայց, Պրն . Սուրէն, ինչո՞ւ այդ ձեր երազած արքայութիւնը չի կարողացաք հիմնել Ռուսաստանի մէջ, չէ որ, այսօր ալ ուսւ ժողովուրդը դեռ եւս թշուառ է, երջանիկ չէ :

**ՆՈՒՐԵԿՆ** — Մենք ըրինք Ռուսաստանի մէջ, ինչ որ կա-

րելի էր, ինչ որ Հնարաւոր էր, ատկէ աւելին չէր կարելի ըլլալ, որովհետեւ Ռուսաստան դեռ եւ մեքենապէս, ճարտարարուեստապէս կատարելութեան հասած չէր, ինչպէս են Ամերիկան եւ Եւրոպան :

**ՆՈՒՊԱՐ** — Ուրեմն այդ խօսքերով, զուք կուզաք ըսելու որ Ռուսաստան դեռ եւս պատրաստ չէր, դեռ շատ վաղաժամ էր Ռուսիոյ համար ընկերվարական երկիր դառնալ, այնպէս չէ :

**ՆՈՒՐԵԿՆ** . — Ընդհակառակը Պրն . Նուպար, զուք պէտք էր զիտնայիք որ Ռուսական հասարակական էութիւնը, բոլորովին այլ էր, քան Ամերիկեանը քան Եւրոպականը, Ռուսաստանի մէջ թէեւ համայնական սկզբունքները շատ զօրաւոր էին, սակայն քափիդալիստական, ճարտարարուեստական զարգացումը բնականոն վիճակով չէր յառաջանար, հոն բացարձակ մեծամասնութիւնը նոյն իսկ ամբողջ ազգաբնակչութիւնը, զիւղացիներ, հողագործներ էին, այնպէս որ հոն կարելի էր առանց ճարտարարուեստական զարգացման սպասելու, թոփչք մը գործել եւ անցնիլ ընկերվարական կարգերուն : Եւ այնպէս ալ ըրինք, չէ : Իսկ ինչ կը վերաբերի ժողովուրդին դեռ եւս թշուառութեան, նախ յայտնեմ, որ այդ թշուառութիւնը չափազանցուած է, իսկ պատճառները, համաշխարհային մէծ պատերազմն էր, որ Ռուսաստանը հիմնովին քայլայեց, եւ յետոյ ներքին ապշտամբութիւնները որոնց ուժ տուին, Եւրոպական եւ ամերիկեան դրամատիրական կառավարութիւնները :

**ՆՈՒՊԱՐ** . — Լաւ, Պրն . Սուրէն, բան մըն ալ հարցնեմ, հիմա որ պատերազմ չի կայ, ներքին յեղափոխութիւնը զսպուած է, ի՞նչ եղած է, իսկզ դործաւորները դրեր էք ոչխարի երամի մը տեղ, ուր որ քչէք հոն պէտք է զնան, հոտ անհատական ազատութիւն մնացե՞ր է :

**ՆՈՒՐԵԿՆ** . — Եթէ այդ հարցը ընկեր Լեւոնը տար ինձ, մի գուցէ այնքան տարօրինակ չի թուեր, գէթ անիշխանականները այդ ուղղութեամբ ըսելիքներ կրնան ունեցած

ըլլալ, իսկ դուք ոչ, Պրն. Նուևար, սղուրժուան, սղուրժուամիտը երբէք, իրաւունք չունի անհատական աղատութեան մասին խօսելու:

**ՆՈՒՊԱՐ.** — Ընդհակառակը, մենք միայն իրաւունք ունինք անհատական աղատութեան մասին խօսելու, որովհետեւ, միայն մեր օրով է, որ անհատը սանձարձակօրէն աղատ է, գործելու, չի գործելու, հարստանալու, աղքատ մնալու, իր ձերքերը զարգացնելու, կամ փողոցային պըմպ մ'ըլլալու, ինչպէս պիտի ըսէին Ամերիկացիք:

**ՍՈՒՐԵՆ.** — Էֆերիմ միւսին նուևար, պզուան տէ կէչտիմ, ինչպէս պիտի ըսէր Բագուցի Թաթար մը, եւ դուք ալ անհատական աղատութիւն կայ, ներկայ կարգերու տակ, երբ՝ ամրող աշխարհի, բոլոր հարստութիւնը կեղրոնացած է, քանի մը մեծ աւազակներու ձեռքը, անոնք տիրանալով բնական, արուեստական բոլոր հարստութիւններուն, դարձեր են, հողատէրներ, հանքատէրներ, կալուածատէրներ, վաճառականներ, գործատէրներ, տիրացեր են հաղորդակցութեան միջոցներուն, երկաթուղիններուն, շոգենաւերուն, տիրացեր են մեքենաներուն եւ ամէն բանի, իսկ անդին, ի՞նչ է մնացեր մարդկութիւնը կազմող միիրոնաւոր հասարակ ժողովուրդին: Ի՞նչ ունին այդ խեղճերը ապրելու համար, ի՞նչ է մնացեր անոնց, որմոլ կարենան գոյութիւննին քարշ տալ: Ի՞նչ, այնպէս չէ՞: Ոչի՞նչ, բայց միայն երկու ձեռք վարձու տալու համար, այն ալ եթէ գնող ըլլայ:

**ՆՈՒՊԱՐ.** — Բայց աղատ են, չէ՞, ով կ'ստիպէ զիրենք երթալ գործելու, եթէ կրնան ապրիլ, թող չի գործեն, ոչ գործատէրը եւ ոչ ալ կառավարութիւնը բոնութիւն կը բանեցնեն անոնց վրայ, որ անպայման գնան եւ գործեն, չէ՞:

**ՍՈՒՐԵՆ.** — Ճիշտ ես, ոչ ոք բոնութիւն չի բանեցներ անոնց վրայ, որ գնան եւ գործեն: Լաւ օրինակով մը

խօսիմ որ զիս ըմբռնես, պահ մը ենթադրենք, որ ճիշտ հիմա, քու վրայ եղած բոլոր զգեստները հանեմ եւ քովս պահեմ, եւ յետոյ քեզ ըսեմ, դուք ազատ էք, կարող էք դուրս գալ եւ նաւելին վրայ պտտիլ: Կարող ե՞ս:

**ՆՈՒՊԱՐ.** — (Խնդալով). Ոչ, ինչպէս կարող եմ մերկ դուրս ելլել, պէտք է զգեստներս տաս, որ հազնիմ եւ դուրս գամ, այն ատեն աղատ կ'ըլլամ դուրս գալու: **ՍՈՒՐԵՆ.** — Ուրեմն, ինձ պիտի դիմես եւ զգեստներդ խնդրես չէ՞:

**ՆՈՒՊԱՐ.** — Քեզ կը դիմեմ եւ զգեստներս կը պահանջեմ, ևս ոչ թէ կը խնդրեմ, իսկ չի տալու պարագայիր բոնի կ'առնեմ:

**ՍՈՒՐԵՆ.** — Լա՛ւ, այդ շատ սքանչելի ըսիր, բայց ենթագրենք, որ Պրն. Լեւոնը եւ Պրն. Աղքատեանը եւա, իմ կողքին են, այն ատեն կոռուիլ կը փորձե՞ս:

**ՆՈՒՊԱՐ.** — Անշուշտ ոչ, ևս երեքիդ դէմ չեմ կրնար կը ուիլ:

**ՍՈՒՐԵՆ.** — Շատ լաւ ուրեմն, հարուստներն ալ ճիշտ այս օրինակին նման ըրած են, քու զգեստներուդ նման, անոնք ալ իրենց ձեռքը կեղրոնացուցեր են բոլոր այն բաները, որ հարկաւոր են մարդուն, որ կարենայ ալրիլ, չէ որ մարդ պէտքը ունի ուտելու, հագնելու, տեղ մը բնակելու, իսկ այդ ամրողը հարուստներուն ձեռքըն է, ուրեմն ի՞նչ պիտի ընեն անոնք, որ այդ բաները շունին, չէ որ պիտի զնան եւ գործարաններու դուռը իրենց ձեռքերը ծախեն, մի քանի տոլար առնելու համար, որպէսպի կեանքի այդ անհամեշտ պիտոյքները գնեն: Հիմա կը տեսնես թէ ինչպէս զործաւորը աղատ չէ, չի գործելու, եթէ չի գործէ, չէ ալ կարող ապրիլ:

**ՆՈՒՊԱՐ.** — Բայց միթէ ընկերվարական կարգերու տակ չի պիտի գործեն:

**ՍՈՒՐԵՆ.** — Անշուշտ պիտի գործեն, բայց այն ատեն աշխատութիւնը աղատ պիտի ըլլայ, գործ կա՞յ չի կայ հարց չի պիտի ըլլայ, գործը ի՞ր պիտի ըլլայ գործո-

զինը, եւ ամենէն կարեւորը, աշխատութեան արդիւնքը ուրիշը չի պիտի վայելէ, այլ միայն աշխատողը։ Այս պիտի աշխատինք, բայց՝ այս պայմաններու տակ։ Պիտի աշխատինք որովհետեւ Սօցիալիզմը ինքը աշխատութեան թագաւորութիւնն է, աշխատողը ինքը պիտի վայելէ եւ ոչ թէ այս օրուան նման գործաւորը աշխատի, իսկ վայելողը գործատէրը ըլլայ։ Այժմ հասկցա՞ր։ ՍՈՒՊՈՐ. — Դժուար թէ զլուխո կը մտնէ, պահ մը ենթադրենք, որ Ռուսիան ճարտարարուեստական երկիր մը չէր եւ չի կարողացաք հոն ձեր ուղածը ընել։ Բայց ինչո՞ւ այդ լաւ բաները չի կրցիք ընել Գերմանիոյ մէջ, որ նոյնպէս Սօցիալիստներ են, Անգլիոյ մէջ, ուր կառավարութիւնը գործաւորներուն ձեռքն է։

ՍՈՒԻՐԵՆ. — Լա՛ւ, այդ ալ ըսեմ եւ վերջացնենք, իսկապէս որ յոզնեցայ։ Բարեկամս, ոչ Գերմանիան եւ ոչ ալ Անգլիան, ընկերվարականներուն, քօմիւնիստներուն ձեռքը չէ։ Հոն եզրակացները Սօցիալ-ԾիՓօրմիստներ են, որոնք չեն հաւատար բանւորական յեղափոխութեան, գործաւորական տիկիթասորութեան։ Անոնք կը հաւատան՝ թէ բարենորոգումներով ընկերվարութեան կը հասնին, հասկցա՞ր, անոնք ընկերվարականներ չեն, այլ պարզապէս ազատականներու ձախ թերը, իսկ իսկական ընկերվարական կառավարութիւնը, Ռուս կառավարութիւնն է, եւ անոր հետ բոլոր Սովետական կառավարութիւնները, Վրաստան, Ալբանիան, Ուգրանիա եւ Հայաստան։

### ՏԵՍԻԼ. Գ.

ՎԵՐԺԻՆ. — (Ներս մտնելով)։ Դեռ եւս չէ՞ք յոզներ վեճարանելին։ Դուրսը սաստիկ ցուրտ կայ, բայց ցամաքն ալ կ'երեւի, մի զուցէ իէս ժամէն ցամաքին մօտենանք։ (Կը նստի)։

ԼԵՒԻՇՆ. — Յամաքը կ'երեւի՞, (առքի ելլելով) լաւ զնանք մի քիչ օդ ալ մէնք առնենք։

ՊՐՆ Ա.Ջ.ՔԱՏԵԱՆ. — իսկապէս ալ չատ նստանք ներսը, օդ մըն ալ մէնք առնենք։

ՆՈՒՊԱՐ. — Լա՛ւ, զնանք։ (Երեքն ալ կը մեկնին)։

ՍՈՒԻՐԵՆ. — Մի քիչ ալ կարդանք. (Գիրք մը կը բանայ)։

ՎԵՐԺԻՆ. — Ո՞ւր կը զնաք Պրն. Սուրէն, ըսկել կ'ուզեմ ո՞ր քաղաքք։

ՍՈՒԻՐԵՆ. — Տիր-բոյիր, Միջիկն կ'ըսէն Օրիորդ։

ՎԵՐԺԻՆ. — Օ՛չ, ես ալ հոն կը զնամ, լա՛ւ, լաւ միասին կը զնանք։

ՍՈՒԻՐԵՆ. — իսկապէս լուս որ միասին կ'ըլլանք, կարծեմ աւելի քան 18-20 ժամուան ճանապարհ մը եւս ունինք, Նիւ Ենոքին մինչեւ Տիթրոյիթ։

ՎԵՐԺԻՆ. — Շատ բախտաւոր եմ, որ հետո կ'ըլլաս, ես ինքս անգլիերէն չատ քիչ զիտեմ, իսկ զիտցած ֆրանսէրէնս ալ չի անցնիր, գէթ ինձ կ'օգնես։

ՍՈՒԻՐԵՆ. — Իմ ալ անգլիերէնս չատ կարճ է, հազիւ հազ հասարակ պէտքերս կրնամ հասկցնել։

ՎԵՐԺԻՆ. (Խնդալով). — Այդ ալ կը բաւէ, երկուք հատ մը կ'արժենք անշուշտ։

ՍՈՒԻՐԵՆ. — Ռևեմն կը զնաք ամուսնակալու, այնպէս չէ՞ Օրիորդ։

ՎԵՐԺԻՆ. (Խնդալով). — Այս, նոյն իսկ առանց տեսած բլյայու, թէ ինչպիսի մէկն է։

ՍՈՒԻՐԵՆ. — Շատ տարօրինակ է այդ, Օրիորդ, մենք Ռուսահայերս՝ չենք կարող բմբոնել, թէ ինչպէս կարելի է ամուսնութեան իսուք տալ մէկու մը, որ չենք տեսեր, իսկ պատկերի հետ ալ նշանուիլ, չատ տարօրինակ է։

ՎԵՐԺԻՆ. — (Տրամելով) Ճիշտը բաեմ, պատճառը ծնողքս եղաւ, այլապէս ես ինձ թոռ չէի տար, ամուսնակալ մէկու մը հետ որ երբէք չեմ տեսած, բայց ծնողքս ալ Ամերիկա գալու նպաստի ունին, անոնք ալ կը մտածեն Պոլիսէն փախչիլ, Պոլիս այժմ չատ վտանգաւոր տեղ մէկ զարձած, հոն թուրքերը այլեւս համ չեն տար Հայերուն։ իսկ այս պարոնը որուն համար Ամերիկա կը

30

գնամ, որպէս թէ լաւ ծանօթն է եղեր, հօրս բարեկամած-ներէն մէկին, որ երկար տարիներ Ամերիկա եղած, հա-րսառութեան եւ դիրքի տիրացած մէկն է:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Կարծեմ անցեալները դուք ըսիք, որ ձեր փեսացուն շատ ալ հարուստ է, այնպէս չէ՞:

**ՎԵՐԺԻՆ.** — Այո՛, ըստ իր եւ հօրս բարեկամներուն դրած նամակներուն մեր գիտցածը միայն այդքան է, կարծեմ նոյնիսկ կրթուած մէկն է, բայց գաւառացի է, խար-բերդի կողմէրէն:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Թող որ գաւառացի ըլլայ, եթէ իսկապէս քիչ շատ կրթուած է, կամ զոնէ ճարդ մ'է:

**ՎԵՐԺԻՆ.** — Ճիշտը չեմ գիտեր, բայց նախազգացումներս որոնց բաւական հաւատք կ'ընծայեմ, ինձ այնպէս կը թուփ որ, եթէ նոյնիսկ հարուստ մէկն է, բայց վախ-նամ որ անկիրթ մէկը պիտի գտնեմ, գէթ իմ տեսած Ամերիկահայերը, որոնք վերջերս Պոլիս եկած էին ա-մուսնանալու համար, բոլորն ալ կրթուած չեին:

**ՍՈՒԻՐԵՆ.** — (Խնդալով). Ուրեմն դուք կրթուած Ամերի-կահայու չէք հանդիպած:

**ՎԵՐԺԻՆ.** — Ճիշտը ըսելով ոչ, թէեւ կարդ մը կրթուած կուսակցական զործիչներ ալ եկան, որոնցմէ ոմանք ձեզ նման թթու ընկերվարական էին:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Ուրեմն Պոլսոյ մէջ ընկերվարական գործիչի ալ հանդիպեր էք:

**ՎԵՐԺԻՆ.** — Ոչ չեմ ծանօթացած, բայց երբ մեր թաղը ժողովներ ունեցան, զացած եւ ունկնդրած եմ, կարծեմ Հնչակեաններ էին:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Ուրեմն ընկերվարական ժողովներու ալ ներ-կա եղած էք:

**ՎԵՐԺԻՆ.** — Այո՛, միայն երկու անգամ, մին մեր թաղը, Կէտիկ Փաջա, իսկ միւսը Գում Փարու, եւ շատ զարմա-նալի որ ժողովուրդն ալ առանց հասկնալու, բուռն կերպով կը ծափէր:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Լաւ որ, դուք ալ ընկերվարական չէք դար-ձեր, (խնդալով):

**ՎԵՐԺԻՆ.** — Աստուած չի ընէ, որ ընկերվարական դառ-նամ, իմ ծնողքս ալ շատ հակառակ են ընկերվարական-ներուն, չէ որ անոնք՝ ոչ հաւատք ունին, ոչ կրօն, ոչ Աստուած կը ճանչնան եւ ոչ Քրիստոս, ոչ աղդ կը ճանչ-նան եւ ոչ ալ հայրենիք:

**ՍՈՒԻՐԵՆ.** — 0՛, (խնդալով), ուրեմն շատ գժգոհութեամբ մը, իմ վիճաբանութիւնները մտիկ ըրիք, այնպէ՞ս չէ:

**ՎԵՐԺԻՆ.** — (Նազանքով մը). Ընդհակառակը, մեծ հա-ճոյյով մը, (չինելով), կը լսէի. բայց եթէ ընկերվա-րական մը չի ըլլայիք, ամելի շատ կը համակրէի ձեզի:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Բայց ինչո՞ւ չէք սիրեր ընկերվարութիւնը Օրիորդ, նա ոչինչով ձեզ չի վնասեր:

**ՎԵՐԺԻՆ.** — Ինչպէ՞ս թէ չի վնասեր, չէ որ մեր բոլոր դրամները պիտի առնեն. բոլորս ալ գործաւոր պիտի դարձնեն, այն ատեն ոչ զրամ, ոչ զարդեղէն, ոչ գե-ղեցիկ զգեստներ, ոչ փառաւոր ստուն, ոչ ալ օթօմօպէլ, ալ ինչ կը մնայ, այն ատեն նոյն իսկ ով ո՞վ է, յայտնի չի ըլլար, չէ որ աղքատներն ալ մեղ նման պիտի ապ-րին. մինչդեռ մենք ծներ ենք օր տեսնելու . . . կեանք վա-յլելու, հաճոյքներ ունենալու համար : Իմ ինչի՞ն պէտ-քըն է ուրիշներու մասին մտահոգուիլ, երբ ես ինքս կրնամ կեանքը վայելիլ:

**ՍՈՒԻՐԵՆ.** — Բայց Օրիորդ, դուք շատ մեծ արժէք մը կու-տաք ձեր կեանքին, կարծես՝ երբեք չի պիտի մեռնիք, կարծես՝ յաւետենական պիտի ապրիք:

**ՎԵՐԺԻՆ.** — Ճիշտ է, պիտի մեռնիք, բայց մինչեւ մեռ-նիք, գէթ կեանքը կ'ապրինք հաճոյքով մը :

**ՍՈՒԻՐԵՆ.** — Բայց չէ որ պիտի մեռնիք վերջապէս, եւ մահուան վերջի բուպէին, միեւնոյնը է, թէ դուք կեանքը վայելեր էք, օր էք տեսեր, թէ թշուառութիւն էք քա-չը, կեանքի տառապանքն էք տարեր : Զէ որ մահը կա-

տարեալ հաւասարութիւն կը բերէ, թէ ապրողին եւ թէ տանջուղին հաւասարապէս :

**ՎԵՐԺԻՆ** — (Խնդալով). Էա՛ւ ուրեմն, քանի որ պիտի մեռնինք, ուրեմն ալ չի ապրինք, վերջ տանք մեր կեանքին :

**ՍՈՒՐԵԿՆ** — Ընդհակառակը, ես ճիշտ ատոր հակառակը պիտի ըսեմ : Ես զիտեմ որ մահը կատարեալ ոչնչացում մ'է, գոյափխում մ'է, որովհետեւ չեմ հաւատար, որ անկէ յետոյ, ուրիշ երկնային կեանք զոյութիւն ունի : Բայց երբ գիտեմ որ վերջապէս պիտի մեռնիմ, ուրեմն աճապարելու պէտք չի կայ, միայն թէ արդեօ՞ք կ'արժէ այդքան կարծ կեանքի մը, ձեր ըսածին չափ, մեծ արժէք տալը : Բայտ ինձ, պէտք է ապրիլ, պէտք է ապրիլ մինչեւ որ մեռնինք, բայց պէտք է, այդ ապրուած կեանքն ալ, օգտակարապէս նպատակի մը գործածել, որովհետեւ, առանց նպատակի ապրուած կեանքը, անառական է, մահը իսկ է :

**ՎԵՐԺԻՆ** — Անչուշտ, կեանքի մէջ նպատակ մը պէտք է զնել. իսկ իմ ալ նպատակը, լաւ եւ երջանիկ ապրիլն է, միթէ՞ այդ լաւ նպատակ մը չէ :

**ՍՈՒՐԵԿՆ** — Ինչո՞ւ չէ, այդ ալ դաւանանք մ'է, այդ ալ նպատակ մ'է, եւ ճիշտ այդ է բովանդակ մարդկութեան նպատակը, եւ ճիշտ այդ է, որ մենք ընկերվարական-ներս կ'ուզենք տեսնել : Միայն սա տարբերութեամբ, որ գուք միայն ձեր անձին համար կ'ուզէք, իսկ մենք ընկերվարականներս, բովանդակ մարդկութեան համար :

Զեր ունեցածը եսասիրական նպատակ մ'է, իտէալ մը չէ, գուք ալ լաւագոյն եւ մեծ իտէալ մը ունեցած կ'ըլլայիք, երբ այդ ձեր անձին համար բաղձացածնիդ, բովանդակ մարդկութեան համար բաղձայիք :

**ՎԵՐԺԻՆ** — Բայց ես ինչպէ՞ս կարող եմ մտածել, բոլորին համար, երբ հաղիւ հաղ, իմ մտախն կարող եմ մտահոգութիւն, միթէ՞ գուք ալ նոյնը չէք ընկը :

**ՍՈՒՐԵԿՆ** — Բայց ես ընկերվարական մըն եմ, չէ՞ :

ՎԵՐԺԻՆ — Լա՛ւ, բայց ատով ի՞նչ ըսել կ'ուզէք :

**ՍՈՒՐԵԿՆ** — Զէ որ ընկերվարութիւնը հանրութեան համար է, ընդհանուրի բարօրութեան համար կ'աշխատի, մենք, հանրութեան միջոցաւ անհատին կը հասնինք :

**ՎԵՐԺԻՆ** — Զէ որ դուք ալ, միայն ձեզ համար էք, կամ ձեզ նման գործառներու համար :

**ՍՈՒՐԵԿՆ** — Ընդհակառակը, ընկերվարութիւնը ինքը իսկ իտէալ մը չէ, այլ միջոց մը, հասնելու համար, աւելի մեծաղոյն իտէալի մը : Ընկերվարութիւնը միակ միջոց մ'է, ներկայ ընկերական կարգերը տապալելու, անոր տեղ նոր, արդար, հաւասար կարգեր հաստատելու համար, եւ այդ անոր համար, որպէսզի ժողովուրդը խաղաղ եւ երջանիկ կեանք մը ունենայ, այժմ կը տեսնենք որ մեր իտէալը, ժողովուրդի երջանկութիւնն է, իսկ ընկերվարութիւնը միայն միջոց մը, անոր հասնելու համար :

**ՎԵՐԺԻՆ** — (Խնդալով). Պրն. Սուրէն ես ինքը ընկերվարական չեմ, չեմ ալ ուզեր ըլլալ, բայց չեմ զիտեր ինչո՞ւ, ինձ համար հաճնյք մ'է ձեզ հետ խօսակցիլը, հոդ չէ թէ ինչ նիւթի մասին, բայց ուրախ եմ, որ միւսնյն բաղաքը կը զնանք, հոն սպատեհութիւն կ'ունենանք կրկին զիրար տևանելու եւ խօսակցելու :

### ՏԵՍԻԼ Դ.

(Ներս կը մտնեն Լեւոն, Նուպար, Տէր եւ Տիկին Ալբատեաններ, բոլո՞ն ալ մսած ըլլալու շարժումներով) :

**ՍՈՒՐԵԿՆ** — Օրիորդ չէ՞ք փափաքիր, մի քիչ ալ մենք զուրս զնանք, մի քիչ օդ ալ մենք առնենք :

**ՎԵՐԺԻՆ** — Ամենայն հաճոյքով: (Բոտքի կ'ելլեն եւ միասին կը մեկնին զուրս) :

**ԼԵՒՈՆ** — (Նստերլով). Լա՛ւ, հիմա ալ գուք զնացէք մսեցէք, իսկ մենք, եկէք կրկին թուղթ խաղանք: (Բոլորը կը հաւաքուին սեղանին չուրի) :

ՆՈՒՊԱԲ — Եօրկի՛, Երեք հատ պուրծ եւ մէկ հատ լօյնում:  
ԵՕՐԿԻ — Ճիշտ հիմա պարոն, ճիշտ հիմա. (կը բերէ):  
(Մի ժամի ձեռք խաղալէ յետոյ):

ԼԵՒՈՆ — Լաւ, մի քիչ ալ խօսակցինք, Սուրէնը չի կայ  
որ վիճաբանինք:

ՆՈՒՊԱԲ — Խսկապէս որ, շատ մաքուր եւ կրթուած ար-  
դայ է, միայն քիչ մը, շատ թթու ընկերվարական է:

ԼԵՒՈՆ — Շատ լաւ ալ արհեստաւոր է, նշանաւոր մեքե-  
նագէտ մըն է, եւ կարծեմ Ամերիկա լաւ կ'անցնի, չէ՞:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Լաւ անցնին ալ խօսք է, եթէ մեքե-  
նագէտ է, որ մը իսկ պարագ չի մնար, եւ լաւ ալ վճա-  
րում կ'աստանայ, մի գուցէ երր ամերիկեան տալերները  
շատ տեսնէ, ընկերվարութենէն ալ վազ կ'անցնի:

ԼԵՒՈՆ — Ձեր այդ վերջի կարծիքը չեմ բաժներ, ՊՐՆ.  
Աղքատեան, նա խորապէս համոզուած է իր գաղափար-  
ներուն, այդ միայն թոյլ եւ թեր հասկցած անհատնե-  
րու գործ է, եւ աւելին ես գեռ կը կասկածիմ, թէ Սու-  
րէն որոշ մեսիաով մը Ամերիկա կուղայ եւ ոչ թէ գոր-  
ծելու:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Այդ ալ ոչինչ, դրամը ամէն բան  
կը փոխէ:

ԼԵՒՈՆ — Այո, մի գուցէ ամէն բան, բացի խորապէս  
համոզուած գաղափարներէն:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Ուել, ասոր Ամերիկա կ'ըսեն, ամէն  
ինչ կը փոխէ, կը տեսնենք, նա ալ Տիթրոյիթ կը գնայ,  
ես ալ, կը կին զիրար տեսնելու պատեհութիւն կ'ունե-  
նանք:

ԼԵՒՈՆ — Ռւրեմն դուք ալ, Տիթրոյիթ կը մնաք:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Աևլիք բան տասը տարի, հոն բնա-  
կած եմ, իսկ այժմ ալ, կը գնամ հաստատուելու, տուն  
տեղ ըլլալու: Կինը գտանք (կնոջը նայելով ու խնդա-  
լով), մնաց տունը, եւ Փրնիչը ները:

ԼԵՒՈՆ — Ռւրեմն դուք լաւապէս կը ճանաչէք Օրիորդ  
Վերժինի նշանածը:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — Շատ լաւ, եւ շատ մօտէն:

ԼԵՒՈՆ — Ճիշտ է, խսկապէս մեծահարուսա մըն է:

ՊՐՆ. ԱՂՔԱՏԵԱՆ — (Զգուշանալով) — Եթէ իմ ճանչ-  
ցածս է, կը ցաւիմ ըսելու, որ Օրիորդը շատ յուսախաբ  
պիտի ըլլայ: Բայց խնդրեմ իրեն ո եւ է բան մի յայտ-  
նէք, ես իրեն ըսած եմ, որ լաւ կերպով չեմ ճանաչեր:  
Ինք ուշիմ, խելացի աղջիկ մըն է, կը զնայ եւ կը տեսնէ,  
եթէ չի սիրեց թող ուրիշ մը առնէ, Ամերիկայի մէջ  
փառք Աստուծոյ տղայ շա՞տ:

ՆՈՒՊԱԲ — Բայց դուք նկատուած էք, որ Օրիորդը շատ  
տաք վերաբերմունք մը ունի Սուրէնի հանդէպ, կարծես  
րերանը պիտի մտնէ, անկէ զատուիլ չուզէր:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ — Շատ ճիշտ էք նկատեր ՊՐ. Նուպար,  
Օրիորդը շատ ալ հետաքրքրուած է Սուրէնով, ինձ մի  
քանի անգամ յայտնեց, որ եթէ իր նշանածը Սուրէնի  
նման մէկը ըլլայ, շատ զոհ պիտի մնայ:

### ՏԵՍԻԼ Ե.

(Նոյնիք, Սուրէն եւ Վերծին)

ԱՌԻԲԵՆ. — (Ներս մտնելով Վերժինի հետ) Ո՛ւֆ, սաս-  
տիկ ցուրտ է, բայց արդէն ցամաքին բոլորովին մօտն  
ենք, մի քանի բոպէ, եւ աշա ազատութեան արձանին  
առջեւ կ'ըլլանք, (նստելով) ազատութեան արձան. Հա՛,  
բայց գեռ այդպիսի մի բան խորհրդանշող արձան գո-  
յութիւն չունի, զեռ առ հասարակ ժողովուրդը կը տան-  
ջուի ամենուրեք, զեռ եւս ժողովուրդը ազատութիւն չէ  
գաած, նոյնիսկ Խորհրդային երկիրներու Ռուսաստանի  
մէջ, որովհետեւ անոնք ալ զեռ միայն ազատութեան  
ճամբուն վրայ են, ազատութեան հանգրուանը, զեռ եւս  
չեն հասած:

ԼԵՒՈՆ — Դեռ երկար տարիներ ալ չեն հասնիր, նոյնիսկ  
ձեր երազներու իրականալէն յետոյ, մինչեւ որ անիշ-  
խանութիւնը չի թագաւորէ:

**ԱՌԻՔՆ** — (Խնդալով) Բայց ընկեր Լեւոն, լաւ կ'ըլլայ  
որ ո՞վ ըլլալով ծածուկ պահես, մի քիչ զգոյշ ըլլալ խո-  
հմութիւն է, կարծեմ Ամերիկան դեռ եւս անիշխանա-  
կաններու մուտքը չէ թուլատրած, մինչեւ հոս եկեր ես,

մեծ դժբախտութիւն մը կ'ըլլայ, ես վերադառնաս։  
**ԼԵՒՈՆ** — Պա՛ անոնց ալ չպիտի ըսեմ թէ ո՞վ եմ։ Հոս  
մենք մեղի կը խօսինք։ Բայց ընկեր Սուրէն ներկայ կա-  
ռավարութիւններու մեջ հանդէպ ունեցած ատելութիւ-  
նը արդեօք ապացոյց մը չէ՝, որ անոնք միայն մեղմէ կը  
վախնան, եւ ոչ թէ ձեղմէ։

**ԱՌԻՔՆ** — Այս, անոնք ձեղմէ աւելի կը վախնան, բայց  
այդ ոչ անոր համար, որ իրենց կառավարութիւնը, ի-  
րենց ձեռքին կ'առնէք, այլ որպէս սպարզ մարդասասան-  
ներ, ձեզ չեն ընդունիր, ձենէ կը վախնան։

**ԼԵՒՈՆ** — Պարզ մարդասասաննե՞ր, բայց մեր սպաննած-  
ները, միշտ ալ սպատական արժէք ունեցող անձեր են ե-  
զած, որոնց ապրին ու մեռնիր, որոշ հասարակական  
արժէք մը ունեցած է։

**ԱՌԻՔՆ** — Լաւ, լաւ, ընկեր Լեւոն, այդ ամբողջը թո-  
ղունք, երր անգամ մը ցամաք ելլենք, կրկին զիրար կը  
տևանենք, կրկին կը վիճարանինք։

**ԼԵՒՈՆ** — Շատ ձիշտ էք, ընկեր Սուրէն, մենք ընկերներ  
ենք մինչեւ ընկերվարութեան իրականանալը, անէլ յե-  
տոյ մենք թշնամիներ ենք։ Բայց ձենք այդ վիճարա-  
նութիւնը։ Անգամ մը ցամաք ելլէի՞նք։

**ՆՈՒՊԱՐ** — Կ'ըսեն թէ խիստ քննութիւն կայ ելիդ Սյյլընոը  
այնպէս չէ՝, Պրն. Աղքատեան։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Այդ քննութիւնը ինձ համար չէ, ես  
արդէն Ամերիկան քաղաքացի մըն եմ։

**ՆՈՒՊԱՐ** — Իսկ ձեր կինը, նա՞ ալ, քննութեան չի պիտի  
հնթարկուի։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Ո՞չ, Ամերիկան քաղաքացին կինը  
ապատ է, նա առանց քննութեան կրնայ մտնել, արդէն  
քաղաքացիի թուղթս մէկ այդ օգուտը պիտի ունենայ։

**ԱՌԻՔՆ** — Վախնամ որ մեղ շատ նեղեն, մանաւանդ եթէ  
ֆօքան լրացած ըլլայ։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Ոչ, Պրն. Սուրէն, դուք վախնալու  
ո եւ է սպատաճառ չունիք, երբ՝ մեքենագէտ մըն էք, ձեզ  
նման արշեստ ունեցողները, նոյն խակ միայն ձեւական  
քննութեամբ մը նաւին մէջն ազատ կը թողուն  
գուրս զարու... ես վասահ եմ, որ դուք մեղ հետ գուրս  
կ'ելլէք, առանց ելիդ Այլընտ զնարու։

**ՆՈՒՊԱՐ** — Իսկ մէ՞նք Պրն. Աղքատեան։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Դուք ալ, Պրն. Լեւոնն ալ, երիտա-  
սարդ մարդիկ էք, մի վախնաք, ձեզ ալ ետ չեն զրկեր,  
իսկ Օրփորդը արդէն սպահով է, եթէ չեմ սխալիր, իր  
նշանածը, թէ քաղաքացի է, եւ թէ մի գուցէ գուրսը  
կ'սպասէ։

**ՎԵՐԺԻՆ** — Այս՛, այս՛, ինք մեղ գրած էր, Էֆիտեվիդ-  
ներուն մէջ որոշ էր, որ քաղաքացի մըն է։

**ՃԻԿ.** ԱՂՔԱՏԵԱՆ — (Պատուհանէն դուրս նայելով) 0՛,  
ցամաքը, ցամաքը. 0՛Հ, ազատութեան արձանը, ճիշտ  
մօսերնիս է։ (Իր ամուսնոյն) Գէորգ ո՞ւր է այս երեւ-  
ցած տեղը։

**ԳԵՂԻԳ.** — (Բոլորը ոտքի կանգնելով և նոյն պատուհանը  
վագելով), Ուր պիտի ըլլայ նիւ Եօրքն է։ (Մատովը  
ցոյց տալով) Հա, տեսնես այդ տեղը Պրուֆինն է, այդ  
հեռուէն երկցած կամուրջն ալ, աշխարհահոչակ Պրուֆ-  
ինի կամուրջը։

**ՆՈՒՊԱՐ** — ՏԵ՛ս, տե՛ս, տե՛ս այդ մէկ մեծ շէնքը, ո՞ւր է  
այդ Պարոն Գէորգ։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Այդ ալ Ուլուրար է, 5 եւ 10 սէնթ-  
նոց խանութներու հօմ օՓիսը, աշխարհի էն բարձր  
շէնքն է։

**ԼԵՒՈՆ** — ՏԵ՛ս, տե՛ս աւելի հետուն մի ուրիշն ալ, մի  
գուցէ այնքան բարձր է։

**ՊՐՆ.** ԱՂՔԱՏԵԱՆ — Այդ ալ, Մեթրափոլիտն է, նիւ  
եորքի երկրորդ բարձրագոյն շէնքը։

**ՆՈՒՊԱՐ** — Վայ անպիտաններ վայ, կարծես երկինք պիտի հասնին, այդքան ալ բարձր չէնք կ'ըլլայ:

**ՎԵՐԺԻՆ** — Հա, նաւը, նաւը, փոքր նաւ մ'է, որ ուղղակի մեղ կուզայ, տեսէք, տեսէք, ցոռկին վրայ ալ արծիւ մը կայ, ոսկի արծիւ մը:

**ՎԵՐԺԻՆ** — (Բոլորը գեռ եւս կը դիտեն պատուհանէն, վերժին եւ Սուրէն եւ քաջուելով) Պր. Սուրէն երանի միասին դուրս ելլէինք:

**ՍՈՒՐԷՆ** — Բայց մի գուցէ, ձեր նշանածը դուրսը կ'սպասէ ձեզ Օրիորդ:

**ՎԵՐԺԻՆ** — Երանի, երրէք մինչեւ հոս զալած չի ըլլար, ես մինչեւ հոս հասնելու դրամ ունիմ եւ աւելիով:

**ՍՈՒՐԷՆ** — Ես ալ միայն 30 տալեր ունիմ, կը խորհիմ որ մինչեւ հոս կը հասնիմ, իսկ Տիթրոյիթի մէջ արդէն դիւրին է:

**ՎԵՐԺԻՆ** — Բայց Պրն. Սուրէն, այդ գումարը հազիւ թէ ձեզ բաւէ, իսկ դուրսը զրամներնիս ալ պիտի քննեն, (գրպանէն 50 տօլար հանելով կ'երկարէ Սուրէնին), ինդրեմ, առէք ասիկա որպէս զի ապահով դուրս ելլէք, իսկ յետոյ ինձ կը վճարէք, կամ դուրսը, կամ Տիթրոյիթի մէջ:

**ՍՈՒՐԷՆ** — (Ետ քաջուելով) Բայց Օրիորդ, ես դրամի պէտք չունիմ, կը խորհիմ, որ ունեցածս արդէն կը բաւէ ինձ:

**ՎԵՐԺԻՆ** — Խնդրեմ Պրն. Սուրէն, մի մերժէք, ես գիտեմ որ պէտքը պիտի ունենաք, մանաւանդ քննութիւն կայ, իսկ ես չատ աւելին ունիմ:

**ՍՈՒՐԷՆ** — (Գրամը առնելով Լա՛ւ, Օրիորդ, շատ շընորհակալ եմ, մի գուցէ քննութեան ատեն պէտք ըլլայ ձեզ կը վճարեմ Տիթրոյիթ, եթէ դուրսը զիրար չի տեսանք:

**ՎԵՐԺԻՆ** — (Անհամրեր) Բայց եթէ դուք ինձմէ կանուխ դուրս ելլէք, սպասեցէք ինձ, իսկ եթէ ես կանուխ ել-

լեմ, եթէ նոյնիսկ ինքն ալ հոս զալած ըլլայ, կըկին կ'սպասեմ քեզ, որ միասին զնանք:

**ԵՕՐԴԻ** — Պարոններ, Տիկիններ, բոլորդ ալ պատրաստուցէք, ձաշասրահը զնալու, հոն պիտի ըլլայ քննութիւնը:

(Բոլորը կ'սկսին իրարու ձեռք սեղմել, Վերժին եւ Տիկ. Աղքատեան կը համբուրուին):

**ԵՕՐԴԻ** — Հրամեցէք, պարոններ, տիկիններ, քննիչները պատրաստ են եւ ձեզ կ'սպասեն ձաշասրահին մէջ: (Կ'սկսին դուրս զնալ):

**ՎԵՐԺԻՆ** — Ա՛յ, Աստուած իմ, անգամ մը դուրս ելլէինք ալ կ'ազատուէինք:

**ՍՈՒՐԷՆ** — Ոչինչ Օրիորդ, ոչինչ, եթէ դուրս ելլելը ազատուէլ է, քանի մը վայրկեանէն կ'ազատուէք արդէն: (Կը մեկնին):

### ՎԱՐԱԴԻՑՐ

ՎԵՐՁ Ա. ԱՐԱՐՈՒԵԾԻ

## ԱՐԱՐՈՒԱԾ Բ .

Ժամանակ երկու տարաք յետոյ — Եղանակ Զմեռ

### ՏԵՍԻԼ Ա .

(Բեմը կը ներկայացնէ Տէր և Տիկին Ալանեաններու դահլիճը, Պէտ էպիսօփ վրայ, նոխ կերպով զարդարուած է, փառաւոր թիկնաքոռներ, կլոր սեղան, դաշնակ, Փօնոկրաֆ, իրենց կարգին, պատերէն կախուած են ազգային հերոսներու նկարներ, անոնց կողքին Ամերիկեան նախազահներու նկարներ, գետինը զորգերով ծածկուած, ամէն ինչ նոխութիւն ցուցադրող :

Վարագոյրը բացուելուն Տէր և Տիկին Ալանեաններ իրարու կողքին առանձին թիկնաքոռներու վրայ նստած, կինը մտախոհ, իսկ ամուսինը «Պայքար» թերթին վրայ կը նայի, անոնց նիշտ դէմը նստած է Վերժին, մտախոհու աչքերը գետինը յառած :

**ՏԻԿ . ԱԼԱՆԵԱՆՆ .** — Աղջիկս, ուրիշ կերպ ալ չի ըլլար, ձեր նախալը այդ է եղեր, ի՞նչ ընենք, անոր համար Պոլսէն մինչեւ հոս նկար, տղան ըսես մեծ մեծ դուժարներ ծախսեց, իիչ ըլլալիք բան է, որ չի առնես, ճիշտ է, որ ուրիշներ շատ կ'ըլլան բայց ի՞նչ. կը խորհիս թէ անոնք անկէ լու մըն են, Ամերիկայի երիտասարդները բոլորն ալ իրար կը նմանին, մանաւանդ երր հիմա ելլես ինքը չի առնես, ան ալ իր ծախսած դրամները պիտի ուղէ, և կարծեմ 1000 տոլարէն ալ աւելի է, չի տրուելիք դըրամ, ո՞վ պիտի վճարէ :

**ՊՐՆ . ԱԼԱՆԵԱՆՆ .** — (Թէրթը ձեռքէն վար ձգելով) Աման կնիկ, չըլլալիք բաններու մասին կը մտածես, այդ ըլլալիք բան է, ինդ տղան այնքան երկար ատեն սպասեր է, դրամ է ծախսեր, ուրիշ շատ մը ծախսեր է ըրեր, իր անունով Պոլսէն մինչեւ հոս է բերեր, հոդ չէ թէ

ուրպէս քոյրը, (Վերժինի դառնալով), աղջիկս տղան նորէն նէնքըլմէն շարժեցաւ, եթէ ոչ, քեզ հոս կը բերէր ուրպէս իր նշանածը, այն ատեն կիմ Այլընտի մէջ ձեղ կը պսակէին, իսկ եթէ մերժէիր, քեզ անմիջապէս ևս կը զրկէին:

**ՎԵՐԺԻՆ .** — Բայց հայրս, թող որ ետ զրկէին, երանի թէ այդպէս ըլլար, ևս չի առներ զինքը, անոնք ալ զիս ևս կը զրկէին ևս կ'աղասուէի :

**ՏԻԿ . ԱԼԱՆԵԱՆՆ .** — Աղջիկս՝ ետ զնալը զիւրին բա՞ն է, խորհէ անգամ մը, պիտի զնայիր ետ, բարեկամ, թշնամի, բոլորն ալ վրադ պիտի խնդային, նոյնիսկ հոն չի պիտի ըսէին թէ զուք տղան չիք սիրեր ևս էք եկեր, ընդհակառակը, չար լիզուններ շատ՝ պիտի ըսէին որ տղան քեզ չի սիրեր ևս ետ է զրկէր, այն ատեն ի՞նչ պիտի ըլլակիդ, նոյնիսկ ամօթէդ զուրս պիտի չելլէր, ևս Պոլսեցինները չեմ ճանչնա՞լ, ժանաւանդ ձեր Ակտիկ Փաշացինները, չի աղջիկս չէ, այդ չի ըլլալիք բան է, կրկին միակ ըլլալիքը, նախպս այս է ըսէլը ևս ամուսնանալն է, Աստուած վերջը բարին ընէ :

**ՎԵՐԺԻՆ .** — Մայրս, ևս ալ ծիչտ այդ «վերջինին» վրայ կը խորհիմ, ատոր համար ալ կ'ըսեմ, որ չի ըլլայ աւելի լու է, ի՞նչ որ պիտի ըլլայ, չիմա թող ըլլայ, որ գէթ վերջը ամօթով չըլլանք :

**ՏԻԿ . ԱԼԱՆԵԱՆՆ .** — Քա շատ տարօրինակ աղջիկ ևս, վերջը ի՞նչ պիտի ըլլայ, վազը իրար կ'առնէք, իրարու կը վարժուիք, իրար սիրել կ'սկսիք, ևս հանդիսու կեանք մը կ'ունենաք :

**ՎԵՐԺԻՆ .** — Ո՞չ, տիկին ոչ, ևս անոր հետ երթէք չեմ կարող ապրիլ, մենք երկուք ալ ոչ մէկ բանով իրարու չենք յարմարիր, ան զաւառացի է, ևս Պոլսեցի, ան Ասիացի է, ևս Եւրոպացի, իմ բոլոր խօսածները, շարժուձեւերը, բոլորն ալ անոր խորդ կուգան, աւելի լու է, ինչ որ պիտի ըլլայ, չիմա թող ըլլայ, ևս նոյնիսկ ետ կը զնամ, պատրաստ եմ :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ.— Այդ ալ չի ըլլար աղջիկս, որու այդ կէտը չես հասկնար, հայրիկդ ընդարձակօրէն ինձ գրած է, նոյնիսկ իր նիւթական անցուկ վիճակին մասին, խեղճ մարդը ուրկից այդքան գրամ պիտի վճարէ, չի՞ որ եթէ ետ գնաս, Ղուկասին հազար տալէրէն աւելի պիտի վճարուի, անոր վրայ աւելցուը քու ալ ետ գնալու ծախսդ, ահա քեզի 1500 տալէր, ո՞վ պիտի վճարէ, այդ ըլլալի՞ք բան է, մանաւանդ որ մենք ալ տեսակ մը երաշխաւոր ենք եղած Ղուկասին, թէ ոչ այդքան գրամ չէր դրկէր:

ՎԵՐԺԻՆ.— Ես այդ գիտեմ հայրս, որ հոն հօրս զործերը այնքան ալ լաւ չէին, այլապէս ես ի՞չ զործ ունէի մինչեւ այս տեղերը:

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ.— Լաւ որ զու կ'ըսես, ուրիմն ետ գնալու մասին միանագամ ընդ միշտ պէտք չէ խորհիլ, ի՞նչ է եզեր Ղուկասին, սեփական տուն ունի, խանութ ունի, տասը հազարէն աւելի կարողութիւն ունի, սա տեղը մի քիչ զրկւէն կարգալէն տկարէ, ի՞նչ ընենք, այդ պահան ալ զուք կը լրացնէք:

ՎԵՐԺԻՆ.— Բայց հայրս, ևս ինչպէս կարող եմ ամուսնանալ, մէկու մը հետ, որ հազար ու մէկ տեսակ սուտերով զիս խարեց եւ հոս րերաւ: Ծնողքս խարեց ըսկը որ 4-5 քարաշէն տուններ ունի, ունեցածը այդ չէ՞ այդ փայտէ եւ փերու մօտեցած խարապա չէնքը: Գրեց որ օթօմօպիներ ունի, ունեցածը այդ չէ՞ Թօրու քրէք մը, այն ալ պիօնիսին համար: Գրեց որ վաճառական է, ի՞նչ վաճառական, ունեցածը պախակի խանութ մը, բանի մը չիշ եւ քանի մը թիթեղէ ամաններ: Եթէ այդ պիէս մէկը պիտի առնէի, Պոլիս շա՞տ, ինչո՞ւ մինչեւ հոս պիտի զայի:

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ.— Աղջիկս, ատոնք որ քու աղքիդ բան մը չի երեւիր, մէծ բաններ են, հոս Ամերիկահայութեան մէջ հազարին մէկը այդ բանները չունի:

ՎԵՐԺԻՆ.— Բայց ՊՐՆ. Ալանեան, երանի ատոնք ալ չու-

նենար, բայց գէթ մի քիչ կրթուած մէկը եղած ըլլար, գէթ խօսքը խօրաթան տեղը ըլլար, գէթ այդքան կոպիտ, անտաշ, անքաղաքավար մէկը չըլլար: Նոյն իսկ զրել կարդալ չի դիտեր, վազ անցանք անգլիերէնէն, գէթ հայերէն գիտնա՞ր, ևս ինչպէս կարող եմ այդ խարերային կինը դառնալ: Հաւատայ այնքան զայրացած եմ, որ երեսը տեսնել իսկ չեմ ուզեր, պարզապէս կը պէտամ իրմէ:

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ.— Ո՞չ, ո՞չ աղջիկս, ատոնք բոլորն ալ կ'անցնին, կը մոոցուին, ծիշտ է, մի քիչ աւելի բաներ դրել է, մենք իրեն քանի քանի անդամներ ըսկնք, որ Ղուկաս՝ ամէն բան տեղն ու տեղը զրէ, որ յետոյ չըլլայ թէ աղջիկը հոս զայ եւ յուսախար ըլլայ, բայց ատոր ալ յանցանքը իրը չէ, ինք նամակ զրել չի դիտեր, ուրիշ զրել տուած է, եյ ելին տղան է, ան ալ խորհիր է թէ, սանկ շարթափլի բան մը զրած կ'ըլլայ եթէ սանկ փառաւոր կերպով ծաղկեցնէ, այնպէս որ այդ իսկ իր յանցանքը չէ:

ՎԵՐԺԻՆ.— Բայց այդ ամօթ մը չէ՞ թէ իրեն, թէ գրողին եւ նոյնիսկ ամբողջ Ամերիկահայութեան: Ասիայէն նորեկ զալողները իսկ, այդ բանը չեն ըներ. անոնք շատ աւելի վեհանձն են, շատ աւելի ները ըլլայ քան՝ տարիներով հոս ապրողները: Նաևին մէջ Պաքուցի տղու մը հանդիպեցայ, Սուրէն անունով, մինչեւ որ իր մերնագէտ ըլլալը հասկցայ, հաւատայ որ տասը անդամ հարցուցի: Միշտ ալ կ'ըսէր. «Գործաւոր մըն եմ, պարզ գործաւոր մը», ինչպէս չափես այդպիսի մաքուր աղնիւ վեհանձն հոգին, իսկ ի՞նք, քիչ մնաց որ մտածէնք թէ Մօրկընին ազգականներէն է, ալ այնքան շատ բաներ զրեց:

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ.— Ատոնք բոլորն ալ կը մոոցուին աղջիկս, վաղը կ'ամուսնանաք, գու ինքդ ալ իրեն կ'օգնես, խանութին մէջ ֆէտիկու կ'ըլլաս, եւ շուտով կը հարսաւանաք: ի՞նչ, մենք տասը տարի տոաջ ի՞նչ էինք, ահա

Երեսնիվեր է, եթէ Հոկտոբեմին ինծի չօդներ, ես այս  
օրուան վիճակիս չէի հասներ:

**Տիկ.** Ալլանեան.— Շատ ձիշտ է աղջիկս, կաչառութը  
ի՞նչ ուներ որ, ամուսնացնք, միասին աշխատեցանք,  
յետոյ այս վիճակին հասանք: Այս երկրին մէջ, մէկը  
որ չէ ամուսնացեր, մարդ չի կրնար ըլլալ, հոս աղատ  
երկիր է, զրամ ծախսելու տեղ չատ կայ, իրենք ալ երի-  
տասարդ են, հոս կուտան, հոն կուտան, վաղուան վրայ  
չեն խորհիր, եւ այսպէս րան մըն ալ չեն կրնար ըլլալ:  
իսկ երբ կ'ամուսնանան, նոր խելքերնին գլուխնին կու-  
դայ, զրամնին յարգը կը գիտնան, ալիքիսի մը կ'սկսին  
եւ մարդ կը գառնան: Այս երկիրը պատեհութիւններու  
երկիր է, ով որ ուզէ կրնայ հարսաանալ, դուն մի նա-  
յիր այդ փողոցները երկրաշափութիւն ընող պլրապերուն  
անոնք չեն գործեր, անոնք առածնին խմելիքի կուտան,  
անոնք իրենց ձեռքին ետին առաջը չեն զիտեր, ինչ պիտի  
ըլլայ: Իսկ Դուկասը, օ՛հ Աստուած չընէ որ անոնց հետ  
բաղդատեմ, Դուկասը մարդ է, կատարեալ մարդ, խելքը  
գլուխը, ձեռքին ետին առաջը զիտէ, մէկ սէնթը ուր  
պիտի ծախսուի կը հասկնայ: Դու զիտե՞ս թէ ինչ նե-  
ղութիւններով իր այս օրուան վիճակին հասեր է խեղճ  
տղան, ահա երեսն ի վեր բաեմ, եթէ Խաչառութը չըլ-  
լար, ինքն ալ պլրապ մը պիտի ըլլար, բայց ամուսինս  
ամէն խրատ տուաւ, զաւակի մը նման օգնեց եւ մարդ  
չինեց: Իսկ այսօր, տասը հազարի կը հասնի իր կարո-  
դութիւնը, մինչդեռ չորս տարի առաջ սէնթ մը իսկ չու-  
նէր: Միթէ գիւրին բա՞ն է, որ մէկը չորս տարուան մէջ  
տասը հազար տալիր չինէ: Դուկասը խելքը գլուխը տը-  
ղայ է, չի կերաւ, չի խմեց, չի հազուեցաւ, որ տասը  
հազարը հաւաքէ, եւ հաւաքեց ալ: Զէ, աղջիկս չէ,  
դուն չատ երջանիկ կ'ըլլաս Դուկասին հետ:

**Վերժին.** — Խնդրեմ Տիկին, զիս աւելի մի տանջէք, ա-  
տար անունը իսկ չեմ ուզեր լսել:

**Տիկ.** Ալլանեան.— Աղջիկս եթէ «Դուկասը» չես սիրեր,

հոս Ամերիկա է, վուսեցէք, արդէն իր յաճախորդները  
զինքը Դուկաս չեն կոչեր, այլ կուս, կուս կ'ըսեն:  
Վերժին.— Աման մայրս Դուկասն ալ իրեն, կուքսըն ալ,  
ոչ ինք, ոչ ալ իր անունը:

### ՏԵՍԻԼ Բ.

Նոյնի, Հայկանուշ եւ Հօպօ ձէք

**ՀԱՅԿԱՆՈՒՌԻՇ.** — (Ներս գալով) Տիկին, դուրսը իոնհա-  
նոցը հայ պլրապ մը եկեր է, ուսելիք կ'ուղէ:

**Տիկ.** Ալլանեան.— Հայ պլրապ մը՝, մեզա՛ այդ էս պա-  
կասը:

**ՊՐՆ.** Ալլանեան.— Հայ պլրապ մը, այդ ալ չէ ինք տեսեր,  
Հայկանուշ զնա, բայ որ հոս զայ, տեսնենք այդ ինչ  
ապրանք է:

**ՀԱՅԿԱՆՈՒՄԻՇ.** — ձիշտ հիմա, (դուրս զնալով), Հօպօ ձէ-  
քին հետ ներս կը մտնէ), ահաւասիկ, այս մարդն է:

**ՊՐՆ.** Ալլանեան.— Ո՞վ ես զուն, անունդ ի՞նչ է:

**ՀՕՊՕ ՁԷՔ.** — Հայ մըն եմ, անունս ալ, Հօպօ ձէք է:

**ՊՐՆ.** Ալլանեան.— Ես, ի՞նչ կ'ուզես, ինչո՞ւ հոս ես  
եկեր:

**ՀՕՊՕ ՁԷՔ.** — Մի քիչ ուսելիք կ'ուզեմ, ատոր համար  
հոս եմ եկեր:

**ՊՐՆ.** Ալլանեան.— Եյ հոս ճաշարա՞ն է, ի՞նչ է, ինչո՞ւ  
ճաշարան մը չես երթար:

**ՀՕՊՕ ՁԷՔ.** — Մենք ճաշարան զնալու սովորութիւնը շա-  
տոնց մոսցեր ենք, մենք այսպէս հարուստներու տու-  
ները կը ճաշենք:

**ՊՐ.** Ալլանեան.— Միթէ հարուստ տուները ձեզ ներս  
կ'ընդունի՞ն, մանաւանդ այդ վրայովդ, գլուխովդ:

**ՀՕՊՕ ՁԷՔ.** — ձիշտ էք՝ առաջին ֆրօնք զոնէն ներս չեն  
տաներ, բայց մենք արդէն ետեւի խոհանոցին դուռը  
կը գործածենք: Մեր եւ տան տիրոջ տարբերութիւնը  
այդ է:

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Ուրկից կուգա՞ս, եւ ո՞ւր կ'երթաս,  
ՀՕՊՕ ձէՔ — Սան Ֆրանսիլոյէն Շիքակօ, իսկ անկէց  
ալ հոս :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Բայց այդքան ճանապարհածախսը  
ուրկից ունէիր :

ՀՕՊՕ ձէՔ — Մենք ճանապարհածախսի մասին երբէք  
չենք մտահոգուիր, որովհետեւ երբէք վճարելու սովորութիւն չունինք : Մենք ձրիօրէն կը ճամբորդենք :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Բայց ինչպէս կարելի է ձրիօրէն ճամբորդել :

ՀՕՊՕ ձէՔ — Որովհետեւ՝ մենք կը ճամբորդենք, չորրորդ կարգով, այսինքն ֆրէյք քրէյնենըով :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Բայց ինչո՞ւ դուք ալ չէք աշխատիր  
ու ապրիր :

ՀՕՊՕ ձէՔ — Մենք կ'ապրինք առանց աշխատելու, մենք  
ալ ձեր զասակարդէն ենք, աշխատութեան չենք հաւատար, այդ ալ մեր զաւանանքն է :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Բայց առանց աշխատանքի ո՞վ կը նայ  
ապրիլ :

ՀՕՊՕ ձէՔ — Զոր օրինակ դուք, եւ ձեզ նման բոլոր հարուստները, դուք բոլորդ ալ չէք աշխատիր, չէ :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Ինչպէս թէ չենք աշխատիր, մենք  
անցեալին շատ ենք աշխատեր, դրամ ենք ինայեր, այ-  
սոր ալ չենք աշխատիր : Դուք ինչո՞ւ չես աշխատիր :

ՀՕՊՕ ձէՔ — Եթէ աշխատիմ, ի՞նչ պիտի ըլլայ :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Ի՞նչ պիտի ըլլայ, դրամ կ'ունենաս :

ՀՕՊՕ ձէՔ — Դրամ ունենամ, ի՞նչ պիտի ընեմ :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Գործարան մը կ'ունենաս, դուք ալ  
ինձի նման գործատէր կը դառնաս :

ՀՕՊՕ ձէՔ — Լաւ գործարան ունենամ ի՞նչ պիտի ըլլայ :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — Շատ քուափ կը խօսիս, այն տաեն  
չես գործեր եւ կ'ապրիս :

ՀՕՊՕ ձէՔ — Լաւ, ես արդէն հիմա ալ չեմ գործեր եւ

կ'ապրիմ, ուրեմն այդքան աշխատութիւնը ի՞նչի՞ հա-  
մար :

ՊՐՆ. ԱԼԱՆԵԱՆ — (Քահ քահ խնդալով) Լաւ, լաւ Հայ-  
կանոյշ խոհանոցը տար, թող լաւ մը կշտանայ, Ե՞նչ  
ընենք, վերջապէս հայ է :

ՀՈՅԿԱՆՈՅՑ — Եկուր պարոն, եկուր այս կողմը :

ՀՕՊՕ ձէՔ — (Զորս մէկ կողմը կը նայի ուրիշը փնտոե-  
լու ձևերով) :

ՀՈՅԿԱՆՈՅՑ — Քեզի կ'ըսեմ, քեզի, եկուր այս կողմը :

ՀՕՊՕ ձէՔ — (Խնդալով) Օ՛չ, ներազութիւն Օրիորդ,  
բայց իմ անունը պարոն չէ, այլ Հօպօ ձէք : (Կը մէկ-  
նին) :

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — (Ոտքի կանգնելով) Գնանք Խաչա-  
տուր, արդէն ուշացանք, չե՞ս ալ պժգար, այդ պրմալը  
գէմդ առեր կը խօսիս : Իսկ դուք Վերժին մնացէք հոս,  
գիշէ յետոյ Վազգէնը, Սիրանուշը կուզան, կարծեմ մու-  
քինկ վիթչըր մը տեսնել զնացին : Մենք շուտով կը վե-  
րագտնանք :

ՎԵՐԺԻՆ — Շատ լաւ տիկին, արդէն մէկ կ'ակնկալեմ,  
նաւին մէջ ծանօթացածներէս մէկը :

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Շատ լաւ աղջիկս, նոյնիսկ լաւ է, որ  
միայնակ մնաս եւ լաւ մը խօրհիս ընելիքիդ վրայ, դու-  
քիշ վերջը կը հասկնաս, որ մենք քու լաւութեանդ հա-  
մար կ'աշխատինք : (Կը մէկնին) :

ՎԵՐԺԻՆ — (Միայնակ մտազրադ) Բայց ինչպէս կարող  
եմ համոզուիլ, որ դուք իսկապէս իմ լաւութեանս մա-  
սին է որ կ'աշխատիք... ես զիտեմ որ անոր հետ չեմ  
կարող ապրիլ, խարելով զիս Պոլիսէն հոս քերաւ, հա-  
րստութիւններու անունով խարեց ծնողքս, զիս հոս  
քերելու համար, որ եւ է արժանապատուութիւն ունե-  
ցող մարդ չի պիտի ըներ... ո՞չ, ո՞չ ես կը մէսնիմ,  
ինքինքս Տիթրոյիթի ջուրը կը նետեմ եւ իրեն հետ չեմ  
ամուսնաբար... վազ անցանք իր հարստութենէն, վազ  
անցանք իր երիտասարդութենէն, դէք սանկ, մի քիչ

կրթուած մէկը ըլլար, մի քիչ խօսքը խօրաքան տեղը ըլլար, վերջապէս գէթ այդքան կոշտ ու կոպիտ մէկը չըլլար, կ'ըսէի ճակատագիրս է եւ եղածին հետ կը հաշտուէի, ոչ, չըլլալիք բան է, չըլլալիք բան... բայց ի՞նչ պիտի բնեմ ես... ետ զնամ... բայց այդ ալ ըլլար, հօրս նիւթական վիճակը ինձ լուսագէս ծանօթ է, նաև ինեղծ մարդը 1500 տորար աւրկից պիտի վճարէ, եթէ նոյնիսկ վճարէ, զիտեմ որ ինեղը ինքը կը սնանկանայ, իրենք թշուառ կ'ըլլան...: Տիկինը շատ ճիշտ էր, ալ ի՞նչ երեսով Պոլիս պիտի երթամ, ինչե՞ր չպիտի խօսին, ինչե՞ր չի պիտի ըսեն, մէկը տասը ըներգ...: Օ՛ֆ Աստուած իմ, ուր զառնամ չըլլար, ճեռքս ուր նետեմ ցեխ է, որո՞ւ գիմեմ, որո՞ւ զանգատիմ, չեմ զիտեր...: Հա, քիչ յետոյ Սուրէնը հոս պիտի ըլլայ, նա շատ ինցոք տղայ է, նա կեանքը ապրած է, գէթ հասկցող մէկն է, տեսնեմ այն ի՞նչ կ'ըսէ...: Բայց ի՞նչ պիտի ըսէ, ինեղծ տղան, նա ալ ինծի նման նորեկ մը, անշուշտ նա ալ ապրուստ մը ճարելու ետեւէ չիմա...: Օ՛հ, ինչ-քան պիտի րազմայի, որ զիս սիրեր, ես զինքը զրկարաց կ'ընդունէի, գէթ երիտասարդ է, ուսած տղայ է, կրթուած, հասկցող մէկն է, եւ նոյնիսկ մեփենագէտ, ո՞վ զիտէ, վազը ի՞նչ պատէհութիւններու կը տիրանայ, ես ինքս անոր կ'օգնէի, անոր օգնելը հաճոյք է ինձ համար, չէ որ կը սիրեմ զինքը...: Բայց ինչքա՞ն կոտորուեր է իմ հպարտութիւնս, ինչքա՞ն թուլացեր է իմ արժանապատուութիւնը, երէկ որ աղքատի մը հետ խօսիլ չէի մտածեր, երադներով միշտ հարստութեան մէջ, ճոխութեան մէջ, հաճոյքի մէջ էի, այսօր նոյնիսկ Սուրէնը կը սիրեմ...: Երէկ՝ որ միշտ նէնթլմէն ամուսին մը ունենալ, աղախիններով, ծառաններով չըրջապատուած կեանք մը կ'երազէի, իսկ այսօր, կ'ուզեմ նոյնիսկ Սուրէնին օգնել, անոր հետ գործել, այն ալ Սուրէնին, ընկերվարական Սուրէնին...: Բայց սկսայ նորէն երազներով տարուիլ, նա ինձ հանդէպ նոյնիսկ հա-

մակրութիւն ցոյց չի տուաւ, նոյնիսկ ծիծաղեցաւ իմ յայտնած մտքերուս վրայ, ճիշտ է, չի ծաղկեց զիս, որովհետեւ նա մեծ հոգի ունեցող մէկն է, ի՞նչ կասկած, որ ես, իմ ունեցած ամրող ուսումովս իսկ, դեռ անոր քով աշակերտ մը իսկ չեմ ըլլար...: Բայց ինչո՞ւ ինքինքս խարեմ, ես զինքը կը սիրեմ, ինչու ինքինքս խարեմ, չեմ զիտեր...: Լաւ, բայց պահ մը ենթադրեմ, որ երբ նա հոս գայ, սէրս յայտնեմ, ամէն բան պարզեմ, յետոյ, յետոյ կրկին անել վիճակի մը մէջ եմ, կրկին մեծ արգելքի մը առջեւ եմ: Ո՞վ պիտի վճարէ այդ ապուշ մարդուն ըրած ծախսերը: Խեղծ Սուրէնը նոյնիսկ նեւ եսրքէն հոս գալու չափ դրամ չունէր: Ելդ ալ չըլլալիք բան է: Օ՛ֆ ի՞նչ ընեմ, չեմ զիտեր որո՞ւ գիմեմ չըլլար, (ոտքի կ'ելլէ եւ գուոը զալով), Հայկանուշ, Հայկանուշ, եթէ գործ չունիս ներս եկուր:

**ՀՅՅԿԱՆՈՒՇ** — (Եերս զալով) ի՞նչ կայ օրիորդ, ի՞նչ կրնամ ընել ձեզի:

**ՎԵՐԺԻՆԻՇ** — Հայկանուշ, շա՞տ, շատ նեղուած կ'զգամ, հաւատայ ի՞նչ ընելիքս չեմ զիտեր, իսկ ատոր հետ ամուսնանալս մահ է ինձ համար: Դուն ըսէ, ի՞նչ կրնամ ընել, բան մը ըսէ, խրատ մը տուր, դուն աւելի փորձուու ես: Եկ, հոս նստէ քովս:

**ՀՅՅԿԱՆՈՒՇ** — (Եստելով Օրիորդի կողքին) Օրիորդ՝ երէկ երեկոյ, ձեր եւ պօսերուս խօսակցութիւնէն յետոյ, մի բանի ժամ չկրցի քնանալ, պահ մը ինքինքս ձեր տեղը գրի, բայց հաւատայ, որ լաւ եղրակացութեան մը չի կրցայ յանդիլ, ամենէն վերջը մտածեցի, որ եթէ ես ձեր տեղը ըլլայի, այդ Ղուկասը չէի առներ, կ'սպասէի, մի գուցէ աւելի յարմար մէկը կ'ուզէ ձեզ, նա կը վճարէ անոր ծախսերը, ի՞նչ կայ, մի քանի ամիս ալ սպասէ, հոս կը մնաք, անկասկած ուզողներ շատ կ'ըլլան, եթէ միայն զիտնան որ Ղուկասը մէրժեր էք, հոս Ամերիկա է, երիտասարդ շա՞տ, հազարներ կան: իսկ

դու ալ հարուստի աղջիկ, կրթուած, գեղեցիկ, քեղ ո՞վ  
շառներ, եթէ ևս տղայ ըլլայի, ևս կ'առնէի:

**Վերժին.** — Բայց չէք խորհիր, որ ասոնք ալ միայն պա-  
րապ յոյսեր են, բայ Տիկինին, հոս եղողները բոլորն  
ալ իրարու կը նմանին, մի զուցէ լաւերն ալ կան, բայց  
այդ լաւերն ալ կամ դրամ չունին, կամ ինչո՞ւ ինձ ու-  
նենալու համար 1000 տալեր կամ աւելի պիտի վճարեն:  
Օ՛ֆ, կարծես ևս ծախուած եմ, կարծես ևս գերի եմ ե-  
ղեր, որ կողմը դառնամ, յոյսի նշոյլ մը իսկ չի կայ,  
չիմ զիտեր, ի՞նչ պիտի ընեմ:

**ՀԱՅԿԱՆՈՒԾ.** — Մի յուսահատիր Օրիորդ, ևս ձեր տեղը  
ըլլամ այդ Ղուկասին հետ չեմ ամուսնանար, անշուշտ  
յարմար մէկը կը գտնես, հաւատայ՝ ևս իսկ այս վիճա-  
կովս, Ղուկասը չեմ առներ:

**Վերժին.** — Բայց ինչպէ՞ս սպասեմ, եթէ հոս մնամ, ա-  
սոնք այր ևս կին, ամէն օր գլուխս պիտի տանին, մին-  
չեւ որ իրենց ըսածը ընեմ, որովհետեւ անոնք այդպէս  
ալ խոստացեր են Ղուկասին: Յետոյ՝ ինչպէ՞ս կրնամ  
երկար ատեն հոս մնալ, չի որ այս օտարի մը տունն է,  
ասոնք միայն իմ հօրս բարեկամներն են, պարզ ծանօթ-  
ները ըսել կ'ուզեմ, լաւ՝ մէկ շարաթ կենամ, երկու  
շարաթ սպասեմ, յետոյ, պահ մը ըսենք, որ քանի մը  
ամիս սենեակս տուին, կերակուրս հոգացին, բայց չի  
որ ուրիշ ծախսեր եւս կան, ևս ինչպէ՞ս կրնամ դրամ  
ալ ուզեր, միւս ծախսերս հոգալու համար, տես զգեստ  
ներս, ասոնք Պոլսոյ համար յաւ զգեստներ էին, իսկ հոս,  
ասոնք չեն յարմարիր, ասոնցմով ինչպէ՞ս դուրս ել-  
լեմ, մարդ տեսնեմ:

**ՀԱՅԿԱՆՈՒԾ.** — Օրիորդ զու եւս կրնաս գործել, ինք-  
զինքդ հոգալ, մինչեւ որ յարմար մէկը գտնես, կը գոր-  
ծես ևս ասոնց ալ բեռ չես ըլլար, ճիշտ է, ճեղ համար  
գործելը շատ գժուար պիտի ըլլայ, բայց ի՞նչ կրնաս  
ընել, ևս ձեր տեղը ըլլայի, կը գործէի եւ այդ Ղուկասը  
չի առներ:

**Վերժին.** — Հայկանուշ, այդ մասին ալ մտածեր եմ, Եր-  
կու շարաթներէ ի վեր, բան չէ մնացեր, որ մտածած  
ըլլամ, ես ի՞նչ զործ կրնամ ընել, լեզուին անծանօթ,  
գոնէ զիտցած Փրանսերէնիս շափ անզլիկերէն զիտցած  
ըլլայի, մի զուցէ, նոյնիսկ օֆիսները կրնայի զործել:  
իսկ հիմա ի՞նչ կրնամ ընել, պարզ զործաւոր մը պիտի  
ըլլամ, ստանալիք դրամս 12-14 տալեր, որ ապրելու  
իսկ չի բաւեր, չէ որ այդ որոշումը տալուս պէս, պէտք  
է զուրս գամ այս տունին, պէտք է ուրիշ տեղ մը ապ-  
րիմ, սենեակի վճարեմ, ուտելիքի վճարեմ, զգեստներ  
զնեմ: Բունք որ պահ մը երկան կարճ կարենամ ապրիլ,  
էյ, ո՞վ պիտի վճարէ անոր հաղար տոլարը, չէ որ ամէն  
օր զիս պիտի նեղէ, իսկ ևս այս շարաթավճարով, հա-  
րսիր տարիէն իսկ հաղար տալեր չեմ կարող ինայել:

**ՀԱՅԿԱՆՈՒԾ.** — Այդ ոչինչ օրիորդ, եթէ չի տաս բան մը  
իսկ չի կրնար ընել, հոս Ամերիկա է, եթէ չես կարող  
վճարել, եթէ բոնուելիք տեղ մըն ալ չունիս, բան մ'իսկ  
չեն կրնար ընել:

**Վերժին.** — Ո՛չ, ո՛չ Հայկանուշ, թէեւ շատ բան կորսըն-  
ցուցի իմ նախկին արժանապատուութեան զգացումնե-  
րէս, թէեւ շատ թուլացած եմ, բայց երբէք, երբէք չեմ  
ներեր ինձ այդ կարգի բան մը ընել, այդ ոչ միայն կը  
մեղոնէ զիս, այլ հոն՝ իսկը ծնողքս ալ կը մեռնին, եթէ  
մի այդպիսի բան լսեն: Ո՛չ, Հայկանուշ ոչ, այդ ըլլա-  
լիք բան է, այդ ևս չեմ ըներ, երբէք, երբէք:

**ՀԱՅԿԱՆՈՒԾ.** — Լաւ Օրիորդ, այս ըլլար, այն ըլլար,  
ինչ որ ըսի, առաջս պատ կը կանգնեցնես, իմ զիտցածը  
այդ էր, այժմ ինձ կը թուի որ ձեր միակ ընելիք բանը  
կը մնայ, եղածին հետ հաշտուիլ, ճակատագիրս այս  
է ըսելով, Ղուկասին հետ ամուսնանալ, մի զուցէ Աստ-  
ւած վերջերնիդ բարին կընէ:

**Վերժին.** — Ո՛չ, ոչ այդ ալ ըլլար, լաւ է մեռնիմ, քան  
անոր հետ ամուսնանամ:

## ՏԵՍԻԼ, Գ.

(Նոյնի, Վազգեն Եւ Սիրանուշ)

**ՎԱԶԳԻՆ**, (Եւրո մտնելով Սիրանուշի հետ) — Հայկան,  
ո՞ւր են հայրիկը, մայրիկը:

**ՀԱՅԿԱՆՈՒՇ** — Տեղ դնացին, քիչ յիտոյ կուզան:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Հայկան տեսնէիր ինչ գեղեցիկ պատկեր մը  
տեսանք, Յելէյմինկ եռուրը, ճիշտ ինձի չափ աղջիկ մը,  
նախ անոր ասոր հետ սիրահարուեցաւ, պազաւ պադ-  
տուեցաւ, իսկ ամենէն վերջն ալ, մեծ մարզու մը, իր  
մօրը բարեկամներէն Պէրի Ակարի հետ ամուսնացաւ,  
մարզը աղջիկին երեք անգամը կար, բայց նէնքլմէն  
էր, ևս ալ ըլլայի կ'առնէի:

**ՎԱԶԳԻՆ** — Քեզի չափ, զու քեզ ալ անոր տեղն ևս զրեր,  
այ ինչո՞ւ ևս կեցեր, հատ մըն ալ զուն առ:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Ի՞նչ, զուն աղջիկ կ'ունենաս տէ, ևս աղայ  
չեմ ունենար:

**ՎԱԶԳԻՆ** — Ինչո՞ւ չէ, մէկ հատ, զուն ալ կրնաս այդ  
աղջկան, Փէրին նման, չորս հինգ հատ տղաքներ ու-  
նենալ, իսկ յիտոյ ալ հայրիկին չափ մարզու մը հետ  
ամուսնանալ:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Այդ քու գիտնալիք զործդ չէ, քու հետ  
չի պիտի ամուսնանամ ել, զուն միայն քու կլիխին մա-  
սին մտահոգուէ, ևս ինձի տղայ կրնամ գտնել, մեծ ը-  
րայ թէ պղոտիկ, այդ ալ իմ զործու է:

**ՎԱԶԳԻՆ** — Լաւ, լաւ, այդ բոլոր ըսածներդ միտքդ պա-  
չէ, երբ մայրիկը զայ պիտի ըսեմ որ լաւ ծեծ մը ու-  
տես:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Բուէ, մայրիկը զիս շատ կը սիրէ, զիս չի  
ծեծը:

**ՎԱԶԳԻՆ** — Լաւ ևս ալ հայրիկին կ'ըսեմ, նա ալ զիս շատ  
կը սիրէ, նա ալ քեզ չի սիրեր:

**ՍԻՐԱՆՈՒՇ**, (Վերժինին մօտենալով) — Ինչո՞ւ տիտուր  
ևս Վերժին, չէ նէ Պուկասը չի տեսար, անոր համար:

**ՎԵՐԺԻՆ** — Ինչպէս թէ տիտուր եմ, ձեղ մտիկ կ'ընէի, կը  
մտածէի, թէ ինչքա՞ն տարբեր էք դուք, մեր Պուտոյ  
երեխաներէն:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Երեխա՛յ, (Եղրօրը դառնալով), Վազգէ՞ն  
լուցիր ի՞նչ ըսաւ Վերժինը, մեղի երեխայ կ'ըսէ քիչ  
կը մնայ որ պէյալի ըսէ: Բայց ճիշտը ըսէ Վերժին,  
Պուկասի մտախն չէի՞ր մտածեր:

**ՎԱԶԳԻՆ** — Օ՛, զուն ի՞նչ զիտես, զուն ի՞նչ կը հաս-  
կրնաս, Վերժինը Պուկասը չի սիրեր, ևս զիտեմ:

**ՎԵՐԺԻՆ**, (Ծիծաղելով) — Ինչո՞ն զիտես Վազգէն:

**ՎԱԶԳԻՆ** — Գիտեմ . . . չեմ ըսեր:

**ՎԵՐԺԻՆ** — Բուէ, ըսէ Վազգէն, ըսէ տեսնեմ ինչպէ՞ս  
զիտես:

**ՎԱԶԳԻՆ** — Անցեալ օր հայրիկս ևւ մայրիկս իրարու հետ  
կը խօսէին, մայրիկս ըսաւ. «Խաչատուր չիս հասկնար  
աղջիկը Պուկասը չի սիրեր»: Ճիշտ որ ներս մտայ լոե-  
ցին:

**ՎԵՐԺԻՆ** — Դու շատ սիրալ ևս Վազգէն, անոնք ուրիշ  
աղջկայ մտախն խօսած են, ևս Պուկասը շատ շատ կը  
սիրեմ:

**ՎԱԶԳԻՆ** — Օ՛, կուզես հիմա ինձ խափել, զուն ալ Աւր-  
բաթ օր այդպէս ըսիր, հայրիկին ըսիր որ, կը մեռնիս  
ևւ Պուկասին հետ չես ամուսնանար, ևս չի լսեցի՞:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Ուել, ևս ալ Վերժինին տեղը ըլլամ, այդ  
կապիկի երես Պուկասը չեմ տոներ, հասկցա՞ր:

**ՎԱՅԿԱՆՈՒՇ** — Լոէ Սիրանուշ, հաւատայ մայրիկիդ  
լուր կուտամ, լաւ ծեծ մը կ'ուտես:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Լուր տուր, մայրիկէ՞ն կը վախնամ, եթէ  
շատ ծեծեն, տունէն կը փախիմ, կ'երթամ:

**ՎԵՐԺԻՆ** — Ո՞ւր կ'երթաս, Սիրանուշ:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Ճօնց տունը, Ճօն զիս շատ կը սիրէ, նա  
զիս շատ համբուրած է, ըսած է, որ ևս իրեն աղջիկն եմ:

**ՎԱՅԿԱՆՈՒՇ** — Լոէ՛, Սիրանուշ, զուն շատ շփացեր ևս,

գուռ փոքր աղջիկ ես, ամօթ է քեզ այդպէս բաներ խօսիլ, դեռ 14 տարեկան իսկ չեկաս, չես՝ ամաչեր:

**ՍիրԱՆՈՒՇ** — Թող փոքր ըլլամ, ի՞նչ կ'ըլլայ, մեր դասարանի բոլոր աղջիկներն ալ տղայ ունին, բոլոր տըղաբներն ալ աղջիկ ունին, չե՞ս դիտեր, անցեալ շարաթ երեկոյ ֆիս փարթի ունէինք, մայրիկս հրաման տուաւ, ես այ զնացի, հոն ալ ձօն տասը անդամ համբուրեց դիս:

### ՏԵՍԻԼ Դ.

(Նոյնին եւ Սուրեն)

**ՀՅԱԿԱՆՈՒՇ** — (Դուռը կը զարնուի, Հայկանուշ դուռը վաղերպ եւ բանալով) — Հրամեցէ՞ք, հրամեցէ՞ք պարոն, Օրիորդը հոս է: (Յետոյ ինք զուքս կը մեկնի):  
**ՍՈՒՐԵՆ**, (Ներս մտնելով) — Բարեւ, բարեւ Օրիորդ:  
**ՎԵՐԺԻՆ**, (Ոտքի կանդնելով եւ աթոռ մը ցոյց տալով) — Բարի եկաք, Պըն. Սուրեն: Խնդրեմ նստեցէք:

**ՍՈՒՐԵՆ**, (Նստելով) — Եյ, տեսնեմ ինչպէ՞ս էք Սիրանուշ:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Շատ լաւ Պը. Սուրեն, կրկին մեզի պատմութիւն պիտի պատմես, ձիշտ անցեալ անդամուան պէս, կամ Զարին եւ կամ Շահին փոքրիկ աղջկան պատմութիւնը:

**ՍՈՒՐԵՆ** — Լաւ, լաւ Սիրանուշ, իսկ դուք, դուք ի՞նչ պէ՞ս էք Վաղղէն:

**ՎԵՐԺԻՆ** — Ես ալ լաւ եմ, Պը. Սուրեն, բայց ես պատմութիւն չեմ ուզեր, թուղթ պիտի խաղանք, կամ 66 կամ 500, այս անդամ ես պիտի տանիմ քեզ:

**ՍՈՒՐԵՆ** — Բայց, Սիրանուշ, Վաղղէն, այդ երկուքը միենոյն ատեն չենք կրնար ընել, կամ մէկը, կամ միւսը:  
**ՍԻՐԱՆՈՒՇ** — Նօ, ես չեմ ուզեր թուղթ, պատմութիւն կ'ուզեմ:

**ՎԵՐԺԻՆ** — Նօ, ես ալ պատմութիւն չեմ ուզեր, թուղթ կ'ուզեմ:

**ՍՈՒՐԵՆ** — Լաւ այդ երկուքն ալ կ'ընկնք, եթէ դուք ալ, իմ ըսածը ընէք:

**ՍԻՐԱՆՈՒՇ** — Էսէ, ի՞նչ է, ի՞նչ է:

**ՍՈՒՐԵՆ** — Հիմա, երկուքդ ալ դուրս կ'երթաք, մի քիչ ձիւնէ զնդակ կը խաղաք, լաւ մը կը մսիք, կը պաղիք եւ յետոյ ներս կուգաք, այն ատեն, նախ՝ պատմութիւն կը պատմեմ, յետոյ ալ թուղթ կը խաղանք, չըլլա՞ր:  
**ՎԵՐԺԻՆ** — Կուտ, նման Սիրանուշ: (Քրոջը թեւէն քաշելով կը զնան դուրս):

**ՍՈՒՐԵՆ** — Լաւ, անսնք ալ զացին, եյ ինչպէ՞ս էք Օրիորդ:

**ՎԵՐԺԻՆ** — Լաւ Պը. Սուրեն, եթէ կարելի է լաւ ըսել:

**ՍՈՒՐԵՆ** — Ուրեմն այնքան ալ լաւ չէք. եւ այդպէս ալ կ'երեւիք, կարծես Ամերիկա մտնելուդ պէս, ձեր նախկին ծիծաղկոտ քնաւորութիւննիդ կորսնցուցիք, թէ ոչ՝ յուսախար եղաք օրիորդ:

**ՎԵՐԺԻՆ** — Պը. Սուրեն, ձեր անցեալ անդամ հոս եղած ատեն ալ, շատ բաներ ունէի ձեզ յայտնելիք, բայց չի կրցի, որովհետեւ Տէր եւ Տէկին Ալանեաները մեզ միայնակ չի ձգեցին: Այժմ որ բոլորովին միայնակ ենք, զէթ սիրոս զավացներու համար, կարգ մը բաներ պիտի յայտնեմ ձեզ, հոգս իսկ չընելով, թէ կը հետաքրքութիւն կամ ոչ, եթէ նոյնիսկ ձեզ գլուխցաւութիւն ալ պատճառեմ, կրկին պիտի բանմ, որովհետեւ, մեր նաւին վրայ ունեցած 27 օրուան ընկերակցութիւնը, ինձ կուտայ այդ համարձակութիւնը ունենալ, մենք ամբողջ 27 օր եղրայր եւ քոյր եղանք իրարու, չէ՞:

**ՍՈՒՐԵՆ** — Դուք կրնաք վսաւահ ըլլալ Օրիորդ, որ ես ինք ալ բարեկամներ չունիմ այս երկրին մէջ, այժմ ինձ ոչ աւելի մօտ է, քան զուք: Ես ինքզինքս չատ բարեկամա պիտի համարեմ, եթէ դուք՝ միշտ ալ մնաք որպէս իմ քոյրը, եւ ես մէծ հաճոյքով մը, ձեզ հանգէպ կը կատարեմ, եղրօր մը բոլոր պարտականութիւններս:

**ՎԵՐԺԻՆ** — Ես գիտէի այդ Պր. Սուրէն, ես մասամբ ճանչցայ ձեր մեծ հոգին, մաքուր սիրտը, օգնելու եւ օգտակար ըլլալու վեհանձն կամքը, եւ ճիշտ ատոր համար ալ որպէս քոյր մը, իր մեծ ու խելօք եղբօրը, պիտի ըսկմ բաներ մը, որ միայն մօրս կրնայի համարձակօրէն բաել: Սուրէն՝ Ես ոչ միայն կորուսեր եմ, իմ նախկին ծիծաղկոտ բնաւորութիւնս, այլ ձեռք եմ բերեր մի այլ յատկութիւն, որ մինչ այդ ինձ անձանօթ էր, ես այժմ լալ եմ սովորեր: Քանի Ամերիկա եմ հասեր, ժամ մը իսկ չէ եղեր որ, Ես միայնակ ըլլամ եւ չի լամ, ես կը տանջութիմ կոր Սուրէն, եւ սաստիկ շատ կը տանջութիմ, Ես չէի կարող երեւակայել թէ ապագան որ այնքան վարդագոյն կ'երեւէր երէկ, այսքան դառն յուսափարութիւններով պիտի վերջանար:

**ՍՈՒՐԷՆ** — Բայց ի՞նչ է եղեր Վերժին, ի՞նչ է եղեր ձեզ:

**ՎԵՐԺԻՆ** — Շատ բան է եղեր Սուրէն, այժմ Ես ինձմէ կ'ամաչեմ, որ ձեզ յայտնեմ բայրու եղածները, կ'ամաչեմ որովհետեւ ևս ինքս միամտութիւնը ունեցեր էի հաւատալու, եւ ձեզ ալ յայտնելու, թէ Ամերիկա հարուստ մի նշանած ունիմ, չէնքերու, օթօմօպիլներու մեծ առեւտրական տան մը տէրը եւ կրթուած ...:

**ՍՈՒՐԷՆ** — Բայց ի՞նչ, միթէ այդպէս չի զտա՞ք:

**ՎԵՐԺԻՆ** — Ոչ միայն այդպէս չի զտայ, գոնէ ինք մարդ մը եղած ըլլար: Հաւատայ Սուրէն, որ այժմ այլեւս ոչ հարսաւութեան, եւ ոչ ալ հաճոյիք ետեւէ եմ, գոնէ մէկը ըլլար, մի քիչ կրթուած մէկը, որ գէթ չի ամչնայի ըսկու, որ սա ալ իմ ամուսինս է, թէեւ աղքատ, բայց վերջապէս մարդ մէկ: . . . Բայց երբ կը մտածեմ որ պարզ խարերայ մէկ, ստախօս մէկ, ինչպէս կարող եմ, Ես ինձ թոյլ առալ, որ այդ կարգի աննկարապիր մէկու մը կինը գառնամ: . . . Կը հաւատաս Սուրէն, նոյնիսկ, մեզ գրած նամակները ինքը չէ դրած, ուրիշներու գրել տուած է:

**ՍՈՒՐԷՆ** — Շատ տարօրինակ բան, այդպէս բան ալ կ'ըլլա՞յ:

**ՎԵՐԺԻՆ** — Ինչպէս կարող եմ ես այդպէս տպէտի մը, անուսի մը կինը դառնալ . . . : Օ՛ֆ, Աստուած իմ, եթէ վերջը վերջը մի այլպիսի խոպանի կինը պիտի դառնայի, ալ ինչո՞ւ այնքան ատեն ուսանեցայ, դրասեղաններու վրայ կեանք մաշեցուցի, չէ որ առանց ատոր ալ այսպիսի ամուսին մը կրնայի ճարել, նոյնիսկ Պոլսոյ փողոցներէն: . . . Բայց ի՞նչ պիտի ընեմ Սուրէն, այժմ ինքս ալ չէմ զիտեր, ամէն կողմ, ամէն կերպ կը մտածեմ, ելք մը չեմ կարող զանել, մինչեւ հիմա, միայն Ալանեաններուն յայտնած եմ, որ ես անոր հետ չեմ ամուսնանար, քիչ առաջ ալ աղախինը հսո էր, անոր ալ յայտնեցի, իսկ եթէ զուք ալ չի զայիք, հաւատայ սըրտիս նեղութենէն կը պայթէի . . . : Օ՛ֆ, կեանքը դժուխը մը զարձաւ ինձ համար Սուրէն, նոյնիսկ կը մտածեմ քիչ մը թոյլ խմելով, վերջ տամ այս կեանքին, զոնէ կ'աղաւտիմ: (Դառնորէն կուլայ):

**ՍՈՒՐԷՆ**, (Ափոփել ջանալով) — Բայց Վերժին՝ զուք շատ, շատ յուետես էք դարձեր կեանքի նկատմամբ, անձնասպանութիւնը հողիով թոյլ էակներու զործ է, որոնք չեն ուզեր, կամ կամքի ոյժ չունին կեանքի տառապանքին դէմ ճակատելու, կուրծք տալու եւ ապրելու: Ի՞նչ է կեանքը, եթէ չես ապրեր նեղութիւնը ու թշուառութիւնը, նա որ տառապանքը ու տանջանքը չէ տեսեր, նա միայն կիսով է ապրեր՝ կեանքը: Կեանքը մանաւանդ այս զարուն մէջ երկու կողմ ունի, լաւ ու զէշ, հաճոյք եւ տառապանք, այն որ այդ երկուքն ալ չէ ապրեր, նա միայն կէս մարդ է: Ես զիտեմ որ զու ինքը կեանքի միայն մէկ կողմը տեսած էիր, կեանքը միայն կիսով էիր ապրած, զու կեանքի միայն լաւ կողմը ապրած էիր, եւ ճիշտ ատոր համար ալ, ես ձեզ չի հակածառեցի, չէնց որ զուք բերաննիդ բացիք, ես հաւատայ որ զուք ծներ, մեծացեր էք ճոխութեան մէջ, տնհոգ, անաշխատանք, ձեր ծնողքը հողացեր են, ձեր բոլոր պէտքերը, վերջապէս զուք նաևն էիք մտեր, ա-

ուանց կեանքի միւս կողմն, վատ կողմն ալ տեսած ըւլալու, եւ ճիշտ ատոր համար էր, որ դուք մեծ, մեծ երազներով տարուած, խանգավառուած էիք, ձեր ապագայ վայելելիք երջանկութիւններով, ճիշտ ատոր համար ալ, ևս ձեր չետ չի վիճեցի, չի ընդդիմախօսեցի, որովհետեւ ևս ինչո՞ւ պիտի խօսէի մէկուն, բանի մը մասին, կեանքի մը մասին, որ չէիք ապրած, ուրմն չէիք ալ կրնար ըմբունել . . . : Ես խորապէս կը ցափմ քոյրս, որ դուք ինքինքնիդ չատ դժբախտ կ'զգաք, եւ որուն համար ալ կուրաք իսկ: Բայց մի դուցէ չատ տարօրինակ թուի ձեզ, երբ ըսեմ՝ հոգեպէս ուրախ եմ, որ դուք այժմ կ'ապրիք կեանքի միւս մասն ալ, եւ այդ ձեզ կ'ամբողջացնէ, դուք կը գառնաք աւելի կատարեալ, աւելի հասկցող, աւելի խելօք:

**ՎԵՐԺԻՆ** — Սուրէն, բայց դու իրա՞ւ ուրախ ես, որ ես կը տանջուիմ:

**ՍՈՒՐԷՆ** — Ո՛չ Վերժին, ո՛չ այդ բառին ամբողջ իմաստովը, ես միայն զոհ եմ, որ դուք այժմ ամբողջական կեանքը կ'ապրիք, եւ զայն աւելի լաւ կ'ըմբունէք, գէթ յետ այսու զիս աւելի լաւ կը հասկնաք:

**ՎԵՐԺԻՆ** — Բայց ես, հազար անգամ աւելի կը նախընորէի, որ ես կեանքի միայն մէկ կէսին, լաւագոյն կէսին ծանօթ ըլլայի, իսկ միւս կէսը, թող որ ինձ անծանօթ մնար, գէթ այսպէս չէի տանջուեր:

**ՍՈՒՐԷՆ** — Անչուշտ չես ցաւիր քոյրս, որ ձեզ ըսեմ, ինչ որ կը մտածեմ, որովհետեւ ես իմ ամբողջ հոգուովս կ'ատեմ կեղծիքը, ես պէտք է ըսեմ, ինչ որ կը մտածեմ, ես պէտք է ըսեմ ձեզ, որ ձեր այդ արտայայտութիւնը կը յայտնաբերէ դռեհիկ անձնասիրութիւն մը, որը երբէք չէի բաղձար, որ դուք ունենայիք:

**ՎԵՐԺԻՆ** — Բայց ի՞նչ կրնամ ընել Սուրէն, ես չեմ կարող տոկալ այս դժբախտութեանց, ես չեմ սովորեր անոնց:

**ՍՈՒՐԷՆ** — Բայց քոյրս, ինչո՞ւ չի մտածես, որ դու ինքդ

միակը չես այդ դառնութիւնները քաշողը, շուրջդ նայէ անգամ մը, տես սա միլիոնաւոր մանկամարդ աղջկները, կիները, որոնք բոլորն ալ զրկուած են իրենց ծնողքի գուրգուրանքներէն, նետուած են գործարաններուն մէջ ու հոն իրենց կեանքը կը փացնեն կտոր մը հացի համար: Նայէ անգամ մը փողոցները, ի՞նչ, ի՞նչ կեանք է, որ կ'ապրին, սա խեղճ աղջկները, որոնք դուք անբարյական պիտի անուանէք, իսկ ես վաթարագոյն կարգերու դժբախտ զոհերն են պիտի ըսեմ, որոնք նոյնպէս քեղի նման հայրէ մայրէ մը ծնած աղջկներ են, եւ ծնած են լաւագոյն մայրեր ըլլալու:

**ՎԵՐԺԻՆ** — Բայց Սուրէն . . . :

**ՍՈՒՐԷՆ** — Այսո՛, այս Վերժին, գիտեմ ինչ պիտի ըսես, այս անոնք ալ պատուաւոր աղջկները, լաւ մայրեր կ'ըլլային, ևթէ միայն, ընկերութիւնը պատեհութիւն տար անոնց, որ կարենային ուրիշ միջոցներով, լաւապէս ապրիլ:

**ՎԵՐԺԻՆ** — Բայց Սուրէն, ո՞վ կ'արգիլէ անոնց, որ գընան եւ զործեն, չէ՞ որ այս երկըն մէջ, կահանց համար չատ զործ կայ:

**ՍՈՒՐԷՆ** — Բայց ի՞նչ կը խորհիք Վերժին, միթէ՞ անոնք չեն զործած, անոնք իրենց պատուին վրայ ձեզի չափ չեն խորհա՞ծ, միթէ՞ անոնք տունէն անմիջապէս փողոցն են նետուած: Ոչ, ոչ Վերժին, անոնք ալ ձեր սեռին կը պատկանին, անոնք ալ պատուախնդիր եղած են, անոնք ալ ձեզ նման դժբախտութեանց են հանդիպեր, նախ ինքինքնին նետեր են զործարանները, հոն վերջ դտած չէ իրենց թշուառութիւնը, անոնք ալ խորհած են ամուսնանալ, տուն տեղ ըլլալ, հոն եւս յուսախար եղած են և վերջապէս անոնք ալ մարդ են, անոնք ալ թլութիւններ ունին, եւ ամենէն յետոյ ինքինքնին տուեր են զիւրին կերպին, զիւրին միջոցին . . . Վերժին ներկայ կարգերուն տակ, ոչ ոք գատապարտելի է, ոչ արբեցողը, ոչ աւագակը, ոչ մարդասպանը, ոչ

իսկ պոռնիկը, եւ ոչ ալ պըմպը եւ հօպօն, անոնք բուրն ալ, թշուառ զոհերն են ներկայ անարդար կարգերուն, որոնք՝ եթէ նոյն իսկ, քու հաւատացած Աստուծոյդ ոյժը իսկ ունեցած ըլլային, կրկին չէին կարող խուսափիլ: Այս, անոնք անկամք անդիտակից, կամակոր զոհերն են ներկայ անարդար կարգերուն, եղածը անխուսափելին է, ուրիշ ոչինչ:

**ՎԵՐԺԻՆ.** — Բայց Սուրէն, թէ ոչ զո՞ւք ալ Աստուծոյ չէք հաւատար:

**ՍՈՒՐԷՆ.** — Վերժին, հաւատայ որ ես չեմ ուզեր խօսիլ այդ մասին, մանաւանդ այսօր, ձեր այս վիճակին մէջ, երբ դուք միայն սփոփանքի պէտքը ունիք, իսկ ձեր այդ սին հաւատքը, նախաղաշարումները, մի գուցէ ձեզ կ'սփոփեն, եւ ես չեմ ուզեր որ զրկուիք անկէ:

**ՎԵՐԺԻՆ.** — Ո՞չ, Աստուծած իմ, ուրեմն դու չես հաւատար Աստուծոյ, Սուրէն:

**ՍՈՒՐԷՆ.** — Բայց Վերժին, դուք կը պնդէք որ խօսիմ: Այս՝, ես չեմ հաւատար, մի այդպիսի գերմարդկային ուժի, մի այդպիսի նախախնամութեան, եթէ իրաւ մի այդպիսի Աստուծած գոյութիւն ունեցած ըլլար, այս աշխարհը, այսքան տառապանքով լեցուած չէր ըլլար, եւ լաւ որ չեմ հաւատար Վերժին, եթէ ես հաւատայի, իմ հաւատացած Աստուծած շատ, շատ տարօրինակ Աստուծած մը պիտի ըլլար, դիտէք ի՞նչ տեսակ Աստուծած մը:

**ՎԵՐԺԻՆ.** (Մոոցած իր ցաւերը) — Ո՞չ, ո՞չ ի՞նչ տեսակ Աստուծած մը:

**ՍՈՒՐԷՆ.** — Իմ հաւատացած Աստուծած պիտի ըլլար, մի շատ այլանգակ Աստուծած մը, ճիշտ հակառակ ձեր հաւատացած Աստուծոյն, հականիշ ստորոգելիներով:

**ՎԵՐԺԻՆ.** — Ինչպէ՞ս թէ, ինչպէ՞ս Աստուծած մը:

**ՍՈՒՐԷՆ.** — Եթէ աշխարհը ըլլար այնպէս, ինչպէս այսօր է, եւ եթէ ես ալ Աստուծոյ մը գոյութեան հաւատայի, ան արդէն իմ հաւատացած Աստուծած պիտի ըլլար, ա-

մենասնափառ, ամենափառամոլ, ամենակեղծ, ամենակաշառակեր, ամենաանգութ, ամենասինիք, ու գեռ այսպէս շարունակելի: Զէ մի որ, ըստ ձեր հաւատքին, այս աշխարհի վրայ տերեւ մ'իսկ չի շարժիր առանց Աստուծոյ Հրամանին, եւ ուրեմն այն բոլոր աղոտոտութիւնները որ տեղի կ'ունենան այս աշխարհի վրայ, իր ստեղծած մարդոց կողմէն, իր կամքովն իսկ են: Զէ՞ որ նա կարող էր, այս աշխարհը երջանկութեան ու խաղաղութեան վայր մը ընել, եւ այդ իր միայն «Թող ըլլայ» ըսելովը, ուրեմն ինչո՞ւ այդ երկու բառը չի ըսեր եւ թոյլ կուտայ որ մարդիկ այսքան տանջութին, չարչարութին: ...Ոչ Օրիորդ, ոչ, մի այդպիսի Աստուծած գոյութիւն չէ ունեցած, չունի եւ չէր ալ կարող ըլլալ: Զեր այն սին հաւատքին վրայ կարելի է միայն ծիծաղիլ, բայց ես այդ ալ չեմ կարող, որովհետեւ ես ինձ չեմ ներեր ծիծաղիլ մարդկային այդքան յիմարութեան, աղիտութեան վրայ: Բայց ի՞նչ կասկած, որ մեր յաջորդ սերունդը, ոչ միայն կը ծիծաղի ձեր վրայ, այլ կուշտ ու կուռ կը խնդայ: Երբ մեր գրականութեան մէջ հանդիպի որ մենք անզոյ Աստուծածներ ենք շիներ, եւ անոնց առջեւ ալ ծունդ Եկած, այս ու այն բանն ենք խնդրեր, անոնք կը ծիծաղին մեր վրայ, ինչպէս այսօր գուն ու ես կը ծիծաղինք մեր նախնիքներուն վրայ, որոնք, փայտ, ջուր, արձան, մարդ, կրակ, արեւ, լուսին, այս կարգի բաներ պաշտած են: Այս, ես վստահ եմ, որ անոնք պիտի ծիծաղին մեր վրայ եւ կուշտ ու կուռ պիտի խնդան մեր միամատութեան, աղիտութեան վրայ: Մենք երէկուան սերունդն ալ մեր վրայ, ի՞նչ ընենք, որ իսկ վաղուան սերունդն ալ մեր վրայ, ի՞նչ ընենք, որ սա արդէն մարդու կատարելագործութեան ճամբուն վրայ, աշխարհի օրէնքն է դարձեր:

**ՎԵՐԺԻՆ.** — Բայց Սուրէն ես ձեզ այնքան, այնքան կը սիրէի, որ երբէք չի ուզեր, ձեր բերնէն այդ բաները լսել: Ճիշտ է դուք շատ համոզիչ լեզու մը ունիք, դուք

մասամբ արդէն տարհամողեցիք զիս, իմ երէկուան դա-  
ղափարներուս մէջ, այժմ ինծի այնքան ալ խորթ չեն  
չնչեր, ձեր ընկերվարական գաղափարները, բայց ես եր-  
բէք չի ուզեր լսել ձեր այդ անհաւատի խօսքերը:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Լաւ, լաւ Օրիորդ, ես զիտեմ որ ըսածներս  
սոսկ ճշմարտութիւններ են, բայց զայն անյարմար տեղ  
եւ անպատճաճօրէն գործածեցի, փոխանակ ձեզ սփոփե-  
լու, որ արդէն ուրիշ տեղերէ վէրքեր ստացած էք, ես  
ալ ձեր նախապաշարուած հոգին վիրաւորեցի, որուն  
համար ալ կ'ուզեմ վասկել այդ, այժմ ըսէ տեսնեմ, ի՞նչ  
պիտի ընես, ի՞նչ կերպ պիտի կարգադրես:

**ՎԵՐԺԻՆ.** (Տիրորէն.) — Ես ինքս շուտարեր եմ Սուրէն,  
ոհեէ կերպ ոեւէ միջոց մը չեմ կրցեր գտնել, ուր որ դի-  
մեր եմ առջեւս պատ մը ելած է, այժմ ինքս ալ չեմ դի-  
տեր ի՞նչ ընեմ, մանաւանդ զիս շատ տանջողը, այդ  
ստախօս խափեփային ինձ համար ծախսած հազար տա-  
լերն է, որ եթէ զինքը մերժեմ, այդ որպէս զէնք, իմ  
դէմ պիտի գործածէ, իմ դէմ վայրահաջութիւններ ը-  
նելով, զիս նեղելով: Միւս կողմէ, եթէ մերժեմ ամուս-  
նութիւնս տեղի չունենայ ծնողքս ալ հոն Պոլսոյ մէջ  
պիտի տանջուին, որոնց նիւթական վիճակն այնքան ալ  
լաւ չէ: Իսկ հոս, այս անեցիները, ամէն օր զլուիս պի-  
տի տանին, որ ամուսնանամ, որովհետեւ այլպէս ալ  
խոստացեր են անոր: Այժմ չեմ զիտեր, ի՞նչ ընեմ, կը  
մտածեմ գնալ գործարան մը գործել, բայց քան տա-  
րիէն իսկ, այդ հազար տալերը չեմ կրնար վճարել, իսկ  
անզին ծնողքս կ'ակնկալեն որ շուտով ամուսնութիւնս  
տեղի ունենայ, որ իրենք եւս շուտով Ամերիկա գան:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Վերժին՝ ես պատրաստ եմ ձեզ օգնելու, այն-  
պէս ինչպէս զուք ինձ օգնեցիք նաւին մէջ: Այժմ արդէն  
ես կը գործեմ եւ շատ լաւ կը վարձարուիմ, այնպէս  
որ, նոյնիսկ վեց ամիսէն, ձեզ կարող եմ այդ հազար  
տալերը վճարել:

**ՎԵՐԺԻՆ.** — Շատ ազնիւ էք Սուրէն, եւ շատ գթոտ, բայց

Ես ինչպէս կարող եմ, մի այդպիսի մեծ օգնութիւն մը  
ստանալ ձեզմէ, երբ զիտեմ, որ զայն երբէք չեմ կարող  
փոխարինել, իսկ այդ տղէտը, նա երբէք այդ պայման-  
ները չպիտի ընդունի, նա անմիջական իր զբամբ պիտի  
սպահանջէ, բայց էն կարեւորը ծնողքս է, անոնք մեծ  
ակնկալութիւններ ունին, եւ ես չեմ ուզեր զիրենք յու-  
սախար ընել, ոչ Սուրէն, ո՛չ այդ ըլլալիք բան է, ինձ  
կը թուի որ կամ կեանքիս վերջ կուտամ եւ կ'աղատիմ,  
ամէն բան մէկ կողմ թողելով եւ կամ ճակատագիրս այս  
է ըսելով, հետը կ'ամուսնանամ, տեսնեմ ինչ կ'ըլլայ:  
Այս, այս', պէտք է ինքզինքս զոհեմ, ուրիշ ճար չի կայ,  
ես կեանքս վերջացնելու շափ քաջութիւն չունիմ, այդ  
իմ գործս չէ, այդ ալ քաջ հոգիներու տրուած է, իսկ  
ես թոյլ, անկամք, անոյժ մէկն եմ եղեր, ու այդ չի  
զիտեր մինչեւ այսօր... ըլլալիքը, միակ ըլլալիքը, ա-  
նոր հետ ամուսնալոն է, թէեւ այդ իմ մահս է, բայց  
թող որ զոհուիմ, դէթ անով կը քրկիմ ծնողքս եւ պա-  
տիւս...: Այս, միակ այդ է ըլլալիքը, դուք այդպէս  
չէ՞ք մտածեր Սուրէն, զուք այդպէս չէ՞ք խորհիր, ի՞նչ  
կրնամ ընել, զուք այդպէս չէ՞ք թելադրեր Սուրէն,  
(կուլայ):

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Զգացուած) Մի զուցէ... մի զուցէ այդ է  
ըլլալիքը, բայց ոչ ճիշտը, բայց ոչ լաւազոյնը: Եթէ  
ես ինքս ըլլայի, այդ չի ըներ, բայց մի զուցէ ձեղ հա-  
մար այդ է միակ ըլլալիքը:

**ՎԵՐԺԻՆ.** — Այս Սուրէն, այդ է ըլլալիքը, միակ ըլլա-  
լիքը, ուրիշ ինչ կարող եմ ընել, ես զերի մըն եմ, ես  
վաճառուած մըն եմ: Բայց զու զիս կրկին պիտի սիրես  
չէ՞ Սուրէն, ես կրկին ձեր քոյրը պիտի մնամ չէ՞՝ զու  
իմ եղբայրը պիտի մնաս չէ՞՝ զու չպիտի տաես զես,  
այնպէս չէ՞ Սուրէն, զու կրկին ինձ պիտի օգնես, զու  
զիս միայնակ չես ձգեր այնպէս չէ՞ Սուրէն, Սուրէն...  
Սուրէն: (Կ'իյնայ աթոռին վրայ, հեկեկալով):

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Զգացուած, ոտքի կը կանգնի, կը չոյէ Վեր-

ժինի մաղերը) — Բայց ինչո՞ւ, ինչու կուլաս Վերժին, քաջ եղիր, մի գուցէ ձեր որոշումը միակ ըլլալիքը է, մի գուցէ յետոյ լաւ կ'ըլլայ, ևս կրկին ձեր եղբայրը կը մնամ, ևս կրկին կ'ընմ ինչ որ պարտ է Եղրօր մը ընել իր քրոջ : . . .Մի՛, միլար Վերժին յետոյ առնք բոլորը կը մոսցուին, դու կրկին լաւ կեանք մը կ'ունենաս, լաւ օրիր կը տեսնես, առնջուազը միակ դուն չես, քեզ պէս միիտնաւորներ կան, որոնք սակայն առանց լալու կը տանին կեանքի տառապանքը : Քաջ եղիր, տոկացիր կեանքի թշուառութեան, վտահ եղիր, որ կ'անցնի այս փոթորիկը, յետոյ կրկին ձեր կեանքի արեւը կը փայլի, որովհետեւ ոչ մէկ փոթորիկ, այնքան մեծ չէ, ոչ մէկ ամայ այնքան թանձր չէ, որ կարենայ յաւիտենապէս փակել արեւին լոյսը :

Վերժին, (Ռոտքի կանգնելով) — Շնորհակայ եմ Սուրէն, շատ շնորհակալ, կարծես դու ինքդ իսկ, իմ արեւն ես, մանաւանդ այս օրերին առանց ձեզ իմ արեւը միշտ ալ խաւարած, միշտ ալ մութ պիտի մնար :

ՍՈՒՐԷՆ. — Այժմ կը ինգրեմ, որ ինձ թոյլ տաք որ դնամ, իսկ դուք ալ հանդչելու պէտք ունիք : (Վերժինի ձեռքի բոնկով զգացուած) : Քաջ եղիր, Վերժին, քաջ եղիր : Յաեսութիւն, ևս շուտ շուտ կ'այցելում քեզ : (Կը մեկնի) :

Վերժին — Յաեսութիւն Սուրէն, յաեսութիւն, չուտով կրկին կուզաք չէ :

ՍՈՒՐԷՆ, (Դուրսէն) — Այս, այս շատ շուտով :

### ՏԵՍԻԼ Ե.

Սիրանուշ, Վազգէն եւ Վերժին

Վերժին. — (Միայնակ) Այս՝ այս ընկելիքս, ըլլալիքը միակ այդ է, պէտք է ամուսնանալ հետք, ուրիշ կերպ, ուրիշ միջոց չի կայ, ի՞նչ կրնար ընել խեղճ տղան, դիտեմ որ իր զգայուն հողին կտոր կտոր եղաւ իմ այս վիճակը

տեսնելով . . . գիտեմ, որ եթէ միայն հաղար տալեր ունենար, այն ալ ինձ կուտար, որ ես ազատէի այս վիճակէս, բայց ինչ կրնայ ընել խեղճ տղան . . . նա միայն մէկ բան չի հասկցաւ, մէկ բան միայն, թէեւ ատոր ալ վստահ չեմ, նա չի հասկցաւ որ ես զինքը կը սիրեմ, կը սիրեմ ոչ թէ եղրօր մը պէս, ոչ, ոչ իմ զգացուամները իր հանդէպ շատ աւելի տաք են քան քրոջ մը զգացուամները իր եղրօր հանդէպ : Ես կը սիրեմ զինքը բուռն կերպով մը, իմ ամբողջ հոգիով, իմ ամբողջ էութեամբ : Այս սէրս սկսաւ նաւին մէջէն, ու գնալով այրող կրակ մը կը դառնայ, ու կարծես նոյն այդ կրակին մէջ ալ պիտի այրիմ ամբողջութեամբս . . . : Բայց Աստուած իմ, ինչո՞ւ քաջութիւնը չունեցայ, իրեն յայտնելու . . . Ով Աստուած իմ, դու որ մեզ խոստացեր ես, օգնել մեր նեղ օրերուն, ալ ո՞ր օրուան կ'սպասես, դու՝ ճամբայ մը ցոյց տուր, դու՝ կերպ մը խորհէ, դու միջոց մը ըսէ, իսկ եթէ այդ բոլորն ալ չես ուղեր ընել, դու քու վերջին ընելիքը ըրէ, կտրէ սա տառապող կեանքիս վերջին թելն ալ եւ թող որ գէթ սեւ հողին տակ սա չարչրկած մարմինս իր յաւիտենական հանգիստը գըտնէ, իսկ հողիս ալ տար, ուր որ քու արդարադատութիւնդ կը վճռէ, հողս իսկ չէ թէ դժոխքը, թէ արքայութիւնը :

ԱԻՐԱՆՈՒԽԾ, (Ներս մտնելով Վազգէնի հետ, կը վազէ Վերժինի մօտ, կը գրկէ, կը համբուրէ) — Ինչու, ինչո՞ւ կուլաս Վերժին, մի՛, մի՛ առներ այդ կուկասը, ինծի նայէ անդամ մը, եթէ փափաս, մամաս ալ չի ուղն, ես կրկին ձօն պիտի առնեմ :

Վերժին, (Իր լացը կեղծելով, ծիծաղելով) — Ո՛չ, ոչ Սիրանուշ, ես չեմ լար, միայն մի քիչ քնացեր էի, աչք քերս կարմրեր են : Ինչո՞ւ պիտի լամ, ես Ղուկասը շատ, շատ կը սիրեմ, Ղուկասը շատ լաւ տղայ է, մենք չուտով պիտի ամուսնանաք, եւ դուք ալ լաւ հարսնիք մը պիտի ունենաք :

ՎԱԶԳԻՆ — Կօ ամ, զիս չես կարող խարել, դուն Ղուկասը չես սիրել, կրնաս Սիրանուշը խարել, բայց ոչ զիս, իմ իւելքս ամէն բանի կը հասնի:

ՎԵՐԺԻՆ — Ոչ, ոչ Վազգէն, դուն շատ սխալ ես, ես Ղուկասը կը սիրեմ, եւ շուտով պիտի ամուսնանանք, չու տով կը տեսնես:

### ՏԵՍԻԼ Զ.

Նոյնի եւ Տէր եւ Տիկին Ալանեաններ

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ, (Ներս մտնելով իր ամուսնոյն հետ) — Վերժին, բարեկամներդ շուտ են դնացեր:

ՎԵՐԺԻՆ — Այո, արդէն միայն Պր. Սուրէնը եկած էր, այն ալ միայն կէս ժամ նստեցաւ եւ գնաց:

ՄԻՐԱՆՈՒՇ — Մա, շուտով հարսանիք պիտի ունենանք, Վերժինը պիտի ամուսնանայ Ղուկասին հետ, քիչ առաջ ինք ըստւ:

ՎԱԶԳԻՆ — Այո, ըստւ մայրիկ, բայց չեմ խորհիր, որ կը սիրէ, մեր ներս մտած ատեն կուլար արդէն:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Լաւ, լաւ, քիչ մը քիչ խօսեցէք:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Վերժին աղջիկս, դնացած տեղերնիս Ղուկասն ալ հոն գտանք, ուզեց որ ուղղակի հոս գայ, որ քեզ հետ հարսանիքի մասին կարգադրութիւնները ընէ, բայց մենք չի ուղեցինք, թոյլ չտուինք, ուղեցինք որ դուք միայնակ մնաք եւ լաւ մը մտածէք ձեր ընելիքին վրայ, որպէս զի վերջը սէպէպը անոնք եղան չի ըսէք:

ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ — Հա աղջիկս, մենք կ'ուղենք, որ ամէն բան ձեր կամքով ըլլայ, մանաւանդ խեղճ հօրդ ու մօրդ համար, անդամ մը որ ամուսնացար, ալ ամէն բան կը վերջանայ, անոնք ալ հանդիստ շունջ մը կ'առնեն, եւ շուտով հոս կուգան:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Ճիշտ է աղջիկս, Ղուկասը կը խենայ ձեր վրայ, նոյնիսկ ամուսնութեանդ յաջորդ

շարթուն, պատրաստ է ամէն զոհողութիւն ընկելու և ծնողքդ հոս բերելու, որպէս զի ինքինքդ միայնակ չի զգաս, դուք ի՞նչ ըսէք, ընկելու պատրաստ է խեղճ տղան, ինչ պիտի ըլլայ դու ալ զիտես որ տղան քիչ մը գրիչէն, խելքէն տկար է, իսկ դու ալ ձարպիկ, ուսած աղջիկ ես, ալ ինչ ձեւ ուզես կրնաս գործածել:

ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ — Էյ աղջիկս, ի՞նչ խորհեցար, չե՞ս խորհիր թէ ճակատագիրս այս է եղեր ըսելով, ամուսնասս, ամենէն լաւ բանը ըրած կ'ըլլաս:

ՎԵՐԺԻՆ — Այո, Պր. Ալանեան, ես ալ այդպէս կը խորհիմ, շատ խորհեցայ, ուրիշ կերպ մը չի կրցի գտնել, միակ ըլլալիքը այդ է:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — (Ուրախ) Եփէրիմ աղջիկս, այդ ալ կակնկալէի քեզմէ, ուրիշ կերպ ալ չէր ըլլար, արդէն Խաչատուրն ալ ըստաւ. «Վերժինը շատ ճարպիկ, խելօք աղջիկ է, լաւ կերպ մը կը խորհի»:

ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ — Պրավօ աղջիկս, մեղմէ շատ լաւ ես խորհեր, մենք ալ այր եւ կին կը մտահոգուէինք, թէ եթէ Ղուկասը չի սիրէ, չի առնէ, ի՞նչ պիտի ընենք: Եփէրիմ աղջիկս, ես վաղը առաւօտ իսկ, կը գրեմ հօրդ մօրդ, աչքերնին կը լուսեմ, եւ կը յայտնեմ, որ տէրոջը կամքով, շուտով իրենք ալ հոս տեսնելու բախտը կ'ունենանք:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Սիրանուշ, Վազգէն, ըլլայ թէ ո եւ է բան խօսիք գուրսերը:

ՄԻՐԱՆՈՒՇ — Ի՞նչ պիտի խօսինք մայրիկ:

ՏԻԿ. ԱԼԱՆԵԱՆ — Սանկ կը սիրէ, չի սիրեր, լացաւ, չի լացաւ, կը հասկնա՞ք:

ՎԱԶԳԻՆ — Մայրիկ, այդ բաները ինծի մի ըսեր, ես կը հասկնամ, այդ աղջիկիդ ըսէք:

ՄԻՐԱՆՈՒՇ — Մայրիկ սուտ է, չի հասկնար, ես իրմէ լաւ կը հասկնամ:

ՎԱԶԳԻՆ — Նա ես չեմ հասկնար, գուն կը հասկնաս երբ երկու տարեկան ալ քեզմէ մեծ եմ:

**ՍԻՐԱՆՈՒԾ** — Մեծ ըլլալով ի՞նչ կ'ըլլայ, գլուխդ պարապ է :

**ՎԱԶԳԻՆ**, (Քրոջը վրայ գնալով) — Գլուխս պարապ է<sup>o</sup>, քու գլուխդ պարապ է, իմ զլուխս հայրիկին գլուխէն աւելի շատ բան կայ :

**ՍԻՐԱՆՈՒԾ** — Իմ գլուխս ալ մայրիկին գլուխէն աւելի շատ բան կայ :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Էֆերիմ, Էֆերիմ զաւակներս ամէն բան լմնցուցեր էք, հայրերնիդ մայրերնիդ անցեր էք, ի՞նչ պիտի ըլլայ ժամանակին ձագերն էք, լոեցէք, ձեզ մտիկ պիտի ընենք : (Կը լոեն) :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Էյ աղջիկս ուրեմն վաղուցնէ սկսեալ ամէն պատրաստութիւն տեսնենք, թող վաղը երեկոյ Ղուկասն ալ հոս գայ, որ բոլոր կարգադրութիւնները ընենք, ամէն ինչ շուտ մը վերջացնենք :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Այդ շատ լաւ կ'ըլլայ Խաչատուր, ինչ որ պիտի ըլլայ թող շուտ մը ըլլայ, արդէն Ղուկասը տղան ամէն բան պատրաստած է, 400 տալերի աղամանդ մատանի մը, ձեռք մը ճերմակ հարսնութեան զգեստ, գեղեցիկ գլխարկ մը, հազար տալերի տան Փըրնիշըներ, իսկ իր տան տակի յարկն ալ պարպել տուած է, որ իրենք հոն ասլրին, այնպէս որ ամէն բան պատրաստ է, կը մնայ միայն, որ հարսանիքին օրը որոշենք ևս լմնայ :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Այդ ալ բան մը չէ, օրը որոշելն ալ դըժւար գործ չէ, բայց վերջապէս ամուսնութեան արտօնագիր պիտի առնուի, տէրտէր պիտի տեսնուի, հարսանիքին տեղը պիտի որոշուի, գործ շատ :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Քա հարսանիքին տեղն որոշելն ինչ է, իրենց տունը, անկէ աւելի լաւ տեղ կ'ըլլայ, միայն տէրտէր մը կը կանչենք, քանի մը հատ ալ բարեկամներ, կը վերջանայ կ'երթայ :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Շատ ճիշտ ես կնիկ, աւելորդ ծախսերու պէտք չկայ, հարսանիք ըսածդ ի՞նչ է, եղաւ լրա-

ցաւ, աւելի լաւ է ծախսը քիչ ըլլայ, սանկ աժան «կարապետ» բան մը, տղուն ալ մեղք է, օտարի մալ չէ, իրենց պիտի մնայ :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Ի հարկէ, մենք մեծ հարսանիք ըրինք ինչ եղաւ, չէ նը մեծ մեծ նուէրներ մը ստացանք, բերածնին կարծես 5 և 10 սէնթնոց խանութներէն գընած բաններ էին, ան ալ չի գործածած կոտրեցան վերջացան :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Ամօթ է Հոփիսիմէ, ինչե՞ր կը խօսիս, ամօթ է, ալ ի՞նչ պիտի բերէին, ժամացոյց մը չի բերին, գորդ մը չի բերին, թէ ոչ սուրճի եւ թէյի սէքրի մը չի բերին, ալ ի՞նչ պիտի բերէին :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Օֆ Խաչատուր, այդ ամբողջ բերածնին, մեր ծախսածին հարիւրին մէկն ալ չէր, գիտե՞մ որ 700 տալերէն աւելի ծախս ըրինք, մեր հարսանիքին, չես յիշե՞ր :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Ինչ կ'ուզէ թող ան ըլլայ, ես ան գիտեմ որ այդ բաներուն մասին խօսիլը շատ ամօթ բան է, ամուսնացողը անոնք չէին, մենք էինք, անշուշտ ծախս կ'ըլլայ :

**ՍԻՐԱՆՈՒԾ** — Հայրիկ, կեցիր որ տեսնես, իմ հարսանիքիս ինչ շատ բաներ պիտի առնեմ :

**ՎԱԶԳԻՆ** — Բան մըն ալ չպիտի առնես, եթէ ես ըսեմ կրկին ինչ որ է, ես քենէ երկու տարի առաջ պիտի ամուսնանամ :

**ՊՐ. ԱԼԱՆԵԱՆ** — Լոեցէք ձագեր, մեծցեր են, հիմա ալ իրենց հարսանիքին մասին կը մտածեն :

**ՍԻՐԱՆՈՒԾ** — Հայրիկ, չէ որ վերջը վերջը, պիտի ամուսնանամ :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ** — Սուս ձայնդ կտրէ, չես ալ ամչնար :

**ՍԻՐԱՆՈՒԾ** — Ինչո՞ւ պիտի ամչնամ մայրիկ, տղայ ունիմ, բան ունիմ, գլորցս լրացուցածիս պէս, պիտի ամուսնանամ, իմ ձօին հետ :

**Տիկ . ԱԼԱՆԵԱՆ**, (Բերնէն ապտակելով) — Լոէ շփացած :

ՍԻՐԱՆՈՒԾ, (Լալով գուրս կը դնայ) :

Տիկ. Ա.Ա.ՆԵՍԵՆ. — Իշտէ այս է Ամերիկեան կրթութիւնը, Ամերիկեան ազատութիւն, դեռ 14 տարեկան չկայ, ամէն բան ինձմէ քեզմէ լաւ կը հասկնայ, կարծես դըպ-րոցը ուրիշ բան չեն սորվեցներ, աղայ, աղջիկ, սիրել պատնել, մինք անոնց հասակին երեխան ինչպէս կը ծնի այդ իսկ չէինք գիտեր :

Պր. Ա.Ա.ՆԵՍԵՆ. — Ինչ պիտի ըլլայ, երես կուտաս, հարիւր անգամ ըսեր եմ որ մուվինի փիքչըրները մի զըր-կեր, ամէն բան հոն կը սորվին :

ՀԱՅԿԱՆՈՒԾ, (Ներս մանելով). — Կերակուրը պատրաստ է, հրամեցէք :

Տիկ. Ա.Ա.ՆԵՍԵՆ. — Ելիք, գնանք ճաշենք, ելիք աղջիկս, (Վերժինի) ելիք, մի խորհիք, Աստուծոյ կամքը այդ է, վերջերնիդ լաւ կ'ըլլայ :

(Բոլորը կը գնան ճաշելու) :

### ՎԱՐԱԳՈՅՔ

Վերջ Բ. Արարուածի

Ա. Բ Ա. Բ Ո Ւ Ա Շ Գ .

(Փամանակ երեք ամիս յետոյ : Եղանակ Գարուն :)

### ՏԵՍԻԼ Ա.

Թէմը կը ներկայացնէ, Տէր եւ Տիկին Աղքատեաններու նաշատեակիը, սենեակին մէջտեղ կայ սեղան մը, շուրջերը աբոռներ, մէկ կողքին ափսէներու դարակ մը, պատերէն կախ կան զանազան պտուղի եւայլին նկարներ, իսկ տան դռան կողքին զգեստներ կախելու տեղմը, սենեակին մէջ կը բացուին երկու դռներ, պատուհան եւլն : Վարագոյրը բացուելուն՝ Պր. Աղքատեան իր փայտը կը ծխէ, իսկ Տիկ. Աղքատեան, մի ինչ որ գուլպայի վրայ նորոգութիւն կ'ընէ :

Տիկ. Ա.Ղ.Ք.Ա.ՏԵ.ԱՆ. — Իրաւ Վերժինին ալ լուր տուի՞ր,

որ այս երեկոյ հոս դայ :

Պր. Ա.Ղ.Ք.Ա.ՏԵ.ԱՆ. — Ճիշտը ըսեմ, անձնապէս իրենց տունը չի գնացի, զիտես որ անոր ամուսինը չեմ սիրեր, խորհելով որ մի գուցէ տունը կ'ըլլայ չի գնացի, մանաւանդ որ իր ամուսինը չէի կրնար հրաւիրել, որովհետեւ ոչ Սուրէնը եւ ոչ Լեւոնը, անկէ չեն ախորժիք : Տիկ. Ա.Ղ.Ք.Ա.ՏԵ.ԱՆ. — Այս անկէ չեն ախորժիք, բայց Վերժինին վրայ հոգի կուտան, բոլորն ալ կը սիրեն Վերժինը :

Պր. Ա.Ղ.Ք.Ա.ՏԵ.ԱՆ. — Այդ ես ալ զիտեմ, բայց շատ պաղպիտ ըլլար որ կինը հրաւիրէի եւ ամուսինը՝ ոչ: Բայց ինչպէս ըսի արդէն ուրիշի միջոցաւ յայտնեցի, որ իր եւ մեր նաւի ծանօթները, բոլորն ալ այս երեկոյ մերը պիտի ըլլան, եւ մեր բոլորին բաղձանքն է, որ ինք եւս ներկայ ըլլայ :

Տիկ. Ա.Ղ.Ք.Ա.ՏԵ.ԱՆ. — Լաւ, լաւ, նա անպայման կուգայ, կերպ մը կը խորհի եւ ներկայ կ'ըլլայ, մանաւանդ երբ պիտէ որ Սուրէնն ալ հոս պիտի ըլլայ :

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Մարիամ գիտե՞ս, որ Վերժինը շատ շատ մեծ սիալ մը ըրաւ, որ Ղուկասին հետ ամուսնացաւ, երանի մի քիչ եւս սպասեր, եւ ո՞վ գիտէ թերեւս մինչեւ հիմա Սուրբնին հետ ամուսնացած կ'ըլլար:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Բայց Գէորգ, ո՞վ գիտէ, ի՞նչ ներքին պատճառներ ուներ խեղճ աղջիկը, այլապէս չէր ամուսնանար, նա շատ խելօք աղջիկէ, եթէ հարկեցուցիչ պատճառ մը չունենար չէր ամուսնանար . . . : Խեղճ Վերժին . . . խեղճը շատ կը տանջուի այժմ:

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Ի՞նչ կրնանք ընել՝ տանջանքը մեր բոլորիս ալ բաժինն է, այս անպիտան աշխարհքը տանջանքի վայր մըն է կարծես . . . միթէ մենք ալ չե՞նք տանջուիր: Մենք ի՞նչ օր ենք տեսեր, քանի Ամերիկա ենք հասեր, լաւ օր մը վայելեցի՞նք:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Ճիշտ ես Գէորգ, մենք ալ լաւ օր մը չի տեսանք, բայց այդ խեղճինը աղքատութեան երեսէն չէ, այլ անյարմար ամուսնոյն երեսէն: Խեղճ աղջիկը տանիլ իսկ չի կրնար, ամուսնոյն երեսը տեսնել չուղեր, օր մը իսկ միասին փողոցը չէ երած, (կամացէն), մարդու բան մը չի ըսես, նոյնիսկ հասկցայ, որ մինչեւ հիմա, որոկս այր ու կին միասին իսկ չեն պառկած:

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ, (Աղջած) . — Զէ հանըմ, այդ չըլլալիք բան է, այդպէս բան կ'ըլլար:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Այո, այո կրնաս հաւատալ ըսածիս, նոյնիսկ նախ քան ամուսնանալը, այդ պայմանը դրեր է Ղուկասին, իսկ Ղուկասն ալ մտածեր է թէ, յետոյ տեղի կուտայ, հաւաներ է, եւ այսպէս ամուսնացեր են, հիմա հասկցա՞ր:

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Շատ տարօրինակ բան, առաջին անգամն է, որ այդպէս բան մը կը լսեմ, չըլլալիք բան, ես ինքս չեմ հաւատար, մինչեւ օր իրենք իրենց բերնով չըսեն:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Հոտ չի հաւատալիք ի՞նչ կը մնայ,

ես լաւը գիտեմ, չե՞ս տեսներ, օր մը Վերժինը տունէն գուրս ելած ունի՞, խեղճ աղջիկը քաշուած տան չորս պատերուն մէջ, ոչ թէ կ'ապրի, այլ պարզպակս կը սպայ:

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ, (Գլուխը չարժելով) . — Իշտէ այս է կեանքը Մարիամ, մին աղքատութեան, միւսը անգործութեան, մի ուրիշն ալ անյարմար ամուսնոյն երեսէն կը տանջուինք, վերջապէս ամենքս ալ, պէս պէս պատճառներ ունինք:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Շատ ճիշտ էք Գէորգ, բոլորս ալ մէկ մէկ ցաւ ունինք, շատ ճիշտ էր Սուրբնը, թէ «Այս աշխարհի վրայ միայն քիչերը կ'ապրին, իսկ մնացեալ մէծամասնութիւնը կը տանջուի միայն»:

ՊՐ. ԱՂՔԱՏ. — Մարիամ, այդ տղան զիս ալ իրեն նման չինեց, ես ալ այժմ, ճիշտ իրեն նման կը հաւատամ որ այս աշխարհի վրայէն, ոչ թշուառութիւնը, ոչ խեղճութիւնը, ոչ ալ անօթութիւնը կը վերնայ, մինչեւ օր ներկայ գրամատիրական անարդար կարգերը չի վերանան:

ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Գէորգ, Սուրբնին մէկ խօսքը մըտքէս չեւեր, երբ ըսաւ թէ . «Եթէ օր մը, ձեր գործատէք նոյն իսկ մէկ կողով լեցուն ամերիկեան կանանչ տակերներ տան ձեզ, հաւատացէք որ այն տտեն, այդ մէկ կողով տալերն ալ հազիւ պիտի բաւէ ձեզ, միայն մէկ շաբաթ ապրելու», եւ ճիշտ ալ այդպէս կ'ըլլայ, չէ՞ քանի եկեր ենք երկուքովնիս ալ կը գործենք, բայց ական ալ դրամ կ'առնենք, բայց ի՞նչ կ'ըլլայ, կրկին առական առ օրերի բերած չունինք, առածնիս՝ մէյ մը չորս ծայրը իրար բերած չունինք, առածնիս՝ մէյ մը առած օրերնիս կը տեսնենք, մէյ մըն ալ հատած օրը, բան մը աւելցուցած ունինք:

ՊՐ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Մարիամ, չես գիտեր ինչքա՞ն ուրախ եմ այսօր որ Պոլսոյ մէջ նախ քան մեր ամուսնութիւնը պոլ պոլ չի ջարդեցի, մէծ մէծ խոստումներ չըրի ձեզի, պոլ պոլ չի ջարդեցի, մէծ մէծ խոստումներ մասին չի խօսեցայ: Զեզ եւ աջէն ձախէն ընելիքներուա մասին չի խօսեցայ:

ըսի միայն ինչ որ իրականութիւնն էր, թէ իմ անձի, թէ իմ ունեցածի եւ թէ նոյնիսկ Ամերիկայի մասին։ Որուն համար ալ ինչպէս կը տեսնեմ, ուեւէ պատճառ մը չեմ տուած, որ յուսախար ըլլայիք։ Եթէ այդ նոյն բանը Դուկասն ալ ըրած ըլլար, այսօր երկուքն ալ չէին տանջուեր, եւ թերեւս խաղաղօրէն ալ կ'ապրէին։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Ճիշտ էք Գէորգ, Վերժինը ամէն բանի կը ներէ բայց ոչ այդ ստախօսութեան, խարերայութեան։ Անցեալները կը խօսէինք, խեղճ աղջիկը ըստաւ. «Այժմ աղքասութեան կը տոկամ, հոգս իսկ չէ, բայց երբէք իրեն չեմ ներեր զիս խարած ըլլալուն։ (Կամացէն) նոյնիսկ ըստաւ թէ «ինչքան բախտաւոր կ'ըլլայի, եթէ Սուրբէնին հետ ամուսնայի»։ Խեղճ աղջիկ փախանակ այդ բոլորը առաջ խորհելու, փոխանակ իր սէրը Սուրբէնին հասկցնելու, հիմա իր սիրոյն մէջ կը տապկուի, կ'այրի։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց Մարիամ, Սուրբէնը ամուսնութեան մասին իսկ չի մտածեր, իսկ Սուրբէնի իրմով հետաքրքրութիւր պէտք է վերապրել, նաւին մէջ իրենց ծանօթութեան, եւ ոչ թէ սիրոյ, կամ ուրիշ նպատակի։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Լաւ, հիմա ինչո՞ւ կը հետաքրքրուի, չէ՞ որ այժմ աւելի շատ կը հետաքրքրուի քան առաջ։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց կարծեմ, այժմեան հետաքրքրութիւնն եւս պէտք է վերապրել, Վերժինի ներկայ անրազմալի վիճակին, Սուրբէնը պարզապէս կը խղճայ Վերժինի վրայ։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Ոչ Գէորգ, ոչ, Սուրբէնը բուռն կերպով կը սիրէ Վերժինը, անոր հետաքրքրութիւնը շատ աւելի բան մըն է, քան պարզ ցաւակցութիւնը։ Երանի թէ Վերժինը այդ ձեւական ամուսնութիւնն ալ ըըներ, եւ հիմա արդէն Սուրբէնին կինը եղած կ'ըլլար։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց ես այդպէս չեմ մտածեր Մարիամ։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Այո, այո, Սուրբէնը եւ Վերժինը,

Թօմէօի եւ Ճուլիէթի նման զիրար կը սիրեն, այդ է երականութիւնը։ Հայոցայ հարցնելու, Պր. Նուպարին եւս լուր տուած ես։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Անշուշտ, հիմա երեքն ալ կուգան եւ նոյնիսկ Վերժինն ալ, ես կը խորհիմ, որ նա ալ կուգայ։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց խեղճ աղջիկը, ինչպէս պիտի զայ միայնակ, իսկ իր ամուսնոյն հետ, մեղցնես դուրս չի ելլեր։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց իր ամուսինը, արդէն դուրս ելլելու ժամանակ իսկ չունի, տղան 18 ժամ պէտք է խանութը բաց պահէ, ալ դուրս ելլելու ժամանակ կը մնա՞յ, նոյնիսկ Կիրակի օրերը, պէտք է բաց ըլլայ։ Հաւատայ գործառորութիւնը այդ կարգի պիզնիսներէն շատ լաւ է, զէթ Կիրակի մը կ'ունենաս, այլապէս ես ալ այդ կարգի պիզնիս մը կ'սկսէի, Դուկասը դուրս ելլելու ժամանակ իսկ չունի։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Այո, դուրս ելլելու ժամանակ չունի բաց խեղճ աղջկան քթէն, բերնէն բերելու շատ ժամանակ կը գտնի։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Եջ Մարիամ, հիմա ճիշտը խօսինք դու զիտես որ ես Դուկասը չեմ սիրեր, բայց պէտք է ըսել որ Վերժինին ըրածն ալ կնութիւն չէ, ծանաւանդ երբ քիչ առաջուան ըսածներդ ալ իրական ըլլան, ալ հոտ քի՞նչ կնութիւն կը մնայ, անշուշտ միշտ ալ խըռը պակաս չի ըլլար։

**Տիկ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Բայց Գէորգ, ես իմ անձին պէս գիշեմ, որ թէեւ ըսածներս ճիշտ են, բայց միւս կողմէ ալ Վերժինը շատ հաւատարիմ է, շիտակը այդ ուղղուած ալ Վերժինը չի ընք կրնար ըսել Վերժինին։ Զի սիրթիւամբ բան մը իսկ չենք կրնար ըսել Վերժինին։ Զի սիրթիւն ճիշտ է, բեր ճիշտ է, կնութիւն չէ ըրածը, նոյնպէս ճիշտ է, բայց չի իրակեր, անհաւատարմութիւն չըներ, այդ ալ աւելի քան ճիշտ է։

**ՊՐ.** ԱՂՔՍՏԵԱՆ — Ճիշտը կ'ուզես Մարիամ, մէկ կողմ թողունք որ կնութիւն չէ ըրեր, բայց կին մը որ փո-

խանակ իր ամուսինը ուրիշ մը կը սիրէ , նոյնիսկ , հոդ չէ թէ սանկ սոսկական սէր մընէ , կրկին ալ այդ կնոջը խերը տես , հաւատայ Մարիամ , ես եթէ գիտնամ որ դուն մի ուրիշը կը սիրես , հոդ չէ թէ նոյնիսկ մտովի , ճիշտ դուռը ցոյց կուտամ քեզի , որովհետեւ , ես վրատահ եմ որ կին մը , այն ալ միեւնոյն տաեն , երկու մարդ չի կրնար սիրել , կամ մին կամ միւսը : (Դուռը կը բաղկուի) :

### ՏԵՍԻԼ Բ.

Նոյնիք , Սուրբն եւ Լեւոն

Տիկ . ԱՂՔԱՏԵԱՆ , (Դուռը բանալով) — 0' , հրամեցէք , հրամեցէք , ինգրեմ նստեցէք :

ՊրԵ . ԱՂՔԱՏԵԱՆ — Խնդրեմ ընկերներ , նստեցէք , նըստեցէք , թէեւ տուներնիս դեռ եւս չենք շտկած , բայց այսքան կարելի է , ի՞նչ ըննք , պուրժուա չենք , որ ամէն բան կարգին ըլլայ , գործաւոր մարդ ենք :

ՍՈՒՐԵԿՆ — Լաւ որ այդպէս է , եթէ պուրժուա ըլլայինք , մեր գործը ի՞նչ էր հոս , մեր տունը իսկ չենք դար : (Կը նստին) :

ԼԵՒՈՆ — Ճիշտ է , ոչ մենք պուրժուաներուն կը յարմարինք , եւ ոչ ալ անոնք մեզի :

Տիկ . ԱՂՔԱՏԵԱՆ — Էյ տեսնենք ինչպէս էք Պ . Սուրբն : ՍՈՒՐԵԿՆ — Շատ լաւ Տիկին , կը գործենք , կ'ապրինք , արդէն տոկէ աւելին ալ չենք ակնկալեր :

ԼԵՒՈՆ — Աւելիին պէտք ալ չունինք , (ինգալով) , եթէ քիչ մըն ալ աւելին ըլլայ , ահա տեսնես մենք ալ պուրժուա կը դառնանք : (Կը խնդան բոլորն ալ) :

Տիկ . ԱՂՔԱՏԵԱՆ — Էյ՝ դուք Պր . Լեւոն , մեր Ամերիկան ի՞նչպէս սիրեցիք :

ԼԵՒՈՆ — Տիկ . Աղքատեան , այդ շատ սխալ հարցում մ'է որ ըրեք ինձի , գէթ առնուազն սխալ հասցէի ուղղեցիք , դուք գիտէք որ ես շիտակ խօսողին մէկն եմ , իսկ

շիտակ խօսողը բարեկամ չի ունենար կ'ըսեն , փանքաւ լոնը ծակ կ'ըսայ կ'ըսեն :

Պր . ԱՂՔԱՏԵԱՆ .— Ընդհակառակը Պր . Լեւոն , քու այդ տեղն ուտեղին խօսածները , մեղ աւելի հաճոյք կը պատճառէ , ես շատ կը սիրեմ , այդպէս բաց սիրու , անվերապահ խօսողները :

ԼԵՒՈՆ .— Ուրեմն կ'ուղէք իմ կարծիքը ունենալ ձեր Ամերիկայի ժամին . . . կարձը ըսեմ էշի երկիր է եղեր (քաշ քահ կը խնդան բոլորը) , կը խնդաք չէ՞ բայց շատ ճիշտ է ըսածս : Մեր կողմերը էշերն ալ առաւօտ վեցին կ'ելեկ ըսածս : Մեր կողմերը էշերն ալ խոտ կ'ուտէին , մինչեւ կէսօր կ'աշխատէին , մի քիչ խոտ կ'ուտէին , մինչեւ տէին , կէսօրին կրկին իէս ժամ խոտ կ'ուտէին , մինչեւ տէին , կէսօրին կրկին իէս ժամ խոտ կ'ուտէին , մինչեւ երեկոյ կրկին կը գործէին , երեկոյին կրկին մի քիչ խոտ երեկոյ կրկին կը գործէին , երեկոյին կրկին մի քիչ խոտ կ'ուտէին , գիշերը կը պառկէին , յաջորդ օրը կրկին կ'ուտէին , արդէրը կը պառկէին , յաջորդ օրը կրկին կ'ուտէին , արդէրը կը պառկէին , յաջորդ օրը կրկին կ'ուտէին , արդէրը կը պառկէին , յաջորդ օրը կրկին կ'ուտէին , արդէրը կը պառկէին , յաջորդ օրը կրկին կ'ուտէին , արդէրը կը պառկէին , յաջորդ օրը կրկին :

ՍՈՒՐԵԿՆ .— (Խնդալով) Բայց ընկեր Լեւոն , մէկ ուրիշ գրախտութիւն որ մենք ունինք , էշերը չունինք :

ԼԵՒՈՆ .— Այդ ո՞րն է , այդ ալ գուն ըսէ : ՍՈՒՐԵԿՆ .— Անդործութիւնը , (բոլորը կը խնդան) , այժմ մենք անդործութիւնն ալ կը տառապինք , մինչեւ էշերը անդործութիւնն ալ կը տառապինք , բայց էրբ մենք անգործ ըլլանք , չաց տուող չկայ որ ուտենք եւ ապրինք : Իսկ էշերը , գործեն թէ ոչ , պէտք է ուտեն այլապէս չորս ստքերնին կը տնկեն , և իրանց տէրերը մի սակի վնաս կ'ընեն : Իսկ այս օրերին եթէ գործաքանի սակի վնաս կ'ընեն : Հիմա տեսար որ էշերը մեղուրիշը կը վարձէ փողոցէն : Հիմա տեսար որ էշերը մեղուրիշը կը վարձէ փողոցէն :

մէ աւելի յարդ եւ արժէք ունին եղեր : (Բոլորը կը խնդան) :

Լեհոն .— Բայց ընկեր Սուրբէն , եթէ ուզենք մանրամասոնութեան գնալ , էշերը ուրիշ շատ մը առաւելութիւններ եւս ունին , զոր օրինակ ո՞ր էշը կը խորհի , թէ ինչ պիտի ուտէ , այդ ծասին իր տէրը թող խորհի , ո՞ր էշը կը մտածէ թէ ո՞ւր պիտի պառկի , այդ ծասին իր տէրը թող մտածէ , ո՞ր էշը կը մտահոգուի , թէ ի՞նչ պիտի դործածէ իր կոնակը , այդ ծասին ալ իր տէրը թող մտահոգուի : էշը ձիայն մէկ լաւ զէնք ունի . «Տէրս՝ եթէ ամէն բանս կը հոգաս լաւ , այլապէս կը սատկիմ և դու երկու երեք ոսկի վնաս կ'ընես» : (Քահ քահ կը խնդան) : Իսկ մենք գործաւորներուս մասին՝ ո՞վ կը մտահոգուի , եւ եթէ մեռնինք , ո՞վ կը վնասուի , ոչ ոք : Մի օր մի վայրկեան գործարանատէրերը մտահոգուած են , թէ ո՞ւր կը ճաշենք , ո՞ւր կը պառկինք , ի՞նչ կը հագնինք , որովհետեւ իշուն նման մեղ ալ դրամով չեն զնած , այլ ճրիաբար , եւ եթէ այդ բաները չունենալով մեռնինք , փառք Աստուծոյ , փողոցները շատ , էշէն շատ էշէն աժան : (Քահ քահ կը խնդան) :

Տիկ . ԱՂԲԱՏԵԱՆ , (Խնդալով) .— Բայց Պր . Լեւոն , դու մեզ բոլորս ալ էշ շինեցիր , այդ եղած :

Լեհոն , (Լըջօրէն) .— Հաւատայ տիկին , որ ներկայ գործաւորութիւնը , այժմ շատ աւելի սարուկ վիճակի մէջ է , շատ աւելի գերի է , քան Աքրահամ Լինքընի աղաւած սեւամորթները : Լինքըն չի աղաւաց այդ խեղճերը այլ ընդհասկուակը , առաջ որ անոնք արժէքաւոր գերիներ էին , այսինքն դրամով զնուելիք գերիներ , իսկ այսօր , անոնք անարժէք գերիներ են , ճրիաբար զնուելիք գերիներ , ոոյնը եւ մենք մերմակ գերիներս , մերմակ գործաւորներս :

Տիկ . ԱՂԲԱՏԵԱՆ .— Բայց Պր . Լեւոն , հիմակ ալ մեզ սարիր նիկը շինեցիր :

Լեհոն .— Բայց Տիկին , ի՞նչ է տարբերութիւնը , մեր-

մակին , սեւին , զեղինին , թխագոյնին , կարմրագոյնին , չէ՞ որ բոլորն ալ միայն գոյներ են եւ թերեւս տարբեր տարբեր գեղեցկութիւններ : Տիկ : ԱՂԲԱՏԵԱՆ .— Ճանալ սեւ է , մերմակը՝ մերմակ :

Լեհոն .— Բայց ինչո՞ւ այդ մեծ տարբերութիւնը չէ՞ զներ սեւ ձիին , մերմակ ձիին , սեւ կատուին , մերմակ զներ սեւ կատուին , սեւ աղաւանին եւ մերմակ աղաւանին : Զէ կատուին , սեւ աղաւանին ալ հաւասար կը սիրենք : Ինչո՞ւ այդ որ անոնք բոլորն ալ հաւասար կը սիրենք : Ինչո՞ւ այդ մեծ խարութիւնը մարդկային գոյներու հանդէպ , չէ՞ մեծ խարութիւնը մարդկային գոյներու հանդէպ , առ անոնք ալ մարդ են , անոնք ալ զացում ունին , առ անոնք ալ բանականութիւն ունին , անոնք ալ խելք ունին , նոնք ալ բանականութիւն ունին , անոնք ալ քու գերմակէս , չէ՞ որ ըստ քու հաւատքին , անոնք ալ քու գերմակէս , այս որ ըստ հաւատքին , աստղածդէ է ստեղծեր , իսկ ըստ իմ հաւատքին , մենք ալ սեւ կ'ըլլալինք , եթէ մենք ալ Ամբիկէ ծնած ըլլալինք : (Դուռը կը դարնոի :)

### ՏԵՍԻԼ Գ.

Նոյնի եւ նուպար

Տիկ . ԱՂԲԱՏԵԱՆ , (Դուռը բանալով) .— Օ՛ , հրամեցէք , հրամեցէք Պր . Նուպար , տես բոլորն ալ հոս են , խընդրեմ նստեցէք :

ՆՈՒՊՈՐ , (Բուռին հետ ալ ձեռքի սեղմումներ ընելէ յեւ նոյնպէր , այս որ հետ ալ հոս էք հա՛ :

Տիկ . ԱՂԲԱՏԵԱՆ .— Ել տեսնենք , դուք ի՞նչպէս էք Պր . Նուպար , Պոլիսը գետ չի կարոցաք :

ՆՈՒՊՈՐ .— Վայ ես իսրը անիծեմ ձեր այս Ամերիկային , հայ ես իսրը անիծեմ ձեր այս Ամերիկային , զնու եկանք մեզ էշ շինեցիր , զրաստի մը նման կ'աշ-չոս եկանք մեզ էշ շինեցիր , զրաստի մը նման կ'արող ընել , (բոլորը խացնեն , եւ բան մըն ալ չես կարող ընել , բոլորը բարձրօրէն կը խնդան) , բայց ինչո՞ւ կը խնդան բարձրացաւ ճիշտ չէ՞ :

Տիկ . ԱՂԲԱՏԵԱՆ , (Խնդալով) .— Շատ ճիշտ էք Պր . Նուպար , սիսալին համար չենք խնդան , այլ քիչ առաջ մենք

այդ էշին մէսէլէն փակեցինք, իսկ գուք եկաք, կրկին  
էշին եախայէն բռնեցիք...: Աւրեմն չի սիրեցի՞ք այս  
Աւետեաց երկիրը:

**ՆՈՒՊԱՐ.** — Չի սիրեցի՞ , այդ ալ խօսք է , այժմ եւ միայն  
2—3 հարիսր տոլար աւելցնելուն վրայ կը խորհիմ ,  
ճիշտ որ շինեցի անմիջապէս փրիս-փրթիս հաւաքելով  
քէրս-կէրի Պոլիս պիտի փախչիմ :

**ՊԲ. ԱՂՔԱՏԵԱՆ.** — Այս , եթէ միայն 300 տալեր հաւա-  
քես , բայց այդ ալ բաւական դժուար է , շատերը այս  
երկիրն են մնացեր , ճիշտ այդ 300 տալերին չգոյու-  
թեան համար :

**ՆՈՒՊԱՐ.** — Այդ ալ ճիշտ էք , չորս ամիս է որ Ամերիկա  
եկեր եմ , գեռ չորս շարաթ շեմ գործեր , եւ կ'ըսեն որ  
շուտով գործերը պիտի թուլնան եւ նորեկներուն ճամ-  
րայ պիտի տան : Եղբայր իմ ինչի՞ն պէտք էր Ամերիկան ,  
հոն Պոլսոյ մէջ բան մը կ'ընէի եւ կ'ապրէի , գործաւո-  
րութիւնը կատարեալ տառապանք մըն է եղեր , եւ ես  
չէի գիտեր :

**ՍՈՒՐԷՆ.** — Բայց Պր . Նուպար զու գեռ եւս պէտք է  
, մնաս , պէտք է աւելի տառապիս , որպէսզի մի գուցէ  
կարենաս հասկնալ գործաւորին վիճակը , անոր քաշած  
տառապանքը :

**ՆՈՒՊԱՐ.** — Մի գուցէ՞ , չէ բարեկամս չէ , ես այս չորս  
ամսուան մէջ բաւական շատ փոխուցայ , հիմա շատ  
լաւ կը հասկնամ թէ ի՞նչ ըսել է գործաւոր :

**ՍՈՒՐԷՆ.** — Բայց այդ չի բաւեր , չի բաւեր միայն հաս-  
կընալ , թէ ի՞նչ ըսել է գործաւորութիւն :

**ՆՈՒՊԱՐ.** — Հապա՞ :

**ՍՈՒՐԷՆ.** — Պէտք է հասկնաս նաեւ , թէ ի՞նչ ըսել է գոր-  
ծատիրութիւն :

**ՆՈՒՊԱՐ.** — Այդ ալ հասկցած եմ , այդ ալ , եւ շատ լաւ  
հասկցած , գործատէրերը , այդ շունչանորդիները գոր-  
ծաւորին մորթը կը հանեն եղեր , մորթը :

**ՍՈՒՐԷՆ.** — Բայց այդ ալ չի բաւեր գեռ :

**ՆՈՒՊԱՐ.** — Հապա , ուրիշ ի՞նչ :

**ՍՈՒՐԷՆ.** — Պէտք է հասկնաս նաեւ գործատէրին եւ գոր-  
ծաւորին ներհակ շահերը :

**ՆՈՒՊԱՐ.** — Այդ արդէն շատ դիւրին է Պր . Սուրէն , գոր-  
ծաւորը շատ առնել կ'ուղէ , իսկ գործատէրն ալ քիչ  
տալ , այս չէ՞ ամենը :

**ՍՈՒՐԷՆ.** — Բայց այդ ալ դեռ եւս բաւական չէ :

**ՆՈՒՊԱՐ.** — Եյ ուրիշ ի՞նչ , ուրիշ ի՞նչ կայ :

**ՍՈՒՐԷՆ.** — Պէտք է գիտնաս թէ ի՞նչ պիտի ընես :

**ՆՈՒՊԱՐ.** — Օ՛ֆ , ամեա բան հարցուցիր , կարծես ես  
լումպը մըն եմ , ի՞նչ պիտի ընեմ , կամ կը հարստանամ  
եւ ես ալ գործատէր կը դառնամ , կամ կծիկը կը դնես  
եւ Պոլիս կը փախչիմ :

**ՍՈՒՐԷՆ.** — Հիմա տեսա՞ր որ չեղաւ , այդ երկուքն ալ  
քեզ չեն կարող փրկել :

**ՆՈՒՊԱՐ.** — Ինչպէ՞ս թէ չեն կարող փրկել :

**ՍՈՒՐԷՆ.** — Որովհետեւ՝ զու ոչ կարող ես հարստանալ  
եւ ոչ ալ թուրքիա զնալ :

**ՆՈՒՊԱՐ.** — Ինչպէ՞ս թէ , չեմ կարող հարստանալ :

**ՍՈՒՐԷՆ.** — Բարկամս քիչ առաջ 300 տալերին մասին կը  
մտահոգուէիր , իսկ այժմ սպանիական գղեակներ կը  
չինես , զու ինչպէ՞ս կարող ես հարստանալ , երբ այժմ  
հարստութիւնն ալ , իշխանական ցեղերու նման ժառան-

հարստութիւնն ալ , իշխանական ցեղերու նման ժառան-  
գորդէ ժառանգորդի կը փոխանցուի , այժմ մեծահա-

րութիւնն ալ , ալ աւելի եւ աւելի կը  
բուսաները չեն մնանկանը , ալ աւելի եւ աւելի կը  
դիզեն , իսկ փոքր հարուստները կը կորսնցնեն , եւ քեզի  
նման գործաւորներուն ալ հարստանալու ոեւէ պատե-

հութիւն չի կայ , հիմա հասկցա՞ր :

**ՆՈՒՊԱՐ.** — Ոչ այդ ըսածդդ չի եղաւ , ես քեզ ճիշտ ալ իսե-  
լոք մէկուն տեղը դրած էի , բայց այդ մասին շատ կարճ

կը խորհիս եղեր :

**ՍՈՒՐԷՆ.** — Լաւ , ինչպէ՞ս բացատրէ տեսնենք :

**ՆՈՒՊԱՐ.** — Ինչպէ՞ս , զու գիտես որ ես մի քիչ անգլիե-  
րէն կը հասկնամ , պէտք այդ մէկ բանը թուրքերը ձեռ-

Քէս չի կրցան առնել : Այնցեալ օր Ամերիկեան մակազին մը կը կարգայի , կարծեմ «Առւք Լուֆ» էր անունը , որուն մէջ որոշ կերպով զբուած էր , թէ այս պատերազմի ընթացքին , աւելի քան հարիւր հազարաւոր , նոր մի միոնատէրներ առաջ եկած են Ամերիկայի մէջ , հիմա կը տեսնե՞ :

**ՍՈՒՐԵԿՆ . —** Շատ ճիշտ ես Պր . Նուպար , Երբեք չեմ կասկածիր ձեր այդ յայտնութեան վրայ :

**ՆՈՒՊԱՐ . —** Ճիշտ այդպէս , անդամ մը սխալդ ընդունէ , յիտոյ կինէ նամըմ , կինէ կէօգիս :

**ՍՈՒՐԵԿՆ . —** Բայց կեցի՞ր , մտիկ ըրէ , այդ ճիշտ է , որ այս երկրին մէջ մեծ պատերազմի ընթացքին , հազարաւորներ , նոր միլիոնատէրներ զարձած են , եւ միլիոնատէրներ ալ երկիլիոնատէրեր : Բայց այդ երբէք ալ չէ կարող ժխտել , թէ սխալ մըն է , երբ մենք ընկերվարականներս կը պնդենք , թէ հարստութիւնը ամենուրեք կը կեղոնանայ , փոքր հարուստները կը սնանկանան եւ գործաւոր կը զառնան :

**ՆՈՒՊԱՐ . —** Բայց հոս այս երկրին մէջ եղածը , ձեր ըսածները կը ժխտեն , ուրեմն ալ ինչո՞ւ կը պնդէք . . . . :

**ՍՈՒՐԵԿՆ . —** Բայց մի քիչ սպասէ Պր . Նուպար , սպասէ որ ես լրացնեմ ըսելիքներս : Լսիր հիմա , մենք ընկերվարականներս հասարակական երեւոյթները քննելու ատենիս , աղգային սահմանները ի նկատի չենք ունենար , մենք երեւոյթները կը քննենք ընդհանուր համամարդկային առումով , մեր աչքին առջեւ է կլոր երկրագունդը , առանց աղգային սահմանների , մեր աչքին առջև է մարդկութիւնը առանց ցեղային բաժանումների , ուրեմն երբ գուք կ'ըսէք թէ Միաց . Նահանգներու մէջ միլիոնատէրները շատացեր են , մենք ալ ցոյց կուկուտանք թէ արդեօք ո՞ւր են գնացեր , Գերմանիոյ , Աւստրիոյ , Ռուսիոյ , Թուրքիոյ , Պալքանեան փոքր աղգերու եւ նոյնիսկ Իտալիոյ , Ֆրանսայի եւ Անգլիոյ երէկուան միլիոնատէրները : Զէ որ անոնք բոլորն ալ

նոյն պատերազմի ընթացքին սնանկացան , չէ՞ որ անոնց բոլոր հարստութիւնը այս նանքիները քաշեցին բերին հոս լեցուցին , ուրեմն կրկին մեր ըսածը եղած է , քանի նոր լեզուցին , ուրեմն կրկին մեր ըսածը եղած է , քանի մը ազգերու մէջ միլիոնատէրերը նուազած են , սնանման ազգերու մէջ միլիոնատէրները նուազած են , իսկ հոս Ամերիկայի մէջ ալ մի քիչ շատացեր են , հիմա հասկցա՞ր :

**ՆՈՒՊԱՐ . (Խնդալով) . —** Պր . Սուրէն ինձ այնպէս կը թւ-  
մի որ զիս ալ քեզ նման ընկերվարական պիտի շինես ,  
բայց շատ դժուար է , ես ընկերվարական չեմ ըլլար :

**ՍՈՒՐԵԿՆ . —** Դու վստահ ես , որ չես ըլլար չէ , իսկ ես  
ալ , վստահ եմ որ կ'ըլլաս , եւ քեզ ընկերվարական շի-  
ալ , նողն ալ ես չեմ ըլլար , այլ ինքը , ժամանակը , կեանքը  
նողն ալ ես պատասէ պիտի չիներ , այնպէս ալ ձեզ կը շինէ , դու մի-  
ինչպէս զիս է շիներ , այնպէս ալ ձեզ կը շինէ , եւս զործարանները  
այն մի քիչ եւս տառապէ , մի քիչ եւս զործարանները խոր-  
մաշուէ , թող մի քանի անդամ եւս ձեր յոյսերը խոր-  
մաշուէ , թող մի քանի անդամ եւս ձեր յոյսերը ըն-  
տակուին , ու այն ատեն դու ինքդ , ինքնարերարար ըն-  
տակուին , կը զառնաս , ալ ես պէտքը չեմ ունենար  
կերվարական պարձնելու : Եթէ կայ մէկը որ ես  
ձեզ ընկերվարական պարձնելու : Եթէ կայ մէկը որ ես  
ընկերվարական կ'ուղեմ շինել այն ալ սա (խնդալով)  
անիշանականն է :

**ԼԵՒՈՆ . (Խնդալով) . —** Շատ ուշ ես մնացեր ընկեր Սու-  
րէն , իմ աչքին , դու զեր եւս , պուրժուայի լամուկ մըն-  
րէն , դուք պուրժուազիի զաւակը ընկերվարականներդ ,  
ես , դուք պուրժուազիի զաւակը ընկերվարականներէ , չէ՞ որ ,  
զեր եւս աղատած չէք նախապաշարումներէ , չէ՞ որ ,  
զուք եւս կարգի ու կանոնի , օրէնքի եւ կառավարու-

**ՍՈՒՐԵԿՆ . —** Բայց՝ ընկեր Լեւոն , այդ բոլորը բացարձակ  
անհրաժեշտութիւններ են , մինչեւ որ ճարդը մի քիչ  
կատարելութեան հասնի :

**ԼԵՒՈՆ . —** Ես մի այդպիսի անհրաժեշտութիւն չեմ կա-  
րող ըմբռնել , ի՞նչ է ձեր եւ պուրժուազիի տարբերու-  
թիւնը , անոնք ալ ժողովուրդի կատարելութեան ճա-  
թիւնը , անոնք ալ ժողովուրդի կատարելութեան ճա-  
թիւնը կը ճառնեն , դուք ալ , անոնք ալ օրէնքի եւ կանոնի  
անունով կը խօսին դուք ալ : Անոնք ալ ոստիկանութեան

Եւ բանակի միջոցով կ'իշխեն, դուք ալ: Այսպէս չէ՞: Անոնք պուրժուական օրէնքներ ու կանոններ ունին, դուք ալ ընկերվարական: Անոնք ոստիկանութիւն եւ սեւ ձերմակ ինչ անուն կուտաս տուր, անուններով բանակներ ունին, դուք ալ Զեյկայ եւ կարմիր բանակ: Ուրիշ խօսքով անոնք ալ այդ բոլորի անունով եւ միջոցով կը ձնչեն խեղճ անհատը, դուք ալ նոյնը կ'ընէք, միայն տարբեր անուններով եւ միջողներով:

ՆՈՒՊԱՐ, (Ռւրախութեամբ) — կփերիմ կեւոն, լաւ մը  
նեղը թողուցիք Պր. Սուրէնը: Տէ խօսէ հիմա, Պր. Սու-  
րէն, խօսէ, (կատակելով):

ՍՈՒԻՐԵՆ.— Ընկեր Լեւոն, հիմա ինձ լսէ, սա արդէն՝ մի  
գուցէ վերջին անդամը ըլլայ, որ մենք վիճարանինք,  
դուք զիտէք որ ևս ոչ մի ատեն չեմ ըստած, որ անիշխա-  
նականներուն ուղած բաները, գէշ բաներ են: Ընդհա-  
կառակը՝ ձեր ուղածները, բոլորն ալ լաւ բաներ են,  
եւ ոչ մէկ ընկերվարական գէշ են չի կրնար ըսել: Սա-  
կայն ես կարող եմ աւելի լաւ բաներ ըսել, որ դուք  
մտածած իսկ չէք, եւ փստահ եմ, որ դու ինքդ իսկ պի-  
տի սիրես, բայց անոնցցով երբէք չպիտի իսանդավառ-  
ւիս, կարծես ոչինչ չես լսած, ճիշտ այնպէս, ինչպէս  
մենք ընկերվարականներս կը լսենք ձեր լաւ պահանջ-  
ները, բայց անոնցցով ոչ միայն չենք իսանդավառուիր  
այլ նոյնիսկ ձեզ օքնել իսկ չենք մտածեր:

Եկեղիոն — Լաւ, լաւ, փաստաբանութիւն մի ըներ՝ լոէ  
տեսնենք այդ լաւ բաները:

**ՍՈՒԻՐԵՆ** — կոէ ուրեմն, ես կ'ուզեմ որ նախ մարդը ան-  
մահ ըլլայ, մահ չի կենայ; Ես կ'ուզեմ որ մարդիկ ալ  
թեւեր ունենային եւ թռչին գնային, ուր որ գարուն  
է ուր որ ամառ է: Ես կ'ուզեմ, որ մարդիկ ուտելու  
պէտքը չզգան, գտնուի այնպիսի նիւթ ճը որ առանց  
աշխատութեան ձեռք բերենք, ինչաքս օդը, ջուրը: Ես  
կ'ուզեմ որ մարդիկ զգեստներ ալ չի հաղնէին, որպէսզի  
ալ երբէք չաշխատինք, ես կ'ուզեմ որ մարդիկ գերը-

նական ոյժ ունենային իրարու մտքի ճշգ եղածը անձի-  
ջապէս գիտնային եւ վերջապէս ես կ'ուղեմ որ մարդիկ  
բոլորն ալ մաքուր, աղնիւ, վեհանձն, կատարեալ ըլ-  
լային, որպէս զի այս աշխարհը դրախտի մը վերած-  
ւեր, ու գեռ շատ կարելի է երկարացնել ասոնց շարքը,  
բայց այսքանն ալ բաւ է : Եւ երբ քեզ ըսեմ որ ասոնք  
ալ իմ դաւանանքն են, դու վրաս սիմտի ինդաս, ըսե-  
լով՝ որ ատոնք բոլորովին ըսլալիք բաներ են, այն-  
պէս չէ :

*lbbm* —  $U_{Jn'}$ :

ՍՈՒԻՐԵՆ.— Լաւ, բայց ասոնք բոլորն ալ ճիշտ առ դպրության վախարեան նման վիճաբանելու խնդիրներ կրնան դպրության մեջ այնքան իրականալի կարելի է տեսնել, որ քանի մեր ըստածները: Զոր օրինակ, պահ մը ըսենք, որ մարդ անձա՞հ չի կրնար դառնալ, այդ անկարելի է, բայց նոյնքան անկարելի չէ, որ մարդիկ գէթ 200 տարի կարենան ապրիլ: Պահ մը ըսենք որ մարդիկ թեւեր չեն կարող ունենալ, մենք մեր օրկանին վրայ նոր թեւեր անկարելի բան մը չէ, որ մարդիկ մեքենական թեւեր ունենան եւ թռչին, չէ որ արդէն իսկ սկսած են: Պահ մը ընդունինք որ մարդ առանց ուտելու չի կրնար ապրել, այդ անկարելի է, բայց նոյնքան անկարելի բան մը չէ, որ քիմիական նիւթեր գործածուին եւ ուտելիք-ները դիւրաւ ձեռք բերուին, (կատակելով եւ խնդալով), պահ մը ըսենք որ առանց զգեստներու մերկօրէն չէ կարելի շրջել, բայց նոյնքան անկարելի բան մը չէ, որ մարդ միայն սաւան մը վրան առնէ, ինչպէս Արտ-բիացիները կընեն, կամ զգեստներու աւելորդները մէկ կողմ նետէ, ինչպէս արդէն կիները սկսած են: (Բոլորը կը խնդան) (լրջացած): Այժմ կը տեսնէք Պր. Լեռն, այս բոլոր բաներն ալ լաւ բաներ են, բայց գեռ եւս ան-կարելի, գեռ եւս շատ հեռի, գուք կը խօսիք անհատի բայցարձակ աղասութեան մասին, ատոր ո՞վ հակառակ

է, բայց այդ կ'ըլլայ միայն այն ատեն, երբ մարդիկ իսկապէս կատարելութեան մօտեցած կ'ըլլան։ Այո եթէ մարդիկ վերին աստիճանի աղնուացած, կրթուած, հասկցող, խորհուղ, աղնիւ, վեհանձն, մէկ խօսքով կատարելութեան հասած ըլլան, այն ատեն մի գուցէ, թէ ձեր ըսածը եւ թէ փաստի սիրուն իմ ըսածները, բոլորն ալ կ'ըլլան։ Բայց ե՞րբ, մի գուցէ հարիւր հաղարաւոր, միլիոնաւոր տարիներ յետոյ, իսկ այժմ, մեր ի՞նչ հոգն է, հարիւր հաղարաւոր տարիներ յետոյ, ըլլալիքին մասին մտահոգուիլ, անոր մասին խօսիլ, անոր մասին վիճիլ, չէ որ հարիւր հաղար տարի յետոյ, այն ատենուան մարդկութիւնը, մեղմէ հարիւր հաղար անդամ աւելի խելօք կ'ըլլայ, լաւ չի ըլլա՞ր, որ անոնց թողունք, իրենց մասին մտածելը, իսկ մենք ալ մտածենք, միայն մեր, մեր եւ մեր յաջորդ սերունդի մասին։ Ճիշտ հիմա, ճիշտ մեղ համար, ընելիք շատ գործ կայ, թող որ նախ այդ գործերը լրացնենք, մենք եթէ միայն սա ներկայ կարգերը տապալեցինք եւ անոր տեղ ընկերվարական կարգեր հիմնեցինք, ատկէ աւելի լաւ բան չի պահանջուիր մեղմէ։ Մենք մեր պարտականութիւր, թէ մեղի հանդէպ, եւ թէ մարդկութեան հանդէպ լիապէս կատարած կ'ըլլանք։

**Լեհին։** — Բայց ընկեր Սուրէն, զուք ատով արդէն ընդունած կ'ըլլաք, որ զուք ընկերվարականներդ «Ալֆան և Օմեղան» չէք, ուրեմն ձեր հաստատելիք կարգերն ալ պիտի փոխուին։

**ՍՈՒՐԷՆ։** — Անշուշտ պիտի փոխուին ընկեր Լեւոն, ես կայունութեան, անփոփոխութեան չեմ հաւատար։ Մենք ալ մարդկային պատմութեան, ընկերական հասարակական երեւոյթներու զդիային մէկ օղակն ենք։ Ընկերվարական կարգերն ալ կը ծնին վաղը, կը հաստատուին միւս օր, եւ կը մեռնին յետոյ։ Եւ այսպէս ալ կը շարունակուի կեանքը այնքան երկար ատեն, որքան

ատեն, որ մեր այս երկրագունդը մաս կը կազմէ համաստեղութեան։

**Լեհին։** — Լաւ, լաւ ընկեր Սուրէն, իսկապէս որ քու հետ գլուխ ելլել չէ կարելի, թէ պերճախօս էք, թէ պատրաստարան։ Այժմ մի քիչ ալ պատեհութիւնը տանք տնեցիներուն, որ անոնք խօսին։ Տիկին՝ մի քիչ ալ դուք խօսեցէք, որ մենք մտիկ ընենք, մենք արդէն շատախօս ենք։

**Տիկին ԱՂՔԱՏԵԱՆ։** — Բայց ի՞նչ խօսիմ Պր. Լեւոն, մենք շատ ուսում չունինք, ճիշտը ըսեմ, ձեր այդ խօսածներէն ես բան մը չեմ հասկնար, ես միայն Աստուծոյ կը հաւատամ, ընկերվարութիւն, անիշխանութիւն չեմ հասկնար։

**Լեհին։** — Լաւ, քանի որ զուն միայն Աստուծոյ կը հաւատաս, դուն ալ խօսէ Աստուծաշունչին, ջրհեղեղին, նոյին, նոյի տապանին, շա՞տ բան չի կա՞յ խօսելու (Ճիշտ կատակելով)։

**Տիկին ԱՂՔԱՏԵԱՆ։** — Հա՛, ատոնց վրայ խօսիմ, որ զուք ալ վրաս խնդաք, անհաւատներ, մեր Գէորգն ալ ձեզի պէս ըրիք, հիմա ան ալ չի հաւատար, երբեմն ալ զիս կը ծաղրէ։

**Լեհին։** — Բայց՝ ուրախ չե՞ս, որ ամուսինդ ալ զարգացեր է, ալ ի՞նչ կ'ուզես։

**Տիկին ԱՂՔԱՏԵԱՆ։** — Եթէ անհաւատութիւնը զարգացում ատկէ գեւրին ի՞նչ բան։ Ուրեմն ես ալ չեմ հաւայ, ատկէ գեւրին ի՞նչ բան։ Ուրեմն ես ալ հաղարական եւ կ'ըլլամ զարգացած, այդ եղա՞ւ։

**Լեհին։** — Բայց զուն եւ քեզի նմանները, ուղէք իսկ չէք կարող չի հաւատալ, որովհետեւ անդամ մը կուրօրէն հաւատացած էք։

**Տիկին ԱՂՔԱՏԵԱՆ։** — Ինչո՞ւ կուրօրէն, ես եղած բաներուն միայն կը հաւատամ, ոչ թէ ձեզի պէս, գեռ չեղած բաներուն։

**Լեհին։** — Բայց ո՞վ ըսաւ, որ քու հաւատացած բաներդ եղած են, ո եւ է փաստ ունի՞ք, տեսե՞ր էք։

Տիկ. Աղքածեան — Այս չեմ տեսեր, բայց Եր. Գիրքին  
մէջ գրուած է :

ԼԵՒԻՆ.— Բայց ո՞վ ըստ, որ Սր. Գիրքին մէջ գրուած—  
ները եղած բաներ են, չէ՞ որ անոնք ալ մարդիկ են գը-  
րած, եւ այն ալ հազարաւոր տարիներ առաջ:

**Տիկ. Աղքածեան** — Այս, անոնք ալ մարզիկ գրած են,  
բայց Աստուծոյ շունչովը, թէ ոչ չէին կրնար գրել:

Եթի՛ն.— Բայց ո՞վ ըստ որ Աստուծոյ շունչովը գրած  
են:

Տիկ. Աղքածեան .— Այդ ալ, Եր. Գիրքին մէջ գրուած  
է, չէ՞:

Լեիթն — կաւ, եթէ վազր ես ալ գիրք մը գրեմ, ամբողջութեամբ անիշխանութեան մասին, եւ գրքիս մէջ ալ գրեմ որ, այս գիրքը Աստուծոյ շունչով գրեցի: Կը հաւատա՞ս:

Տիկ. Աղքածեմն .— Անչուշտ չեմ հաւատար, քու դրա-  
ծիդ ինչո՞ւ պիտի հաւատամ:

ԼԵՒՈՆ.— Լաւ, եթէ իմ գրածիս չես հաւատար, ինչո՞ւ  
այդ ձկնորսներու գրածին կը հաւատաս, անոնք ալ  
ճիշտ ինծի պէս խորհեցլով որ իրենց գրածներուն հա-  
ւատացող չպիտի ըլլայ, ըսկը են Աստուծոյ շունչովը  
գրեցինք, եւ հիմա դու ալ կը հաւատաս որ Աստուծոյ  
շունչով գրուած են այնպէս չէ՞ :

Տիկ. Աղքածելն — ինչու չի հաւատամ, քանի որ եւ-  
դած բաներ են:

ԼԵՒՈՆ. — Բայց ես ալ կ'ըսեմ, եղած բաներ չեն: ՏԻԿ. ԱՂՔԱՏԵԱՆ. — Ինչպէս, եղած բաներ չե՞ն, ջրհեղեղ եղած չէ՞՝, նոյ նահապեաը տապան շինած չէ՞՝, աճէն կենդանիներէն զոյզ զոյզ մէջը առած չէ՞՝: Գէթ այս բաներուն ալ չես հաւատա՞ր, որ Հայաստանի մէջ եղած են:

ԼԵՒՈՆ. — Մի գուցէ, Հայաստանի մէջ 40 օր, 40 գիշեր  
անձրեւ տեղացած ըլլայ, բայց Նոյ այդքան կենդանիներ  
ուրկէց պիտի հաւաքէր, մանաւանդ որ ամէն տեսակ

կենդանի Հայաստան չի կայ, բայց ես այդ մասը ընկեր Սուրէնին կը թողում: իսկ ես, քանի մը հարցում պիտի ընեմ քեզի, տեսնեմ գէթ Սբ. Գիրքէն տեղեկութիւն ունի՞ս:

ՏԵՐԵՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ — ՀԱՅ ՄԵԽԱՆԻԿ, ԵՎ ՍԲ. ԳԵՐԵՔԸ ՄԱՍԸ  
անգամ կարդացած եմ :

Լեռն — լաւ որ կարգացեր ես, ուրեմն գրան որ ծառ  
տած նախ Աղամը ստեղծեց, իսկ յետոյ ալ Եւան, բայց  
հայու մեռ ոռախտէն դուրս վոնտեց:

ՏՐԻ. ԱՂՔԱՏԵԱՆ — ԱՅՀՈՒՅԹ ԽԱՆՈՒԹ, ԿԱՆ-  
ԼՐԱ Քահ քահ կը խնդան); ԽՆՀՈՒՅԹ կը խնդաք սիմալ եմ:

լեթինն .— կաւ , այդ մասը ասուսկաէ ու առաջ մոռ թիզ յայտնէ , թէ ի՞նչ պատուղ էր : Հիմա ու բիշ հարցում մը , գուն կարդացեր ես որ Աստուած բար- կացաւ եւ Աղամն ու Եւան դրախտէն գուրս վտարեց , անոնք ալ զաւակներ ունեցան , բայց ինչպէ՞ս մարդ- կութիւնը բազմացաւ :

Տիկ ու առաջնահարաբերություն է առ այս պատճենում:

նացած ըլլալու մասը  
Տիկ. ԱղքաՍԵԱՆ — Այդ ըլլալիք բան է, այդպէս խայ-

Լեին, (Խնդալով) — Լաւ, Սբ. Գիրքը բեր, որ ցոյց  
տամ, որպէսզի գիտնաս թէ, ևս քենէ աւելի լաւ եմ  
կարդացեր, ձեր Սբ. Գիրքը:

Տիկ. ԱՂՔԱՏԵԱՆ — ՕՌՈ, ՃԳԷ ՊԵ, ՊՈՅ ՊՈՅ ՃԻ ԽՈՍՀԻՐ:

**Лѣхнѹ —** *Лѣхнѹ*, *Улї*. *Чѣхнѹ* *Чѣхнѹ*, *Чѣхнѹ* *Чѣхнѹ* *Чѣхнѹ*.

**ՏԻԿ. ԱՂՔԱՏԵՄՆ.—** Լաւ, հիմա կը բերեմ: (Կը գնայ եւ գերքը բերելով կուտայ Լեռնին): Առ տեսնեմ, ո՞ւր տեղ է գրուած, արդապիսի խաւառակ ան:

Հերոն, (*Տեղբանականի*)՝ Կառապատճեալութեան:

**ՏԵՂ. ԱՂՔՍՏԵԱՆ**, (Կարդալով) — վարչ, կայծակ իջնայ գլուխիսի խայտառակ նոյ, այսպէս բա՞ն ալ կըլլայ: (Բո՞լորը կը խնդան): Հաւատացէք, երբեք այդ ճասը չէի կարդացած:

ԵԵՒՈՆ. — Տեկին ես գիտէի, որ դուք ատոնք չէք կար-  
դացած, հապա Սողոմոն իմաստունի 300 կիսերը։ Ինչ  
որ է թող ընկեր Սուրբէնը մի քիչ եւս մեզ խնդաշնէ,  
Նոյի միւս բրած գործերու մասին ասամենամ։

**Տիկ. Աղքածեան** — ինդրեմ Պր. Սուրէն, իսկապէս այդ  
բոլոր բաները սուտ են, չե՞ն եղած :

**ՍՈՒՐԵԿՆ — Տիկին, ըսկեր կեւոնը, այդ բոլորը ըսաւ, քեզ  
եւ մեղ խնդացնելու համար, բայց ևս, գէթ լրջութեանք  
պիտի սկսիմ, թէեւ չեմ կարող ձեզ երաշխաւորել, որ  
կատակով չի կերդանաւ:**

**Տիկ. ԱՂՔԱՏԵԱՆ** — Խնդրեմ ինչ որ պիտի ըստու կատակի մի առներ, ևս քու ըստծներուն աւելի կը հաւատամ, մի գուցէ բան մը կը սովորիմ:

**ՍՈՒՐԵՆ** — Տեղին, ոչ մի կասկած, որ Սր. Գիրքը գըր-  
ւած է, հաւաքուած է առասպելներէ, հետեարներէ, ո-  
րովզեատե զիրերու և զիրքերու զիւտը դեռ շատ նոր  
բան է, համաձայն ձեր Սր. Գիրքին, այս աշխարհի  
ստեղծուամը միայն 6000 տարուան գործ է, չէ՞ : Իսկ հա-  
մաձայն գիտութեան ոչ թէ աշխարհի, ըսել կ'ուղեմ  
մեր երկրագունդին ստեղծուամը, որուն ոչ սկիզբին և ոչ

ալ վախճանին, մեր խելքը չի հասնիր : Այլ նոյնիսկ մեր մարդոց գոյութիւնը, աւելի քան 200 միլիոն տարիներէ աւելի է : Ուրեմն այն ինչ որ դուք կարգացեր էք, ստեղծագործութեան մասին, այդ միայն երեւակայութեան մը պատկերն է այն մարդոց, որոնք փորձեր են, իրենց չի հասկցած բաներուն մասին գրել, խորհելով որ այդպէսով մարդու գոյութեան պատմութիւնը կրնան ներդաշնակել : Օրինակ վերցնենք Ագամ և Եւաի պատմութիւնը, բայց այդ պատմութիւնը պարզ հեթեաթ մըն է, 30-40 հազար տարի հնութիւն ունեցող, որոնք բերնէ բերան խօսուելով, եկեր հասեր են մինչեւ այն օրերէն, երբ գիր է գտնուեր, երբ գիրքեր շինուիլ սկսեր են, չէ՞ որ վերջապէս մարդը-մարդէն ծնիլն է տեսեր, ուրեմն Սր. Գիրքը զբողներն ալ, պէտք էր իրենց երեւակայութեամբ նախաձարդ մը եւ կին մը ստեղծէին, եւ անկէ աւելին ալ չէին կրնար ընել : Անկէ յետոյ, առնենք Սր. Գիրքի ամբողջ յօրինուածքը, չէ՞ որ այդ ալ Հրէական ազգային պատմութիւնն է, եւ ոչ թէ մարդկութեան պատմութիւնը : Խոկ հոն զետեղուած առասպէնքերը արգէն շատ ու շատ են, օրինակ Յեսուսին արեւին հրամագելը եւ կանգնեցնելը : Մովսէսին Կարմիր Ծովը ճեղքելը, Եղիային կառուզ երկինք վերանալը, Մարիամին կուսօրէն յղիանալը, Յիսուսին մեռեները ողջացնելը, Պօղոսին հրաշքներ գործելը, եւ ասոնց շարքը այսպէս դեռ շատ կարելի է երկարել : Բայց տիկին, այժմ ո՞վ կը հաւատայ այս կարգի առասպէնքերուն, եւ այս ամեկը սուտ չէ՞ն : Այժմ գառնանք (միշտ կատակելով), բողջը սուտ չէ՞ն : Այժմ գառնանք (միշտ կատակելով), մեր Հայաստանցի նոյին, ըստ իր ըրածներուն նոյն Նահապետ շատ իսկոք մէկը եղած ըլլալու է, որ ամէն տեսակ կենդանիներէ, թռչուններէ, սողուններէ, միշտ ջատներէ, եւ նոյն իսկ ողիլներն ու քախտապիթիներն ալ չի մոռնալով, բոլորէն ալ, զոյդ զոյդ, առեր եւ տապանին մէջ աեղաւորեր է : Լսեմ ձեզ, որ ես մինչեւ այսօր ալ, դեռ կարող չեմ ողիլին եւ փայտողիլին արուն

և էզը զատորոշել, բայց ենթագրենք որ նոյ յաջողեցաւ, ճիշտ կերպով առանց սխալի, զատել այդ բոլորն ալ, բայց կրկին անկարելիութեան մը առջեւ ենք, թէ ինչ-պէ՞ս կարողացաւ այդ բոլորը հաւաքել, երբ մենք գիտենք որ անոնցմէ շատերը Հայաստանի կողմերը զոյտ-թիւն չունին : Նոյնիսկ այսօր երբ ամէն տեսակ գործիքներ, զէնքեր, դարաններ ունինք, այո, եթէ այսօր իսկ փորձենք, որ այդ բոլորը հաւաքենք, հազարաւոր մարդեկ հարկաւոր են եւ տասնեակ տարիներէ յետոյ իսկ չենք կարող յաջողիլ այդ բոլորը հաւաքել : Աւրեմն նոյ միայնակը ինչպէ՞ս այդ բոլորը հաւաքեց, երբ անոնցմէ շատերը միայն Ամբրիկէ կ'ապրին, շատերը Ամերիկա եւ Աւստրալիա, բայց ձեր սիրուն, պահ մը ընդունինք, որ յաջողեցաւ հաւաքել եւ փորձեց տեղաւորել իր շինած տապանին մէջ, բայց եթէ իրա՞ւ ամէն տեսակէն զոյդ զոյդ առաւ, այն ատեն ոչ թէ իր շինած տապանը, որ Արարատի գագաթը հանգչեցաւ, այլ նոյնիսկ Արարատի ամբողջ կողքերն եւ չուրջն ալ լեցուէին, կրկին չէին սեղմուեր : Ինչ որ է, պահ մը ընդունինք, որ նոյի շինած տապանը հազար անգամ աւելի մեծ էր քան Արարատ լեռը : Լաւ, յետոյ երբ ջուրերը ցամքեցան նոյ իր տապանին դռները բացաւ, զուրս ըրաւ բոլորը որ ներսը էին եւ ըսաւ, գնացէք եւ աշխարհը լեցուցէք : Ինքն ալ իր զաւակներով վար իջաւ եւ հաստատուեցաւ Հայաստանի մէջ եւ մարդկութիւնը բազմացուց : Բայց չի մոռնամ ըսելու որ Արարատի գագաթը, որ միշտ ձիւնապատ է, այդ ցրտին անպայման գէթ քախտապիթին սատկած պէտք էր ըլլար, բայց ինչ որ է, ըսենք որ այդ անպիտանն ալ չէ սատկեր եւ ողջ է մնացեր :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Բայց սկսաք կրկին կատակել :

**ՍՈՒՐԵԿՆ.** — Քաւ լիցի տիկին, արդէն եղածը կատակ մէկ, Մր. Գիրքը իր սկիզբէն մինչեւ վերջը, կատակերգութիւն մ'է, բայց շարունակենք : Ըսենք նախ կենդանիներ, որ Ամերիկա ները Հայաստան իջան, եւ տեսան որ հոն կլիման իրենց

նպաստաւոր չէ, եւ սկսան խումբ խումբ ժողով ընել եւ իրենց գնալիք տեղը որոշել, չէ՞ որ քարտէսին վրայ ամէն կլիմայ որոշ է :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Բայց Պր. Սուրէն, դուք բոլորովին կը ծաղրէք :

**ՍՈՒՐԵԿՆ.** — Լաւ ըսենք ամենն ալ իրենց ուղղութիւնը ուրոշելով երկաթուղին առին եւ դէպի ծովեղը ճամ-բայ ելան :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Բայց այն ատեն երկաթուղի չի կար : ՍՈՒՐԵԿՆ. — Շատ ճիշտ էք Տիկին, ըսենք քալելով հասան մէկ մասը Միջերկրականի մէկ մասն ալ Սեւ Ծովու ե-ղերքները, յետոյ նաւերը առնելով ամենը իրենց ուղած տեղերը գնացին :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Բայց այն ատենը նաւ ալ չի կար : ՍՈՒՐԵԿՆ. — Շատ լաւ, ըսենք վագրերը, առիւծները, փի-ղերը, ունագորոսները, հիփոփոթրոսները, բոլորն ալ զերը, ուղղուեցան Ամբրիկէ, հասան կարմիր Ծով, եւ այն ա-տեն երբ Սուրէկի ջրանցքն ալ բացուած չէր, դիւրու-թեամբ մը անցան Ամբրիկէ եւ ցրուեցան, այս ալ չըլ-լա՞ր : Ըսենք որ ուրիշ կարգ մը կենդանիներ ալ, ինչ-լա՞ր : Ըսենք որ ուրիշ կարգ մը կենդանիներ ալ, ինչ-լա՞ր : Ճին, կովը, ոչխարը եւ ուրիշներ հասան Տար-պէս էշը, ճին, կովը, ոչխարը եւ ուրիշներ հասան ջու-րը եւ անցան եւրոպա, այս ալ չըլլա՞ր :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Այդ կ'ըլլայ, բայց ինչպէ՞ս մինչ-էւ Ամերիկա եկան :

**ՍՈՒՐԵԿՆ.** — Տիկին այժմ սկսաք դուք զիս կը նեղէք, երբ ես միայն ձեզ օգնել կ'ուզեմ, բայց մի վախնար, հիմա ես բոլորն ալ կը ցրուեմ : Ենթագրենք, որ Ամերիկա սա մինչեւ Սիպերիոյ ծայրը, այն ատեն Ամերիկեան քօթափ օրէնքը զոյտութիւն չուներ, նետուեցան ջուրը եւ անցան Ալասկա, եւ ցրուեցան, չըլլա՞ր :

**Տիկ.** ԱղքԱՏԵԱՆ — Բայց ինչպէ՞ս կարող են, այդքան

Երկար ջուրին մէջ լողալ, երբ մէնք նաւով իսկ, 27 օ-  
րէն հաղիւ Ամերիկա հասանք:

**ՍՈՒՐԵՆ.** — Հա, բայց ես ըստի, որ անոնք ձեր ճամբռով  
չեկան, այլ հասան Պէյրինկայի նեղուցը, որ միայն 40  
մղոն է, անկէ անցան:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Բայց 40 մղոնն ալ շատ ճամբայ է,  
մանաւանդ փոքրիկ միջատներու համար:

**ՍՈՒՐԵՆ.** — Անշուշտ փոքրիկ միջատներն, ոչիներն ալ,  
կատարեալ ներդաշնակութեամբ մը, մէծ կենդանինե-  
րուն կոնակը ելած անցան Ամերիկա:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Բայց այդ ալ ըլլալիք բան է:

**ՍՈՒՐԵՆ.** — Բայց դուք կրկին ինձ նեղել սկսաք, փոխա-  
նակ գործը դիւրացներու, կը դժուարացնէք, լաւ որ  
միտքս եկաւ, այդ նեղուցը ձմբան քանի մը ամիսը կը  
սառի, այնպէս որ վրայէն շատ դիւրութեամբ կարելի  
է Ամերիկա անցնիլ, այդ ալ չի ըլլա՞ր:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Հա՛, այդ կ'ըլլայ, ըլլալիքին ի՞նչ  
կրնամ ըսել, բայց ինչպէս դնացին այն կղզիները, ո-  
րոնք ցամաքէն հսկայ տարածութեամբ, ջուրով բաժ-  
նուած են, օրինակ Աւստրալիա:

**ՍՈՒՐԵՆ.** — Տիկին հոդ զիս լաւ մը նեղը դրիք, եկուր ը-  
սենք, որ այդ կարգ մը կղզիներն ալ, Աստուած մոռցեր  
եւ ջրհեղեղ չէ ըրած, ըլլա՞ր:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Ոչ այդ չի ըլլար, Աստուած մոռա-  
ցող չէ: Բայց ուրիշ բան մը եւս որ խելքիս չի հասնիր,  
նոյ որ նէփ ճերմակ մարդ էր, սա Ամերիկայի նիկըր-  
ները եւ Հնդիկները ինչպէս առաջ եկան:

**ՍՈՒՐԵՆ.** — Բայց այդ չեղաւ տիկին, հիմա դու ինքդ  
սկսար Աստուածոյ գործերուն խառնուիլ: Բայց այդ ալ  
ոչինչ ըսենք անոնք ալ արեւին տակ շատ են պառկեր:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Հա, բայց այդքան շատ պառկել  
կ'ըլլա՞յ:

**ՍՈՒՐԵՆ.** — Հա, բայց եղեր է, ինչ ընենք, պառկեր են,  
իրենք են սեւցեր, մեզի ինչ: Բայց ձգենք այդ բոլորը

տիկին, բաւական խնդացուցինք, այժմ կամ ուրիշ խօ-  
սակցութիւն մը բանանք, կամ թուղթ խաղանք:  
Տիկ. ԱՂՔՍԵԽԱՆ. — Լաւ լաւ, մի քիչ ալ թուղթ խա-  
ղանք: (Դուռը կը զարնուի):

### ՏԵՍԻԼ. Դ.

Նոյնին եւ վերժին

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. (Դուռը բանալով) — Օ՛ Վերժին, դու  
ես, լաւ որ եկար, (կը համբուրէ եւ ձեռքէն քաշելով  
ներս կը բերէ), խնդրեն նստացէք, չէինք յուսար որ  
կուգաս, լաւ որ եկար:

**ՎԵՐԺԻՆ.** (Բոլորին հետ ձեռքի սեղմումներ ընելով կը  
նստի Սուրէնին կողքին նստարանի մը վրայ) — Լաւ,  
լաւ, բոլորդ ալ լաւ կ'երեւիք:

**ՊՐ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Դուկասը հետդ չեկա՞ւ:

**ՎԵՐԺԻՆ.** — Ոչ նա խանութին է, ես ալ եկայ, միայն քիչ  
մը նստելու, ըստ զնամ անդամ մը եւս տեսնեմ նաւի ըն-  
կերներս, ծանօթներս, բայց շարունակեցէք, ձեր խօ-  
սակցութիւնը մի ընդհատէք ինձ համար:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Բայց լաւ որ ընդհատուեցաւ, ա-  
սոնք բոլորն ալ անհաւատներ են, մինչեւ հիմա զիս կը  
նեղէին:

**ՎԵՐԺԻՆ.** (Միշտ իր տիրութիւնը ծածկել փորձելով,  
ծիծաղիլ ուղելով) — Էյ, դու ինչու կը նեղուիս, թող  
որ անհաւատներ ըլլան, անոնց տեղը դու ինքդ դժուիքը  
չպիտի երթաս, երկինքի մէջ, Աստուածոյ առջեւ ամէն  
մարդ իր մասին հաջիւ պիտի տայ, անոնք պիտի տան-  
ջուին, քեզ ի՞նչ:

**ՏԻԿ.** ԱՂՔՍԵԽԱՆ. — Այդ ճիշտ ես, բայց անոնց ալ մեղք  
է, վերջապէս ծանօթներ են, իսկ յետոյ երբ ամուսինս  
ալ եթէ ինձմէ բաժնեն եւ ուրիշ տեղ տանին, ի՞նչ կ'ը-  
լլայ:

**ՆՈՒՊԱՐ.** (Խնդացով) — Ուրեմն կը խորհիս թէ մահէց

վերջն ալ ամուսնոյդ քովէն չպիտի դատուիս, կրկին աշխարհային գործեր պիտի ունենաս, բայց շատ կը սիալիս Տիկին:

**Տիկ. ԱղքԱՏԵԱՆ** — Անչուշտ, առանց ամուսինի արքայութիւն կ'ըլլա՞յ: (Բոլորը քահ քահ կը խնդան):

**ՆՈՒՊԱՐ.** — Բայց եթէ այդ ձեր ըսածին հաւատանք, այն ատեն արքայութեան մէջ ալ շատ մը աշխարհային գործերու ականատես պիտի ըլլանք, չէ՞:

**Տիկ. ԱղքԱՏԵԱՆ** — Ինչպէ՞ս:

**ՆՈՒՊԱՐ.** — Չոր օրինակ, շատ մը մարդիկ կան որոնք մինչեւ 4—5 հատ կին առած են, ուրեմն հոն արքայութեան մէջ ալ, այդ բոլորը իրը պիտի ըլլան, կատարեալ հարեմ մը: Բայց այդ ինչ որ է, այդ երեւոյթին մենք հոս խկ վարժուած ենք, ըլլալով թուրքիոյ մէջն կամ մահմէտական շրջաններէ: Բայց կայ ալ, որ մէկ կինը 4—5 ամուսին ունեցած է, այդ ինչպէս պիտի ըլլայ, կատարեալ խայտառակութիւն մը, այն ալ Աստուծոյ ներկայութեամբ, եւ գեռ այդ, մեր քրիստոնեաներու արքայութիւնն է, հապա Մահմէտականներունը, որ ըստ Ղուրանին, աւաղի տեղ հող պիտի ըլլայ: Զարութեան տեղ կանաչութիւն, մէջն գետակներ պիտի հոսին եւ իւրաքանչիւր արդար մահմէտական այր, շրջապատուած պիտի ըլլայ, մանկամարդ տղաքներով, ինչպէս նաև 72 հատ աննման գեղեցկուհիներով: Խոկ իւրաքանչիւր արդար Մահմէտական կին ալ, նոյնպէս շրջապատուած պիտի ըլլայ 72 հատ երիտասարդ տղոցմով, եւ այս ամբողջը պիտի կատարուին ճիշտ Ալլահին առջեւ, անոր ներկայութեամբ:

**Տիկ. ԱղքԱՏԵԱՆ** — Բայց Պր. Նուզար՝ թուրքե՞րն ալ արքայութիւն պիտի երթան:

**ՆՈՒՊԱՐ.** — Անչուշտ, անոնք ալ մարդ են, անոնք ալ կ'աղօթին, անոնք ալ մարդարէ ունին, Ալլահ ունին, եթէ արքայութիւնը միայն մեղ քրիստոնեաններուս համար

եղած ըլլար, այն ատեն, եթէ ամբողջ տիեզերքը դժոխք ըլլար, կրկին չէր բաւեր:

**Տիկ. ԱղքԱՏԵԱՆ** — Ինչպէ՞ս թէ չէր բաւեր: **ՆՈՒՊԱՐ.** — Որովհետեւ այսօր իսկ, աշխարհի վրայ քը-րիստոնեաններուն թիւը 500 միլիոնը չանցնիր, իսկ Մահմէտականներուն, Պուտուայականներուն, Պրահ-միներու, Հրեայներու եւ կուապաշտներու թիւը, երեք անդամ աւելի է, 1500 միլիոնի կը հասնի, իսկ այդ միայն մէկ սերունդի թիւն է, եթէ հաջուի առնենք, որ միլիոն մէկ սերունդներ այսպէս եկեր ու դնացեց են, այն ատեն կրնաս երեւակայել թէ, ինչ դալմապալ մըն է, որ պիտի փրթի դժոխքին մէջ: (Բոլորը կը խնդան):

**Լիելն.** — Բայց թողէք այդ պարապութիւնները, աւելի լաւ կ'ըլլայ նախ խորհինք, թէ հոս, այս աշխարհիս վրայ ինչ պիտի ընենք, անկէ յետոյ երբ երկինք գնացինք, հոն կը մտածենք, թէ հոն ի՞նչ պիտի ընենք, անդամ մը որ հոն աշխարհի վրայ սովորեք ըմբոստութիւնը, այլ եւս հոն երկինքի մէջ ամէն ինչ կը դիւրանայ:

**ՆՈՒՊԱՐ.** — Շատ ճիշտ էք Պր. Լեւոն, բայց թոյլ տուէք ինձ փոքր պատմութիւն մը պատմեմ եւ փակենք այդ վիճաբանութիւնը:

**Լիելն.** — Ճըամերէք, ճըամեցէք:

**ՆՈՒՊԱՐ.** — Հին ստենները, Պոլսոյ մէջ, Մարկոս պատմելի անունով մէկը կ'ըլլայ, որ խելօք մարդու համբաւ կ'ունենայ: Օր մը երբ եկեղեցւոյ հոգաբարձութիւնը, մէծ վիճաբանութիւն մը կ'ունենայ, երկու կողմն ալ իւստ պատմուին, իրենց ըսածին վրայ կը պնդեն, յետոյ խնդիրը «կակուղի» կապելով կ'որոշեն որ զնան նոյն խնդիրը մասին, Մարկոս Պատուելիին հարցնեն եւ երկուստէք Պատուելիին ըսածը որպէս ճշմարտութիւն ընդունին: Ճիշտ որ Պատուելիին սենեակէն ն ե ր ս կը մտնեն, կը տեսնեն որ խելօք Պատուելիին, որ ամիսկը ի վեր ածական զանգած չունի, նստէր չոր հանրէ ի վեր ածական զանգած չունի, նստէր չոր հանրէ ի վեր թութ լեցնելով կ'ուտէ: Ինչ որ է մէջերնունցին մէջ չոր թութ լեցնելով կ'ուտէ:

մին խօսք առնելով կ'ըսէ . «Պատուելի , երկար վիճա-  
բանութիւն մը ունեցանք , եղակացութեան մը չի յան-  
դեցանք , եկանք ձեր վերջին խօսքը լսելու : Մեր վե-  
ճարանութիւնը կը դառնար , թէ արդեօք Եղիա մարգա-  
րէն որ մարմնով երկինք համբարձաւ , այժմ հոն եր-  
կինքին մէջ , ի՞նչ կ'ուուէք» : Պատուելին անդամ մը իր  
կերածին վրայ կը նայի , անդամ մը հոգաբարձու պա-  
րոններուն , որոնք իրեն ամսաակնները չի վճարողներն  
են , զլուխը շարժելով կ'ըսէ . «Վայ աւանակներ վայ ,  
եկեր են Եղիա մարգարէին երկինքի մէջ ի՞նչ ուտելը  
կ'ուզեն հասկնալ , փոխանակ իմ ի՞նչ ուտելու հարցնելու ,  
որ իրենց այսքան մօտն եմ : (Բոլորը քահ քահ կը խըն-  
դան) : Եւ իր սենեակէն դուրս կը վտարէ :

**ՍՈՒՐԵՆ .** — Սքանչելի բան մը պատճեցիր Պր . Նուպար ,  
ճիշտ մենք ալ այդ ապիկար հոգաբարձուներուն նման  
փոխանակ մեր հոս ընելիքներուն մասին մտածելու կը  
մտածենք դժոխքի , արքայութեան , սատանայի , հրէշ-  
տակներու , Յիսուսի , Աստուծոյ եւ այսոյէս պարապու-  
թիւններու վրայ , արդեօք աւելի լաւ բան մը ըրած  
չէինք ըլլար , եթէ մտածէինք թէ՝ մենք հոս ի՞նչ պիտի  
ընենք :

**ՎԵՐԺԻՆ .** — Ի՞նչ պիտի ընենք Պր . Սուրէն , հոս ամէն ոք  
իր ցաւը կը քաշէ , մինչեւ մեռնի , հոն արդէն անդոր-  
րութիւն կը դանէ :

**ՍՈՒՐԵՆ .** — Բայց քոյրս՝ եթէ ամէն մարդ միայն իր ցա-  
ւը քաշէ , եթէ ցաւ ունեցողները իրարու քով չի դան ,  
իրար չի հասկնան , իրենց ցաւի դարձանի մասին չի  
մտածեն , ցաւը ճիշտ ալ ցաւ կը մնայ , եւ ցաւ ունեցող-  
ներու թիւն ալ երթալով կը շատանայ :

**ՎԵՐԺԻՆ .** — Բայց ի՞նչ կրնանք ընել Պր . Սուրէն , այս  
աշխարհը մենք չենք կրնար փոխել :

**ՍՈՒՐԵՆ .** — Ճիշտ էք որ մենք այս աշխարհը չենք կրնար  
փոխել , եւ ինչո՞ւ պիտի փոխենք , այս աշխարհը շատ  
լաւ աշխարհ է : Մեր փոխելիքը պիտի ըլլայ , միայն

ճարդոց ստեղծած անարդար կարգերը , ահա այդ պիտի  
ըլլայ մեր փոխելիքը :

**ՆՈՒՊԱՐ .** — Այդ ալ մեր ընելիքը չէ Պր . Սուրէն , ժամա-  
նակը ինքը կարող է փոխել , բայց ոչ մարդիկ , այժմ  
ես նախկին պուրժուածիւը չեմ , ես հիմա թիֆորմիսատ  
մը եղած եմ : Ճիշտ չ'եմ , Պր . Լեւոն :

**ԼԵՒՈՆ .** (Խնդալով) — Եփէրիմ Պր . Նուպար , եթէ այդ  
թափով շարունակես , չորս ամիսէն որ պուրժուածու-  
թենէդ սօցիալ-բիֆորմիստ մը դարձեր ես , քանի մը  
տարիէն , զիս ալ կ'անցնիս , անիշխանութիւնն ալ քիչ  
կուգայ քեղի , (բոլորը կը խնդան) :

**ՆՈՒՊԱՐ .** — Դուք ի՞նչ կը խորհիք Տիկ . Վերժին , չ'ք  
խորհիք թէ , միայն ժամանակն է , որ փոփոխութիւններ  
կ'ընէ կեանքի մէջ , եւ ոչ թէ մարդիկ :

**ՎԵՐԺԻՆ .** — Զեմ դիտեր Պր . Նուպար , բայց այդ նոյն  
ժամանակը , զէթ իմ կեանքին մէջ , մեծ փոփոխութիւն-  
ներ մտցուց , երէկ՝ որ միայն կեանքի եւ հաճոյքի մա-  
սին կը մտածէի , այսօր՝ միայն մահուան մասին կը  
մտածեմ :

**ՆՈՒՊԱՐ .** — Այդպէս ալ ես , ի՞նչ էի երէկ , ի՞նչ եմ այ-  
սօր , նոյնը եւ Լեւոնի եւ Սուրէնի մասին կարելի է ը-  
սել , ի՞նչ կասկած որ , անոնց հայրերը խոհեմ Աստ-  
ւածավախ մարդիկ ըլլալու են , իսկ իրենք , անիշխանա-  
կան , անաստուած , ընկերվարական : Ահա Սուրէնը թող  
ըլլայ կարմիր քօմիւնիստ մը :

**ՍՈՒՐԵՆ .** — Ուրիշ ի՞նչ կրնայի ըլլալ Պր . Նուպար , որ-  
պէս բանուր մը , որպէս շահագործուող մը , ուրիշ ի՞նչ  
կրնայի ըլլալ :

**ՆՈՒՊԱՐ .** — Բայց դու աւելի քիչ պատճառներ ունիս ,  
քու ներկայ կեանքին դժողով ըլլալու , քան ես , գէթ  
գուն լաւ կը վարձարտուիս , որպէս մեքենագէտա , իմ  
երեք անդամու շաբաթավճար կ'ստանաս :

**ՍՈՒՐԵՆ .** — Բայց չ' որ ես ալ ուրիշն կը գործեմ , ես  
ալ կը շահագործուիմ :

ՆՌԻՊԱՐ.— Բայ դուք աւելի լաւ կը վարձատրուիք քան  
ես, դուք աւելի քիչ պատճառներ ունիք դժգոհ ըլլա-  
լու, քան ես :

ՍՈՒՐԵԿՆ.— Լաւ որ դուք կ'ըսէք այդ : Իմ մի քիչ աւելի  
ստանալս կը տեսնէք, կ'զգաք որ դուք ալ պէտք է ստա-  
նաք, այդքանը կը խորհիք, կը մտահոգուիք, եւ սա-  
կայն մի քիչ յետոյ կը մոռնաք : Ես չեմ կարող ըմբըռ-  
նել, թէ դուք ի՞նչպէս չէք տեսներ, չէք ընդպվիր, չէք  
ըմբուտանար, երբ անդին գործատէր մը, հողատէր  
մը, հանքատէր մը, պանքէր մը, կալուածատէր մը,  
նուազող մը, նկարիչ մը, երգիչ մը, գերասան մը, գե-  
րասանուհի մը, բժիշկ մը, փաստաբան մը եւ նոյնիսկ  
երախայ մը, ձեփի կուկէն, Պէյալի Փէկի մը, միլիոն-  
ներ կը շինեն, իսկ գործաւոր մը միայն 10—15 տոլար  
շարաթական : Զէ՞ որ այդ բոլորն ալ միայն մէկ երկու  
հազար տալերով կարող էին լաւապէս ապրիլ : Մի քանի  
հազարը իրենց ինչի՞ն չի բաւեր, մինչդեռ անդին գոր-  
ծաւոր մը, որ կեանքի անհրաժեշտ կենսական պէտ-  
քերը կը հողայ, ինքը անդին հաց չունի ուտելու : Եւ  
ո՞րն է կեանքի համար անհրաժեշտը, գործաւորը որ  
հողը կը հերկէ, կը ցանէ, կը հնձէ, կ'աղայ եւ հաց կը  
շինէ որ ուտենք եւ չի մեռնինք, թէ ոչ միմու մը որ իր  
տարօրինակ քայլերգ ժողովուրդը կը ինդացնէ, չէ՞  
որ մենք առանց Զալիին խնդացնելուն ալ կարող ենք  
ապրիլ, եւ արդէն չենք կարող իսկ խնդալ, երբ ստա-  
մոքանիս դատարկ է, բայց առանց հացի չենք կրնար  
ապրիլ : Ո՞րն է անհրաժեշտը մեզի, հաց պատրաստող  
գործաւորը, թէ միմուր, անշուշտ հաց պատրաստողը :  
Բայց ինչպէ՞ս կը վարձատրուին անոնք, մինչ Զալիին  
կ'ստայ միլիոններ, իսկ գործաւորը, նոյնիսկ իր շի-  
նած հացը չի գտներ, որ ուտէ : Առնենք մի ուրիշը,  
վերցնենք ամենէն գեղեցիկ ձիրքը ունեցող երգիչ մը,  
եւ զայն բաղդատենք բամպակի գաշտին վրայ գործող,  
գործաւորի մը հետ, որ կը հաւաքէ, կը մաքրէ, կը

գործէ, կը հիւսէ, եւ մեզ համար զգեստներ կը չինէ,  
որոնցմով մեր մերկութիւնը կը ծածկենք : Ո՞րն է կա-  
րեւորը, գեղեցիկ, առինքնող երդ մը լսելը, թէ՝ զգեստ-  
ներով պատսպարուիլը : Անշուշտ վերջինը : Բայց ինչ-  
ներով պատսպարենք զանոնք, երբ երգիչը միլիոններ  
պէ՞ս կը վարձատրենք զանոնք, իսկ երգիչը միլիոններ  
կ'ստանայ, իսկ զգեստ պատրաստողը, զգեստ իսկ  
կ'ստանայ, իսկ զգեստ պատրաստուիլը : Վերցնենք եւ արուսագէտը մը, ա-  
չունի, որ հազնի : Վերցնենք եւ արուսագէտը մը, ա-  
կանաւոր նկարիչ մը, որու ստեղծած ու նկարած պատ-  
կանի կը հարին առջեւ կը հիանանք ու կ'սքանչանանք : Զայն  
կերին առջեւ կը հիանանք ու կ'սքանչանանք : Զայն  
բաղդատենք անդին գործաւորին հետ, որ շաղախ կը  
շինէ, պատ կը կանգնեցնէն, տուն կը շինէ, որուն մէջ  
շինէ, պատ կը կանգնեցնէն, տուն կը շինէ, որուն մէջը բնա-  
նէ, իսկ տուն շինողը, տուն իսկ չունի, որ մէջը բնա-  
նէ : Վեր առնենք եւ նուազող մը, որուն ջութակի թըռ-  
կի : Վեր առնենք եւ առջեւ կը վերանանք, ամէն ինչ կը մոռ-  
թուամներուն առջեւ կը վերանանք, ամէն ինչ կը մոռ-  
թուամներուն առջեւ կը վառնանք, հիմա զայն  
նանք, եւ ամրողջովին ականջ կը դառնանք, հիմա զայն  
բաղդատենք հանքերուն մէջ, բահը ու բրիչը ձեռքին,  
ածուխ փորող գործաւորին հետ, որուն չնորհիւ ամ-  
ածուխ փորող գործաւորին ու տաքութիւնը կ'ստանայ : Ո՞րն  
բողջ աշխարհը իր ուժն ու տաքութիւնը կ'ստանայ : Ո՞րն  
զութէ օգտակարը, չութա՞կը թէ ածուխը, անշուշտ ածու-  
խը : Բայց՝ արուեստագէտը կ'ստանայ միլիոններ, իսկ  
հանքի մէջ գործող գործաւորը, ածուխ իսկ չունենար  
վառելու եւ տաքնալու համար : Վերցնենք եւ գերասան  
վառելու եւ տաքնալու համար : Վերցնենք եւ գերասան  
վառելու եւ տաքնալու համար, որոնց խաղացած պատկերները,  
եւ գերասանուհիները, որոնց խաղացած պատկերները,  
ամէն օր իսկ տեսնենք, չենք կըտանար : Բայց բաղդա-  
րենք զայն, գործարաններու մէջ գործող մարդկութեան  
անհրաժեշտ պիտոյքներ արտադրող գործաւորներու  
հետ, ո՞րն է կարեւորը, պատկեր տեսնելը, թէ կօքիկ  
կ'ստանայ միլիոններ, իսկ գործաւորը ունենալը : Անշուշտ  
վերջինը : Բայց ինչպէ՞ս կը վարձատրուին անոնք, չէ՞  
վերջինը : Բայց ինչպէ՞ս կը վարձատրուին անոնք, միլիոններ կ'ստանան,  
որ գերասանն ու գերասանուհին, միլիոններ կ'ստանան,  
իսկ գործարանի գործաւորը նոյնիսկ զրկուած է իր

արտադրած ապրանքներէն։ Եւ նոյնիսկ վերցնենք գործատէրը, պահ մը ընդունինք որ իր արտադրած ապրանքները անհրաժեշտութիւններ են, մեղ բոլորիս համար, եւ զայն բազդատենք իր գործարանին մէջ գործող գործաւորին, իսկապէս ապրանքը արտադրողին հետ, ո՞րն է կարեւորը, օֆիսը նստիլ հրամայելը, թէ ոչ մեքենային վրայ կանգնած գործաւորին գործը։ Անշուշտ գործաւորինը, իսկ ինչպէս կը վարձատրուին անոնք, գործատէրը կը շինէ միլիոններ, իսկ գործածաւորը կ'ստանայ մի քանի հարիւր։ Եւ դուք այս ամբողջը չէք տեսներ, չէք ընդգվիր, չէք ըմբռստանար, յուսալով որ մի օր դուք ալ անոնց դիրքին կը համարիք, եւ այսպէս զինովցած երազներով, ձեռքերնիդ ծալլած, բերաննիդ բացած, կ'սպասէք որ պատուղը բերաննիդ իյնայ, որ առանց ծամելու ուտէք։

**ՆՈՒՊԱՐ** — Բայց ի՞նչ կարող ենք ընել Պր. Սուրէն, մենք հոս գաղթականներ ենք, երկիրը մերը չէ, մենք այսօր հոս ենք, վաղը կը զնանք։

**ՍՈՒՐԷՆ** — Դուք ըսիք, թէ ի՞նչ կարող ենք ընել, ես կ'ըսեմ շատ բան, դուք շատ բան կարող էք ընել, կարող էք ճանչնալ ձեր վիճակը, կարող էք ճանչնալ ձեր դասակարգը, կարող էք ըմբռնել ձեր դասակարգին շահերը, կարող էք կազմակերպուիլ, կարող էք մէկ մասը կազմել տեղական ընկերվարական կուսակցութեան եւ այդաէսով ոյժ մը դառնալ, իսկ յետոյ, կարող էք այդ ոյժը գործածել, եւ տէրը դառնալ այս երկրի կառավարութեան եւ երր կառավարութիւնը ձեռքերնիդ ունեցաք, այն ատեն երկիրը կը կառավարէք ընկերվարական կարգու սարքով։ Ահա թէ ի՞նչ կրնաք ընել։

**ՆՈՒՊԱՐ** — Բայց . . .

**ՍՈՒՐԷՆ** — Կեցիր, ես դեռ եւս չի լմնցուցի, դուք ըսիք նաեւ որ «մենք գաղթականներ ենք, այսօր հոս վաղը կը զնանք», Ամերիկայի մէջ եղող բոլոր Հայերս ալ

այդ նոյն բանը ըսեր ենք, բայց իրականութիւնը յոյզ կուտայ, որ զացող չկայ, եւ ընդհակառակը, միշտ գալողներն են որ կը շատնան, երէկ՝ եթէ միայն 100 հազար հայ կար հոս, այսօր, 200 հազարի կը մօտենայ, եւ այսպէս ալ կը շարունակուի։ Մենք մեզ չի խաբենք, մենք այս երկրի ապրանքներն ենք, ճիշտ է, կարող է, Յակոբը, թուրուը զնան, բայց անոնց տեղ կուդան թագուը, Մաթուը, Ղուկասը, Կիրակոսը, եւ այսպէս ալ մենք հայերս, այս երկրին մէջ միշտ պիտի շատնանք ոչ թէ նուազինք։ Ես ինքս թերեւս ձեր բոլորէն առաջ երկր զնատող մըն եմ, նոյնիսկ թերեւս յաջորդ շաբթուիսկ մեկնիմ, մայց այդ երբէք պատճառ մը չէ, որ մինչեւ զնացած օրս իսկ, հոս այս երկրին մէջ, չի ընեմ այն, ինչ որ կրնամ, դուք պէտք է միանգամ ընդ ճիշտ մոռնաք, թէ դուք եկեւրներ եւ զնացողներ էք։ Հայ գործաւորը շատ, շատ տուժեց այդ սխալին համար։ Պէտք չէ երազներով օրօրուիլ, այլ ըլլալ դրապաշտ, այժմ հոս ենք, հոս կ'աշխատինք, հոս ալ մեզ կը շահագործեն, ու հոս ալ կը տանջուինք։ Ուրեմն շատ բնական չէ<sup>o</sup>, որ հոս ալ կազմակերպուինք եւ հոս ալ մեզ շահագործողներուն դէմ կուի յայտարարենք, սապարը չէ<sup>o</sup>։ Հաւատացէք ընկերներ, յետ այսու ո՞վ կ'ըլլայ այն թող ըլլայ, ի՞նչ անունով կ'ուղէ թող հրապարականին, սապարը չէ<sup>o</sup>։ Հաւատացէք ընկերները շառլարանի մասին կը ճառեն, այդպիսիները շառլարաններ են, պարզապէս խաչագողներ, եւ իրենց ապրուստը առանց աշխատութեան ճարողները։ Մի հաւատաք ալդպիսիներուն, դուք որ հոս կը տանջուիք, պիտի աշխատիք հոս ալ փրկուիլ, հոս է մեր տեղը, ճիշտ հոս, այս երկիրը, իսկ երկրի մասին խորհեցէք, միայն այն տեսն, երբ հոս էք զնացեր, հոս էք հաստատուեր։

**ՆՈՒՊԱՐ** — Բայց Պր. Սուրէն, սա արդէն օտար երկիր է, եթէ նոյնիսկ մենք մերը ընդունինք, անոնք մեզ չէն

ընդունիր, միթէ դուք չէք լսեր որ մեղ ֆօրենըրներ  
կը կոչեն:

**ՆՈՒՐԻԵՆ.** — Ճիշտ էք Պր. Նուպար, ես ինքս ալ լսեր եմ  
այդ, բայց այդ ըսող յիմարները եւս, ձեզ նման կը  
մտածեն, դուք ձեր ծնած տեղը ձեր երկիրը կը կոչէք,  
անոնք ալ հոս են ծներ, կը խորհին որ այս ալ իրենց  
երկիրն է: Բայց այդ ըսողները ի՞նչ ունին այս երկրին  
մէջ, որ իրենցը կը կոչեն, հա՞նք, հո՞ղ, կալուա՞ծ,  
երկաթուղի՞, նա՞ւ, գործարա՞ն, ի՞նչ ունին այս  
երկրին մէջ: Զէ որ այս երկրին իսկական տէրերը Ռա-  
ֆիֆէօնիները, Մօրկընները եւ Ֆօրտերն են եւ ուրիշ ոչ  
ոք: Զէ՞ որ այս երկրի բոլոր հարստութիւնները միայն  
այդ կարգի մատի վրայ համրուղիներու կը պատկանին:  
Եւ ի՞նչ է երկիրը, եթէ ոչ հողերէ, հանքերէ, գործա-  
րաններէ, կալուածքներէ կազմուած ընդարձակ տեղ մը,  
եւ երբ մարդ այդ եղածին մէջ բաժին չունի, ալ ի՞նչ-  
ովէ՞ս կարող է, ի՞ր կոչել, ի՞ր հայրենիքը կոչել:

**ՆՈՒՐԱՐ.** — Բայց այդպէս ըլլալով հանդերձ, կրկին մեղ  
ֆօրենըր կը կոչեն, չէ՞:

**ՆՈՒՐԻԵՆ.** — Բայց ձեղ ֆօրենըր կոչող այդ եղկելիները  
աւելի թշուառ են, քան զուք, որ որպէս թէ նորեկ էք,  
որպէս թէ անկեզու էք, որպէս թէ օտար էք:

**ՆՈՒՐԱՐ.** — Այդ ալ ճիշտ էք Պր. Սուրէն, բայց չէ որ  
անոնք հոս են ծներ, եւ այս իրենց հայրենիքը կը կոչեն:

**ՆՈՒՐԻԵՆ.** — Իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց կա-  
ռավարութիւնը, իրենց պետութիւնը, բայց այդ ամ-  
բողն ալ սնոտի նախապաշարումներ են, հրապարակ  
նետուած տիրողներու կողմէ, որպէս զի այդ անուննե-  
րով կոիւներ սարքեն, պատերազմներ մղեն, եւ նորա-  
նոր շահաստաններ ձեռք բերեն ու այդպէսով ալ մի-  
լիոններու տիրանան: Որո՞ւ, որո՞ւ երկիրն էր այս Ա-  
մերիկան 400 տարի առաջ, չէ՞ մի որ մեջ համարմակ  
կամ սեւ մարդ, այս երկիրը եկորներ են, տարբերու-  
թիւնը որ միայն կայ, մի քանի տարի առաջ կամ յետոյ,

չէ՞: Եւ ի՞նչ են հայրենիքները, չէ որ անոնք, մեր աշ-  
քին առջեւ իսկ, կը մեծնան, կը փոքրանան, կ'անհե-  
տանան եւ յարութիւն կ'առնեն: Այս տեղը, որ երէկ  
քու հայրենիքդ էր, այսօր մի ուրիշնը կ'ըլլայ, այնինչ  
տեղը որ երէկ ուրիշի մը հայրենիքն էր այսօր քու  
հայրենիքդ կ'ըլլայ, այդտեղ հաստատուն, տեւական  
ի՞նչ կայ, եւ երբ բան մը հաստատուն չէ, տեւական  
չէ, նա սոսկ նախապաշարում է: Առնենք եւ ազգը, ի՞նչ  
ազգ է Ամերիկացին, թէեւ ինքինքը ազգ կը կոչէ, նա  
միեւնոյն ցե՞զն է, երբեք: Մի գուցէ աւելի քան 50  
տարրեր ցեղերու խառնուրդ մը: Եւ ի՞նչ ազգ է Զուի-  
ցերիան, կրկին այլազան ցեղերու խառնուրդ մը: Ի՞նչ  
ազգ է Գերմանիան, աւելի քան 25 ցեղերու խառնուրդ  
մը: Ի՞նչ ազգ է Աւստրիան, նոյնպէս ցեղերու կասար-  
եալ խառնուրդ մը: Եւ ամենէն յետոյ ի՞նչ ազգ է Անգ-  
լիան, որուն ազգ մը ըլլալուն գուգ երբէք չէք կամկա-  
ծիր, բայց ես գիտեմ որ նա ինքն ալ աւելի քան 40  
ցեղերու խառնուրդ մէ: Ալ աւելորդ է խօսիլ մեզ նման  
փոքրիկ ազգերու նկատմամբ, գիտնալով, որ անոնք բո-  
լորն ալ խառնուրդներ են միայն, միացեղ ազգ գոյու-  
թիւն չունի, եւ չէր ալ կարող ըլլալ: Ուրեմն այդ եւս  
սոսկ նախապաշարում մէ: Այս Պր. Նուպար, մարդը  
ՄԱՐԴ է, ըլլայ այն ճերմակ, սեւ, գեղին, թխագոյն  
թէ կարմրագոյն, իսկ մարդուն ՀԱՅՐԵՆԻՔԸ, բովան-  
դակ երկրԱԳՈՒՆԻՆ է, ԱՄԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ սահմաննե-  
րու: Մենք ի՞նչ շահ ունինք, որ մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԸ,  
ԵՐԿՐԱԳՈՒՆԻՆ ԴԸ, փոքր ազգային արուեստական զծե-  
րով սահմանափակենք, եւ յետոյ անոր համար ալ, ան-  
րով սահմանափակենք, ի շահ ուրիշներու: Ա՛չ  
հասկցողոքն զիրար բգագենք, ի շահ ուրիշներու: Ա՛Շ  
Պ. Նուպար ոչ, մարդիկ բոլորը Մէկ ԱԶԳ են, ՄԱՐԴ-  
ԿԱՅԻՆ ԱԶԳԸ, եւ մէկ ալ ՀԱՅՐԵՆԻՔ ունին՝ ԵՐԿՐԱ-  
ԳՈՒՆԻՆ ԴԸ: (Խոր լոռութիւն մը):

**ՆՈՒՐԱՐ.** — (Իր ժամացոյցը նայելով), Բնկեր լեւոն չի՞  
գնանք:

ԼԵՒՈՆ.— Իսկապէս ալ շատ ենք նստեփ, գնանք, որ  
վաղը կրկին իշութիւննիս ընենք: (Ատքի կ'ելլէ):  
ՆՈՒՐԱԲ, (Ատքի կանգնելով) — Գնանք ընկեր Լեւոն,  
ցանութիւն մնացողներուդ, ցանութիւն: (Կը մեկնի):  
ԼԵՒՈՆ.— Ցանութիւն: (Կը մեկնի):

ՎԵՐԺԻՆ.— Սուրէն, իսկապէս պիտի գնա՞ք շուտով:  
ՍՈՒՐԵՆ.— Այս, միայն հեռագիրի մը կ'սպասեմ:  
ՎԵՐԺԻՆ, (Սաստկօրէն ախրած) — Բայց զուք խոստա-  
ցաք հոս մնալ, ինձ օգնել, իմ եղբայրը ըլլալ: Զէ՞:  
ՍՈՒՐԵՆ.— Ճիշտ էք Վերժին, բայց ես կը գնամ, մի ա-  
ւելի ճեծ պարտականութեան համար: Իսկ զուք արդէն  
ամուսնացած, տիկինն էք մի ուրիշին, որ ճեղ լաւա-  
պէս հոգ կը տանի: Ես կրկին ճեր եղբայրը կը մնամ,  
ճեղ կը գրեմ Ռուսաստանէն, Վերժին, եթէ փորձեմ  
իսկ ես չեմ կարող մոռանալ ճեղ:

ՎԵՐԺԻՆ, (Աւելի ախրած) — Ուրեմն իսկապէս պիտի  
գնաք, եւ զիս հոս միայնակ ճգէք:

ՍՈՒՐԵՆ.— Այս, պիտի գնամ քոյլու, բայց վատահ եղէք  
որ երբէք չեմ մոռանար ճեղ, միշտ պիտի գրեմ ճեղ,  
հոգ չէ թէ աշխարհի որ մասին մէջ եմ, եւ ո՞վ գիտէ,  
աշխարհը է, մի զուցէ կրկին զիրար տեսնելու պատե-  
հութիւն կ'ունենանք:

ՎԵՐԺԻՆ.— Ոչ, Սուրէն ոչ, ես ալ չեմ տեսներ ճեղ, զու  
արդէն շատ հեռի կը գնաս, իսկ ես այլեւս երկար չեմ  
կարող պարիլ:

ՍՈՒՐԵՆ.— Բայց զուք ինչո՞ւ յուսահատօրէն կը խօսիք:  
ՎԵՐԺԻՆ.— Ա՞յժմ ալ, յուսահատօրէն չի խօսիմ Սուրէն:  
Այժմ ալ, սին յոյսերով օրօրուիմ:

ՍՈՒՐԵՆ.— Բայց ի՞նչ է պատահեր ճեղի Վերժին, ճիշտ  
է, որ անյարմար եղաւ ճեր ամուսնութիւնը, բայց չէ՞  
որ վերջապէս ճեր կամքով եղաւ: Անչուշա լաւագոյն  
պատճառներ ունէիք, որ այդպէս ըրիք:

ՎԵՐԺԻՆ.— Այս Սուրէն, պատճառներ ունէի, բայց ոչ  
լաւագոյն, այլ անիծեալ պատճառներ:

ՍՈՒՐԵՆ.— Բայց քաջ պէտք է ըլլալ քոյլու, այս աշխար-  
հի վրայ, մանաւանդ այս կարգերուն տակ, կեանքը  
երբեք վարդագոյն չէ, այնպէս ինչպէս կը տեսնենք  
շարժական պատկերներուն մէջ: Պէտք է քաջ ըլլալ և  
ըլլալիքը ընել:

ՎԵՐԺԻՆ.— Ճիշտ էք Սուրէն, մինչեւ հիմա քաջարար  
տարի կեանքի դառնութիւնները, ես շուտով ճեր վերջի  
ըսածն ալ կ'ընեմ, «ըլլալիքը»: (Կ'արտասուէ):

ՍՈՒՐԵՆ.— Բայց կուլաք Վերժին, եւ այդ քաջութեան  
նշան չէ, այլ թուլութեան:

ՎԵՐԺԻՆ.— Ոչ Սուրէն, ես թոյլ չեմ եւ դու շուտով կը  
լսես իմ վերջին քաջութիւնն ալ:

ՍՈՒՐԵՆ, (կասկածելով) — Բայց ի՞նչ պիտի ըսեմ:  
ՎԵՐԺԻՆ., (ծածկել փորձելով) — Ոչինչ, ոչինչ, կ'ու-  
զէի ըսել պիտի տոկամ կեանքի տառապանքին:

ՍՈՒՐԵՆ.— Հա այդպէս, ճիշտ է, կեանքը վարդագոյն  
չէ, բայց մահն ալ ոչնչացում է, աւելի լաւ է ապրիլ,  
եւ տառապիլ, քան մեռնիլ ու ոչնչանալ:

ՎԵՐԺԻՆ.— Ոչ Սուրէն՝ մահն ալ իր լաւ կողմերը ունի,  
վերջնական հանգստութիւնը մահուան մէջ է:

ՍՈՒՐԵՆ.— Լաւ, բայց մահը ճեր ճեռքին առնող ըլլ-  
լար, նա տառապանքն է, նա բոլորիս ալ կը համնի:

ՎԵՐԺԻՆ.— Ուրեմն զուք զիս չէք մոռանար չէ՞՝, Սուրէն:  
ՍՈՒՐԵՆ.— Ոչ սիրելիս, ինչպէս կարող եմ մոռանալ:

ՎԵՐԺԻՆ.— Գնալէ առաջ, կրկին զիս կը տեսնէք, չէ՞:

(Կուլայ):  
ՍՈՒՐԵՆ.— Այս, բայց եթէ այդպէս պիտի լաք, ես չեմ  
կարող գնալ:

ՎԵՐԺԻՆ.— Բայց ոչ Սուրէն, ոչ դու պէտք է գնաս, մենք  
այլեւս երկարօրէն այսպէս չենք կրնար չարունակել:

ՍՈՒՐԵՆ.— Բայց ինչո՞ւ պարզ չէք խօսիր Վերժին:  
ՎԵՐԺԻՆ.— (ծածկելով) Պարզ չէ՞ Սուրէն, չէ որ մենք  
պիտի բաժանուինք, զու պիտի մեկնիս:

ՍՈՒՐԵՆ.— Թող բաժանուինք, ճիշտ է, այժմ միայնակ

կ'զդաք, բայց վաղը դաւակներ կ'ունենաք, ձեր սէրը անոնց կուտաք, այն ատեն իմ հոս եւ հոն ըլլալը, այն-քան ալ արժէք մը չըլլար :

Վերժին, (զայրացած) — Ո՛չ, ո՛չ Սուրէն խնդրեմ, զիս մի անպատուէք, դուք դեռ չէք զիտեր, թէ ինչպիսի ամուսնութիւն մըն է որ ես ունեցեր եմ : (Դառնօրէն կը հեկեկայ) :

Սթիրէն, (զգացուած) — Վերժին, Վերժին, Ելիր որ ձեղ տուն առաջնորդեմ, Ելիր, Եթէ այսպէս պիտի լաս, ես չեմ գնար, ճշմարիտ որ չեմ գնար :

Վերժին, (Ոտքի կանդնելով) — Ո՛չ, Սուրէն, դու անպայման կը գնաս, ես այդ իրաւունքը չունիմ, որ ձեղ հոս ինձի կապեմ, ես այդ իրաւունքը կորուսի, երբ ամուսնացայ մի ուրիշին հետ :

Սթիրէն, (Ոտքի կանդնելով) — Լաւ, լաւ այժմ գնանք, մի քիչ ալ ճամբուն վրայ կը խօսինք : (Յտեսութիւն, ըսկելով կը մեկնին) :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Պր. Սուրէն, անշուշտ մեղ ալ կը տեսնէք, նախ քան ձեր գնալը, այնպէս չէ :

Սթիրէն, (Դուրսէն) — Լաւ, լաւ Տիկին, անշուշտ :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — (Քիչ լուսութենէ մը յետոյ) — Շատ ճիշտ էք եղեր Մարիամ, այդ երկուքը մեծագոյն սէրով մը զիրար կը սիրեն :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Ես չըսի՞ քեզի, բայց դեռ Սուրէնը չէ հասկցած այդ, կամ ամէն յոյս կտրած է, խորհելով որ Վերժինը ամուսնացած եւ ուրիշին կինը դարձած է, ո՞վ զիտէ թերեւս այս երկրէն ալ կը գնայ, որպէս զի չի տեսնէ իր սիրածին շարչարութիւը :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — Բայց Մարիամ, Վերժինն ալ, վստահ չէ թէ Սուրէնը զինքը կը սիրէ : Տարօրինակ վիճակ, երկուքն ալ զիրար կը սիրեն, բայց զսպուած բան մը ու-նին մէջերնին, մէկը միւսին սրտրացօրէն չի յայտներ :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Ճիշտ է, զիրար կը սիրեն, բայց ոչ

մէկը քաջութիւն չունի առաջնութիւնը առնելու եւ իր սէրը յայտնելու :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — Մարիամ, նկատեցի՞ր, որ Վերժինը շատ խոր արտայայտութիւններ ըրաւ, ճիշտը ըսեմ, ես կը կասկածիմ :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Ինչէ՞ն, կը կասկածիս :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — Կը կասկածիմ, որ Վերժինին վեր-ջին ընելիքը, որ քանի մը անդամներ կրկնեց, անձնաս-պանութիւն է :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. (Ահաբեկած) — Ճիշտ էք Գէորգ, շատ ճիշտ էք, իսկզ աղջկան ընելիքը այդ է, պէտք է փրկել, իսկզ պէտք է թոյլ տալ, պէտք է առաջը առնել, մանաւանդ եթէ մի այդպիսի բան ընէ, Սուրէնն ալ ա-նոր կը հետեւի, նա ալ չի ապրիր : Պէտք է աղատել եր-երկուքն ալ, մեղք են եւ շատ մեղք :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — Լաւ, Մարիամ, դու իրար մի անց-նիր, ես վաղը իսկ, Սուրէնին կարդ մը բաներ կը հաս-կըցնեմ, իսկ Վերժինը մի այդպիսի քայլ չառներ, մին-չեւ որ Սուրէնը մեկնած չըլլայ, նա Սուրէնը իր անձէն աւելի կը սիրէ :

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Շատ ճիշտ ես Գէորգ, անոնք եր-կուքն ալ, մէկը միւսո իր անձէն աւելի կը սիրեն :

Պր. ԱղքԱՏԵԱՆ. — Շատ տարօրինակ վիճակ, տղան աղ-ջիկը եր անձէն աւելի կը սիրէ, աղջիկը տղան, եւ ար-դիւքն ալ այս պիտի ըլլայ, Եթէ ճար մը չի խորհինք գիւնքն ալ այս պիտի կորսուին . . . : Մարիամ, մենք պար-երկուքն ալ պիտի կորսուին . . . : Մարիամ, մենք պար-տականութիւններ ունինք անոնց հանդէպ, անոնք եր-կուքն ալ ճահիլ հոգիներ են, երկուքն ալ ճաքուր, եր-կուքն ալ ապրելու աւիւնով յիցուն, մենք այս գործին մէջ պէտք է նետուինք Մարիամ, ես թքեր եմ ամենքի Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Այսու, Պօղոս Առաքեալ, «Աստուած

Տիկ. ԱղքԱՏԵԱՆ. — Այսու, Պօղոս Առաքեալ, «Աստուած

սէր է» ըսաւ , եւ մենք թոյլ չենք տար որ երկու սիրող  
հոգիներ , փոխանակ զիրար դրկելու , դնան եւ սեւ հո-  
ռ դրկեն : Գնանք , գնանք պառկելու :  
ՊՐ . ԱՂՔԱՏԵԱՆ — Գնանք :

(ՎԱՐԱԳՈՅՐ , ՎԵՐՋ Գ . ԱՐԱՐՈՒԱԾԻ)

### ԱՐԱՐՈՒԱԾ Դ .

( Ժամանակ Մէկ Շաբաթ Յետոյ , Եղանակ Գարուն )

### ՏԵՍԻԼ Ա .

(Բեմը կը ներկայացնէ Տէր եւ Տիկին Մարկոսեաննե-  
րու հիւրանոցը , բաւական լաւ կահանրուած : Մէջտեղը  
սեղան մը , մէկ կողմը դաշնակ մը , ֆօնօկրափ մը , աբո-  
ներ , պատերէն նկարներ կախուած , եւ մի ժանի պատու-  
հան ) :

ՎԵՐԺԻՆ , (Նստած աթոռի մը վրայ գիրք մը կը կարգայ ,  
յետոյ ոտքի կանդնելով ու ժամացոյցին նայելով) . . .  
Հիմա կուգայ , ժամանակը մօտեցեր է , գնամ եւ կե-  
րակուրը վրան դնեմ , գէթ այս երեկոյ առանց կոփսի  
ապրինք : (Կը գնայ զուրս , քիչ յետոյ վերադառնալով ,  
կրկին գիրքը ձեռք կ'առնէ , կը նստի եւ կը կարգայ ,  
յանկարծ գիրքը վար դնելով) : Պիտի երթայ հա' . . .  
պիտի երթայ չուտով . . . այն ալ մինչեւ Ռուսաստան . . .  
պիտի երթայ , ու ես քաջութիւնը իսկ չունեցայ իրեն  
յայտնելու . . . որ ես զինքը , ոչ թէ եղբօր մը պէս , այլ  
սիրահարի մը , իմնդի մը նման կը սիրեմ . . . պիտի գնաս  
Առւրէն , ու այլեւս չոլիսի տեսնեմ քեզ , ո՞վ գիտէ թե-  
րեւս յափառենապէս , ու ես քաջութիւնը իսկ չունեցայ  
քեզ ըսելու , որ այս աշխարհի վրայ , ոչ ոք չեմ սիրած  
տի ըսելու , որ այս աշխարհի վրայ , ո՞վ գիտէ թե-  
մի գնաս հոգիս , բայց գէթ գիտնայիր իմ սիրոյս չափը ,  
բայց գէթ գիտնայիր , որ դու իմ ամէն ինչն ես , եւ ես  
առանց քեզի , մէկ օր իսկ , չեմ ուզեր ապրիլ . . . , պիտի  
գնաս հա , բայց զու զեռ տեղդ չի հասած , կը լսես , ես  
ես ալ գնացեր եմ , ու շատ շատ հեռի տեղ մը , որ քիչէր  
ժիայն , ինծի նման դժբախտներ կ'ուզեն գնալ . . . : Հա' ,

մոռցայ գէթ իր հասցէն առնել, մի գուցէ քանի մը տող  
կը զրեմ, եւ ինչո՞ւ չպիտի գրեմ, կը զրեմ, որ ամբողջ  
ավարհք գիտնայ, որ ես ոչ հարստութիւն, ոչ հա-  
ճոյք, եւ ոչ ալ ճոխութիւն կ'ուզեմ, բայց միայն մէկ  
տղայ..., չէ որ այդ իմ արդար իրաւունքս է, մէկ տղայ  
միայն իմ սիրած տղաս, ուրիշ ոչի՞նչ, ուրիշ ոչ ոք...,  
գիտեմ Սուրէն, գիտեմ որ զիս կը սիրես... բայց դու  
չես գիտեր թէ ես որքան քեզ կը սիրեմ...: Նոյնիսկ  
վատահ եմ, որ եթէ սէրս քեզ յայտնեմ, դու բան մը  
կ'ընես, բան մը կը խորհիս, եւ զիս այս վիճակին մէջ  
չես թողուր..., բայց ես իրաւունք չունիմ, չէ՞ որ մի  
ուրիշին կինն եմ..., հոգ չէ թէ ձեւականօրէն..., չէ՞  
որ ամբոխը քեզ պիտի ափսոսայ, գու վրայ պիտի խըն-  
դայ, «մէկը չի գտաւ ուրիշ մը կինը առաւ» պիտի ը-  
սեն չէ՞..., ո՛չ, ոչ ես այդ չեմ ըներ, ես քեզ չեմ յայտ-  
ներ իմ սէրը, կը թողում որ դու զնաս, դուք աղատ մը-  
նացէք, ես իրաւունք չունիմ ձեզ ունենալու..., նոյնիսկ  
անպատութիւն է ձեզ, որ այսպիսի կոշտ ու կոպիտ  
մէկին կինը առնէք, հոգ չէ թէ նա գեռ եւս իմ ամուսինը  
եղած չէ, բայց ո՞վ կը հաւատայ ատոր..., ո՛չ, ո՛չ այդ  
չեմ ըներ ես, ալ աղջիկ չէ մնացէ՞ր, ո՞վ չի առներ ձեզ:  
Դուք կը գնաք իմ սիրս, իմ հոգիս, իմ, իմ ամէն ինչս,  
բայց ես ալ պիտի գնամ, ես առանց ձեզ, օր մը իսկ չեմ  
ուզեր ապրիլ, որովհետեւ իրաւունք չունիմ ձեզ ունե-  
նալու: Գնա ուրեմն Սուրէնս, երթաս բարով... ես ալ  
կը գնամ, բայց ուրիշ ուղղութեամբ, կ'ոչչանամ, կը  
մեռնիմ...: Իսկ մահէս յետոյ, եթէ իրա՞ւ հոգի մըն ալ  
գոյութիւն ունի, որուն դու չես հաւատար, բայց ես  
կը հաւատամ, ու եթէ հոգիս ալ աղատ ըլլայ, իր ուզա-  
ծը ընելու, իր ուզած աելլը գնալու, այն ատեն կուզամ  
Թուսաստան, քեզ կը գտնեմ, միշտ գու ուսիդ վրայ,  
միշտ գու սնարիդ մօտ, եւ ինչո՞ւ չէ, նոյնիսկ, միշտ  
գու անկողնիդ մէջ: Բայց այն ատեն մարմին չունիմ...  
օ՞ֆ Աստուած իմ, բայց ես որքան, որքան կը բաղձայի

իրը ըլլաւ, իմ ամբողջ հոգւով, իմ ամբողջ մարմնով...  
ես կը մեռնիմ Սուրէն, բայց մինչեւ մահս ալ կ'ուզեմ  
ձեր մասին խորհիւ, կ'ուզեմ ձեզմով մտահողութիւ...  
ի՞նչ պիտի ընէք դուք, մի ուրիշ զր պիտի առնէք, մի  
ուրիշը պիտի սիրէ՞ք, մի ուրիշին հետ պիտի ապրի՞ք...  
Օ՛չ, Աստուած իմ, ես միայն մէկ բան կը խնդրեմ քեզ-  
մէկ բան եւ ուրիշ ոչինչ, այդ մի ուրիշը զիս ըրէ,  
թող զիս սիրէ, թող իմ հետ ապրի...: Բայց ո՛չ, ո՛չ  
Սուրէն, դու ուրիշը չես առներ, դու ուրիշը չես սի-  
րէր, իսկ եթէ սիրես, ես ամբողջութեամբ նախանձ կը  
դառնամ, թէւ մեռած, բայց իմ հոգին կը հետապնդէ  
քեզ...: Օ՛չ, ի՞նչ կ'ըսեմ, իմ հոգին ալ, որ որպէս թէ  
անմահ է, նա ալ կը մեռնի, նա ալ չի ապրիր, անմահն  
ալ կը մեռնի, երբ քեզ չունենայ...: Բայց դու չես ըներ  
այդ, գու ոչ ոք կը սիրես ինձմէ զատ, ես այդ լաւապէս  
գիտեմ, գիտեմ որ զու ալ կը մեռնիս, երբ իմ մահուան  
գիտեմ, գիտեմ որ զու ալ կը մեռնիս...: Բայց ո՛չ, ո՛չ Աստուած իմ, ես չեմ  
ուզեր որ նա մեռնի, նա թող ապրի, թող երջանիկ ըլ-  
լայ, թող սիրէ ո՞վ որ կ'ուզէ, թող առնէ, ո՞վ որ կ'ու-  
զէ, թող գրէ, ո՞վ որ կ'ուզէ: Միայն թող չի մեռնի,  
միայն թող ապրի, չէ որ ես զինքը աւելի կը սիրեմ քան  
իրիմ անձը...: Լաւ ուրեմն, ես իմ մահը կը ծածկեմ իր-  
մէն, թող նա չիմանայ, թող նա չի տեսնէ, թող նա չի  
մեռնի, ես կ'սպասեմ որ նա զնա, նա մեկնի, յետոյ,  
յետոյ միայն, իր գնալէն յետոյ «ըլլալիքը» կ'ընեմ:  
(Դուռը կը զարնուի):

## ՏԵՍԻԼ Բ.

Վերժին եւ Հօպո ձէք

Վերժին.— (Դուռը բանալով). Ի՞նչ կ'ուզէք պարոն:  
ՀՕՊՈ ձէք.— (Ներս մանելով ու զրան առջեւ կանգնե-  
լով. Մի քիչ ուտելիք Տիկին, եթէ կը հաճիք):  
Վերժին.— Բայց ամօթ չէ՞ քեզի, գուն ոյժէ կարող մարդ

ես, կրնաս աշխատիլ եւ ապրիլ, փոխանակ աշխատելու կը մուրաս, ամօթ է քեզի, ամօթ:

**Հ090 ձեք.** — իսկական ամօթը գործելն է, ուրիշին գործելը, չէ որ մենք ալ մարդ ենք, եւ ան այս որուն պիտի գործենք: Տիկին իսկական ամօթը մարդը մարդուն գործելն է, ես ալ կը գործէի, եթէ ամէն մարդ իր հաշուայն գործեր:

**Վերժին.** — Բայց եթէ չի գործես, միշտ ալ այդ վիճակին մէջ կը մնաս:

**Հ090 ձեք.** — Այս վիճակը, մենք ենք նախընտրեր Տիկին, գտնելով զայն աւելի լաւ եւ արդար, քան գործաւորւթիւնը:

**Վերժին.** — Բայց ձեր այդ վիճակը ստրկութիւն է, իսկ գործաւորութիւնը պատուաւոր բան մը, անոնք իրենց ճակարին քրտինքով կ'ապրին:

**Հ090 ձեք.** — Բնդհակառակը տիկին, անոնք իրենց ճակարին քրտինքով, միայն ուրիշները, հարուստները կ'ապրեցնեն, իսկ մէնք ուրիշներ ապրեցնելու չափ յիմարներ չենք, մենք ոչ ոք կ'ապրեցնենք:

**Վերժին.** — Բայց ձեր այդ ապրածը կեա՞նք է:

**Հ090 ձեք.** — Աւելի լաւ կեանք է, քան գործաւորութիւնը, գէթ ուրիշին էը չենք ըլլար:

**Վերժին.** — Ուրիշին էը չի ըլլալու մասին կը մտահոգւիք, բայց ուրիշէն հաց ինդրելու անպատութեան սիրով կը հանդուրժէք:

**Հ090 ձեք.** — Տիկին, պատոյ, արժանապատութեան, վեհանձնութեան մասին, մեր դաւանանքները բոլորովին ուրիշ են, մենք այդ կարգի նախապաշարումներու, ստակ տուղներէն չենք:

**Վերժին.** — Բայց առանց այդ զգացումներուն ապրող մարդը մարդ չէ, այդպիսին չան մը նման կ'ապրի եւ չան մը նման ալ կը մեռնի, կը գնայ:

**Հ090 ձեք.** — Տիկին երանի թէ չան մը նման ապրէի, ես իմ այսօրուան կեանքս ո եւ է հարուստի չան հետ կը

փոխեմ, եւ մի ցաւիր ըսածիս Տիկին, երբ ըսեմ որ չուներ կան, որոնց կեանքը ունենալու համար, դու ինքդ ալ պիտի ցանկաս, դու զիտե՞ս, որ այս երկրին մէջ շատ մը միլիոնատէր շուներ, կատուներ եւ ուրիշ կենատ մը միլիոնատէր շուներ, կատուներ կան, որոնց նախկին տէրերը կտակ են ըրած անոնց: Դուք ըսիք որ շան մը նման ալ կը մեռնիմ, կը դնամ, տիկին հաւատացէք մեռնելէն յետոյ, շան մը նման մեռնիմ, թէ մարդու նման, երկուքն ալ միշտ միեւնոյնն է:

**Վերժին.** — Ինչպէս թէ միեւնոյնն է:

**Հ090 ձեք.** — Այս տիկին, միշտ միեւնոյնը, եւ եթէ չէք հաւատար, ես վաղն իսկ, կը զնամ գերեզմանոցը, ուրիէ մի քանի մարդկային գանկոսկրներ կը բերեմ:

**Վերժին.** — Ես ի՞նչ պիտի ընեմ այդ ոսկորները:

**Հ090 ձեք.** — (Խնդալով). Զատելու համար, թէ ո՞րը մարդու պէս է մեռեր եւ ո՞րը չան պէս:

**Վերժին.** — Լաւ, եթէ զանկոսկրներէն չենք կրնար ճըշդունքները, ի՞նչ դորոշել, բայց ի՞նչ են այդ գերեզմանաքարերը, ի՞նչ հակայ արձանները, չէ որ այդ բոլորն ալ յուշարձաններ են, որ լաւ մարդիկ դարէ կը յիշուին ու կը յարգուին:

**Հ090 ձեք.** — Ոչ տիկին, այդ բոլորն ալ ժամանակաւոր բաններ են: Տարբերութիւնը այն է, որ մենք, երբեք չենք յիշուիր, ոմանք մի քանի տարիէն կը մոռցուին, միակ ոմանք ալ, մի քանի հարիւր տարիէն, իսկ իմ մասին ոմանք ալ, մի քանի հարիւր տարիէն, իմ ի՞նչ հոգն է, յիշեր են, թէ հէս, ոչնչանալէս յետոյ, իմ ի՞նչ հոգն է, յիշեր են, թէ հայտ: Բայց տիկին, ես հոս չեմ եկեր ձեր հետ վիճարանելու, ես եկեր եմ սպամոքս լեցնելու, եթէ բան մը կուտաք ուտելու լաւ, եթէ չէք տար կրկին լաւ:

**Վերժին.** — Լա՛ւ, լա՛ւ հիմա կը կշտանաք, ես միայն հետաքրքրութեան համար խօսեցայ, եւ ոչ թէ բան մը չի տալու: Բայց դուք շատ լաւ բան մը ըրած կ'ըլլաք, գէթ յատ այսու զնաք եւ աշխատութիւն գտնէք, մէկ կողմ նետէք մուրացկանութեան դրօշը, որ բարձրացուցած

էք, ո՞վ գիտէ մի գուցէ ձեր կանքէն անկախ պատճառներով։ Գնացէք, գուշ ալ միացէք Սուրէններուն, որոնք աշխատանքի դրօշին զինուորներն են, եւ միասնաբար աշխատեցէք, այս անարդար կարգերը փոխելու։ Ճիշտ է, չի պէտք է թոյլ տաք, որ ուրիշներ ձեր աշխատութեան արդիւնքը վայելնեն, բայց նոյնքան եւ աւելի ճիշտ է, որ գուշ ալ ուրիշներու փշրանքով չպէտք է ապրիք։ Եթէ գործաւորները ստրուկներ են, գուշ ալ պարագիտներ էք, մի շատ աւելի զգուելի բան։

**ՀՊՊՕ Ճիշտ։** — Տիկին, գուշ արդէն ընկերվարութենէն ճառել սկսաք, բայց մեր պարապ ստամոքսը ճառերով չի կշտանար, այժմ իմ ստամոքսը պարապ է, եւ ուղղը չի գործեր, մի գուցէ ճիշտ էք, մի գուցէ արդարացի գիտողութիւններ են ձեր ըրածը։

**Վերժին։** — Լաւ, այժմ եկուր խոհանոցը։ (Երկուքով դուրս կ'ելլեն)։

### ՏԵՍԻԼ Գ.

Վերժին եւ Տիկ. Ալանեան

**Վերժին։** — (Ներս գալով, ինքնիրեն)։ Ի՞նչ տարօրինակ է մարդկութիւնը, եւ ի՞նչ թիվի մարդեկ կան անոր մէջ, թիվ մըն ալ այս էր։ Կը մուրայ, բայց չուզեր աշխատել, փողոցային շան մը կեանքը կ'ապրի, բայց չի ուզեր մեռնիլ, կորսնցուցեր է մարդկային բոլոր մաքուր զգացումները, սակայն կորսնցուցեր է նաև վատ զգացումները։ Ինք իր համար, իր անձին շուրջ, աշխարհ մը ստեղծեր է եւ անոր մէջ ալ կ'ապրի, կ'ուզէ մինչեւ վերջը ապրիլ, բայց մահէն ալ չի վախնար . . . Տարօրինակ աշխարհ, տարօրինակ մարդկութիւն։ Երանի Սուրէնն ալ զինքը տեսներ, տեսնէինք ինչե՞ր պիտի ըսեր . . . Բայց շատ լաւ ըրի, որ անոր ըսելիքներէն մաս մը բաներ, ես ինքս ըսի . . . լաւ որ ըսի։ (Դուռը կը զարնուի)։

**Վերժին։** — (Դուռը բանալով)։ Օ՛, բարի եկաք տիկին, բարի եկաք . . . Բայց այս, ի՞նչ անակնկալ է։ Խընդրեմ, նստեցէք նստեցէք։ (Աթոռ մը ցոյց տալով)

**Տիկ. ԱԼԱՆԵԱՆ։** — Էյ ինչպէ՞ս ես աղջիկ։

**Վերժին։** — Կ'ապրինք տիկին, մինչեւ մեռնինք կ'ապրինք։

**Տիկ. ԱԼԱՆԵԱՆ։** — Աղջիկս անդամ մը այդ մահը բերնէդ վար ձգիր, ինչո՞ւ միշտ մահով կը խօսիս, դու նահիլ վար ձգիր, ինչո՞ւ միշտ մահով կը խօսիս, դու նահիլ աղջիկ ես, պէտք է կեանքի մասին մտածես, ոչ թէ մահուան։

**Վերժին։** — Մայրս, ես ինքս ալ չեմ ուզեր յիշել, բայց կարծես առանց իմ կամքին ալ, բերնէս դուրս կը թոի։

**Տիկ. ԱԼԱՆԵԱՆ։** — Գիտեմ աղջիկս, գիտեմ որ ձեր կամ-քովը չի եղաւ, բայց ինչ կրնայինք ընել, ձեր ճակատա-գիրն ալ այս է եղեր, աշխատեցէք իրալու սիրու շինել, սիրով ապրիլ, կեանքը շատ կարճ է, չի արժեր, որ ան այսպէս կոհեներով անցնէք։

**Վերժին։** — Ճիշտ էք տիկին, կեանքը շատ կարճ է, եւ չի արժեր որ այն ալ այսպէս անցնենք։

**Տիկ. ԱԼԱՆԵԱՆ։** — Զի կայ, աղջիկս, մարդ չի կայ, որ խույ մը չունենայ, բոլորն ալ մէկ մէկ բան ունին, պի-տի տանինք ի՞նչ ընենք, ալլապէս ինչպէ՞ս պիտի ապ-րինք։ Ահա մերինն ալ, ի՞նչ խույ ունէր, ինչ՞ը քա-շեցի առաջին տարիները, մինչեւ որ լաւագէս զինքը ճանչցայ, հասկցայ, իր թոյլ կողմերը, եւ հիմա Աս-տոծոյ գառը գարձած է։

**Վերժին։** — Ես գանգատ մը չունիմ տիկին, ոչ ալ անոր թոյլ կողմերը զիտնալ կ'ուզեմ, նա ամբողջութեամբ թոյլ է արդէն։

**Տիկ. ԱԼԱՆԵԱՆ։** — (Խնդալով)։ Հա՛ այդպէս աղջիկ։

մարդ ըսածդ ի՞նչ է, թող գործէ, թող բերէ որ ու-տենք, քիչ մը ալ «իւղը» տուր, թէ քեզ կը սիրեմ եւայլն կը լմնայ կ'ուրթայ, դառ կը դառնայ։

**Վերժին։** — Բայց տիկին, ինչպէ՞ս կարելի է, կը սիրեմ ըսել մէկուն, երբ չեմ սիրեր։

*Տիկ. Ալլանելլն .— Քա, շատ տարօրինակ աղջիկ ես, կը սիրեմ ըստով ի՞նչ կ'ըլլայ, յետոյ՝ կրկին դու քու գիտցածդդ լրէ:*

Վերժին — իս գիտցածը ե՞նչ պիտի ըլլայ, որ ընէմ, տիկին:

**Տիկ.** Ալլանեան — Դու ի՞նչ ես . . . , կարծես չի հասկցար ըստածս, ի՞նչ, ի՞նձմէ ալ պիտի պահես:

ՎԵՐԺԻՆ — (Տիկնոջ նպատակը հասկնալ ջանալով) . Տի-  
կին քեզմէ ի՞նչ պիտի պահեմ , ի՞նչ որ ես կ'ընեմ , ան-  
շուշտ նոյնը եւս դուք կ'ընէք , դուք ալ ամուսնացած  
կին էք չք:

**Տիկ. Ա.Ա.Անեսնան** — Ամուսնացանք, գերի չի դարձանք ալ,  
մենք մեր գիտցածը կը կին կ'ընենք:

Անըուշտ, մանաւանդ երբ ամուսիննիս չենք սիրել, այնպէս չէ:

**Տիկ. Ա.Ա.Անհեմ** — (Քաջալերուած). Ինչպէս սիրեմ աղ-  
ջիկս, ծերացած, անոյժ դարձած, երիտասարդութիւ-  
նը վճացուցած մէկը, կարելի՞ է սիրել, կարելի՞ է  
հաւատարիմ ըլլալ:

Եթե ինձ առաջ կատարել եմ այս գործը՝ ապա այս գործը կատարել են այլ մասնակիցներ։

Ի՞նչ. ԱԼԱՆԵԱՆ — ինչ պիտի ըլլայ աղջիկս, ամուսնաց-  
եալ կինը միշտ միեւնոյնը չի կրնար սիրել, առ աւ ին-

սասին ալ չի խօսինք:

Եւ շարուն զը խօսին, այժմ արդէն ամբողջ քաղաքը, կը խօսին ձեր մասին, դուք չատ անփորձ էք եւ չատ ալ անդոռյէ:

ԵՐԺԻՆ — (Եղացած) . Ի՞նչ կը խօսին տիկին :

Կ. Ա.Ա.Նելլն.— Հը, կարծես չի գիտեր, ի՞նչ պիտի  
խօսին, քու և Սուրբնի մասին:

ԵՐԺԻՆ. — Բայց ի՞նչ կը խօսին, իմ եւ Սուրբնի մասին:

Տիկ. Ալլսնեան — Ճանելով ինչ որ եղած է, այդ կը խօսին: Վերժին — Բայց՝ ոչինչ եղած է, եղածը այն է, որ ես կը սիրեմ Սուրբէն:

Վերժին. — Միքս՝ ես իրաւունք չունիմ մէկը սիրելու,  
երբ աճրողջ Տիթրոյիթը դիտէ, որ իմ ամուսնութիւնը  
Ղուկասի հետ, միայն պարագաներու հետեւանք էր,  
եւ ոչ թէ սիրոյ:

Տակ. Ալլսնեսն — Բայց աղջիկու, ժողովուրդն աւ այդ  
կո խօսի, Կը խօսին որ ուրիշը կը սիրես:

զր լաօսը, զը լաօսը ու ուռեւ և վերժին պէտք է կատար այս գործութիւնը .— (Սրտնեղած). Լաւ, թող որ խօսին, այդ խօս սողները չուտով կը հասկնան, որ իմ սէրը Սուրբէնին

Հանգեց, այս չէ, ինչ որ դու եւ իրենք կ'երեւակայեն: Տատ ճարպիկ ես ՏԱԼԱՆԵԱՆ — (Քմծիծաղով մը). Շատ ճարպիկ ես Հանգեց, այս չէ, ինչ որ դու եւ իրենք կ'երեւակայեն:

Վերժին, քիչ կը մնայ որ զիս ալ համոզես :  
Վերժին .— Ինչպէս թէ քեզ համոզեմ, ուրեմն դու կը  
խորհիս թէ, ես ալ քեզ նման ուրիշ մը կը սիրեմ, քու  
հասկած ձեւով :

Տասկցած առնել։

Հասկցած ճեւս որս է, քու հասկցած առ մեջ՝  
վերթին. — (Բարկացած). Ո՞չ, ո՞չ տիկին, իմ հասկցած  
սէս ոռու տես կարող բժբննել, իմ սէրը Սուրբնի հան-

Վերժին — (Զայրացած). Օ՛ֆ տիկին, լաւ կըլլայ ո՞ր  
չի խօսինք, ես ոչ քեզ նձան ուրիշները կը սիրեմ, եւ  
առաջ կապահո կին ճըն եմ:

ոչ ալ քոյն կարդիր զրա ըւ՝  
Տիկ. Ա.Ա.Անեան. — Անշուշտ, անշուշտ, ամէն մարդ տար-  
բեր կ'ուլայ, այս աշխարհի վրայ բոլորովին իրարու-  
նձանող, երկու անձ չես կարող գտնել:

## ՏԵՍԻԼ Դ.

Նոյնին եւ Ղուկաս

- ՂՈՒԿԱՍ** — (Առանց գուշը զարնելու ներս մտնելով).  
Բարեւ, բարեւ տիկին Աղանեան, ինչպէ՞ս եղեր է այս  
կողմերը եկեր էք, ճեղ չէ՞ք մոռացեր։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Սանկ այս կողմերէն կ'անցնէի, ըսի  
անդամ մը տեսնեմ Վերժինը ի՞նչ կ'ընէ եւ ներս մտայ։
- ՂՈՒԿԱՍ** — (Վերժինին). Աղջի կերակուրս պատրա՞ստ  
է, ես շատ անօթի եմ, հայտէ շուտ ըրէ։
- ՎԵՐԺԻՆ** — (Առանց բան մը ըսելու դուրս կ'ելլէ)։
- ՂՈՒԿԱՍ** — (Կասկածելի կերպով). Բան մը հասկցա՞ր։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Զէ տղաս չէ, կարծես փաստաբան է,  
այնպէս պատասխաներ կուտայ որ, մարդ ճէջը կը  
մնայ, քիչ մնաց, ինք զիս գող հաներ։
- ՂՈՒԿԱՍ** — Ինչպէ՞ս, ուրացա՞ւ, որ կնիկութիւն չի ըներ  
ուրացա՞ւ, որ այդ սրիկային հետ է եղեր անցեալ Կի-  
րակի երեկոյ, ուրացա՞ւ որ, միասին տուն են եկեր։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ղուկաս, տղաս, կարգ իսկ չեկաւ այդ  
բաներուն մասին խօսելու, ես միշտ ինքինքս պաշտ-  
պանելու պարտաւորուեցայ, կարծես ինք ինձմէ բան մը  
դուրս քաշել կ'ուզէր։
- ՂՈՒԿԱՍ** — Ուրեմն ո եւ է թան չի խօսեցա՞ւ, բան մը չի  
կարգագրեցի՞ք։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ոչ, բան մը չի կրցի հասկնալ, քեզի  
կ'ըսեմ ինք յարձակողական էր, իսկ ես պաշտպանո-  
ղական։
- ՂՈՒԿԱՍ** — Լա՛ւ, լաւ հիմա յարձակողականն ալ, պաշտ-  
պանողականն ալ, իրեն կը սովորեցնեմ։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ղուկաս՝ շատ լաւ կ'ըլլայ, որ հետը  
լաւ վարուիս, ան Պոլսեցի է, բանի մը տակ չի մնար։
- ՂՈՒԿԱՍ** — Ան Պոլսեցի է նը, ես ալ Ղուկասը, Ղու-  
կասն եմ։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ես ինչ կ'ըսեմ, դուն անոր մտիկ ըրէ,

- հետը լաւ վարուէ, դուն անոր հետ գլուխ չես կրնար  
ելլել, մէյ մըն ալ կը տեսնես, տունդ կը ձգէ եւ դուրս  
կ'ելլէ, նոյնիսկ որպէս կոյս աղջիկ, հասկցա՞ր։
- ՂՈՒԿԱՍ** — Ի՞նչ կ'ընէ, դուրս կուզա՞յ, թող այլպէս  
բան մը փորձէ, որ հօրը տունը ցոյց տամ իրեն, ալ կը  
բաւէ, ես այսքան որ համբերեցի, կը խորհչէի որ քանի  
բաւէ, մը շարաթէն կը կակուղնայ եւ կութիւն ընել կ'սկսի,  
մը շարաթէն կը կակուղնայ եւ կութիւն ընել կ'սկսի,  
բայց այսպէս չի ըլլար, արդէն չորս ամիսը անցեր է,  
որ այս՝ այսպէս կը շարունակուի։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Դուն զիս լսէ Ղուկաս, չի ըլլայ որ,  
ուեէ փորձ ընես, քեզի ըսեմ կը փախի կը գնայ, իսկ  
երբ անդամ մը որ դուրս ելաւ, դործը կը վերջանայ,  
անկէ յետոյ, նարք նուրբ փարս չի ըներ, քեզի թոյլ  
իսկ չեն տար, որ երեսը տեսնես։
- ՂՈՒԿԱՍ** — Ո՞վ, նաևը ո՞վ է այդ, որ չի պիտի թողու-  
ցընէ։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ո՞վ, կարծես չես գիտեր, ո՞վ Սու-  
րէնը, Լեւոնը, Տէր եւ Տիկին Աղքատեանները։ Դուն  
դիտես, ո՞վ են այդ Սուրէնը եւ Լեւոնը, անոնք բոլորն  
Վերժինի վրայ հոգի կուտան։
- ՂՈՒԿԱՍ** — Զի ըսես, կինը մերն է, իսկ վրան հոգի տը-  
ւողը ուրիշներ։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Ճիշտ ալ այդպէս է, Վերժինը որո՞ւ  
ապաւինելով, այդ դիրքը է բոներ քեզի դէմ, տես-  
նուած բան է, չորս ամիս ամուսնացած մնալ եւ կու-  
տանք թիւն չի ընել, ամուսնոյն հետ չի պառկիլ։ Մեղայ,  
մեղայ, այս ալ նոր բան մըն է։
- ՂՈՒԿԱՍ** — Ես այդ նոր բանը, չին բանը, այս երեկոյին  
ցոյց կուտան։
- ՏԻԿ**. ԱԼԱՆԵԱՆ — Աման, Ղուկաս, պարապ պարապ կը  
խօսիս, ի՞նչ պիտի ընես, գիտե՞ս ով են այդ Լեւոնը,  
Սուրէնը, Երկուքն ալ մարդասովաններ, անիշխանա-  
կաններ, ընկերվարական, ալ չեմ գիտեր, ինչ կաններ,

Նոյնիսկ կ'ըսեն որ, երկուքն ալ, շատ մը սպաննութիւններ ըրած եւ յետոյ Ամերիկա փախեր են:

**ՂՈՒԿԱԾ** — Ղուկասը այդպէս բաներէ փախցող չէ, դու կը տեսնես, ևս անոր այնպիսի դաս մը տամ այս երեկոյ, որ քերպիկէի կապիկ դառնայ:

**ՏԻԿ**. ԱԼԱՆԵՍՆ. — Եյ դուն գիտես, ևս իմ պարտականութիւնը կը համարեմ քեզի ըսել, որ բան մը ընելու չես, սպասէ մէկ երկու շաբաթ եւս, արդէն Սուրէնը շուտով Խուսաստան պիտի գնայ, կը հասկնա՞ս:

**ՂՈՒԿԱԾ** — (Խորախացած). Խոկապէ՞ս:

**ՏԻԿ**. ԱԼԱՆԵՍՆ. — Այո՛, այո՛, նոյնիսկ այս երկուշաբթի օր:

**ՂՈՒԿԱԾ** — Եֆէրիմ տիկին, այդ սքանչելի լուր է, որ տուիր, ճիշտը ըսեմ, ևս այդ տղէն մի քիչ կը քաշուէի, այդ շունշանորդին, ոչ միայն ճարպիկ, այլ շատ ալ անվախ է: Եյ լաւ, լաւ տիկին, քանի որ այդ շունն ալ պիտի գնայ, ևս անոր դասը լաւ մը կուտած այս երեկոյ:

**ՏԻԿ**. ԱԼԱՆԵՍՆ. — (Դէպի դուռը քալելով). Եյ ես կը գընամ, եւ վերջին անդամ ըլլալով կ'ըսեմ, որ ո եւ է բան չի ընես, աշխատէ մէկ երկու շաբաթ եւս հետը լաւ ապրիլ, յետոյ տեսնենք ինչ կ'ըլլայ:

**ՂՈՒԿԱԾ** — Մի փախնար տիկին, հետը այնպէս լաւ պիտի վարուիմ որ, փաղը երբ դու ալ լսես, պիտի հաւանիս եւ էֆէրիմ Ղուկաս պիտի ըսես:

**ՏԻԿ**. ԱԼԱՆԵՍՆ. — Մեղքը վիզդ Ղուկաս, ևս կը դնամ: (Կը դնայ):

**ՂՈՒԿԱԾ** — Միայնակ, ջղայնացած ինքնիրեն). Հիմա՛, հիմա կը սովորեցնեմ իրեն... ալ համբերութեանս բաժակը լիցուեցաւ... առանց ինձի ըսելու Աղքատեաններուն կը դնայ, Սուրէնը, Լեւոնը կը տեսնէ, սիրաբանութիւն կ'ընէ, եւ յետոյ ալ առանց ամշնալու, Սուրէնին, այդ սրիկային թեւը մտած մինչեւ տունս կուդայ, ... ո՛չ, ո՛չ այս տանելու ցաւ չէ այլեւս... արդէն շատ սուղ մալ եղաւ վրաս մինչեւ հիմա 2000 տալերէն

աւելի ծախսած եմ..., ատոր վրայ ալ անհաւատարմութիւն հա... , ո՛չ ո՛չ այդ Ղուկասը չի ուտեր, Ղուկասը մարդ է եւ ՄէրՏ մարդ, ես հիմա քեզի կը սովորեցնեմ ուրիշը սիրելը...: Արդէն մինչեւ օրս օր մը ուրանց կնիւութիւն ըրած չունի, երեսիս ի վեր խնդացած չունի, չորս ամիս է, օր մը հետապակած չունի, ալ ինչի՞ս կնիկն է: Կարծես՝ օտարի մը կինն է եկեր հետագերացն կ'ընէ...: Շա՛տ, շատ սխալ ըրինք... եղբայր՝ իմ ինչին պէտքն էր, Պոլսէն աղջիկ բերել, Պոլսեցի աղջիկ առնել, Եջիշտէ Պոլսեցին ալ այսքան կ'ըլլայ...: Ես գաւառացի մարդ, փառք Աստուծոյ գպրոցի երես տեսած չունիմ, Ա՛լ տեսրեմ Բ. Ին ուր ըլլալը չեմ գիտեր, գաւառացին իմ ինչի՞ս չէր բաւեր, գէթինչ որ ըսէի, էշու նման չէ չէր ըսէր... բայց ի՞նչ գիտնամ, մենք ալ ըսինք սանկ չէնք չնորհք կին մը ունենանք, սանկ թեւս անցնեմ գուրս ելլեմ նը հաղարտ զգամ, երկու մարդ տեսնայ նը գէթ ըսէ Ղուկասին կինն է, վերջապէս ըսինք մի քիչ ուսեալ ըլլայ, զրել, կարդալ զիտնայ, Եյ զրել կարդալ զիտողն ալ այսպէս կ'ըլլայ..., մեղ մարդու տեղ զրած չունի, կարծես իր աւագ..., մեղ մարդու տեղ զրած չունի, կարծես իր ծառան եմ...: Օ՛Փ պէ՛, զրամուսինը չեմ, կարծես իր ծառան եմ...: Օ՛Փ պէ՛, զրամուսինը չեմ, տէ հիմա մովս, տունովս, տեղովս պէլան ինկայ... , տէ հիմա տեսնեմ ինչ կ'ընես Ղուկաս...: Ո՛չ ես ընելիքս զիտեմ, եւ լաւ զիտեմ, ես այս երեկոյ, անոր այնպիսի դաս մը տամ, որ ինքն ալ հասկնայ թէ, ո՞վ է Ղուկասը: (Կը նստի):

**ԳԵՐԺԻՆ** — (Ներս մտնելով). Հիմա կը պատրաստուի:

**ՂՈՒԿԱԾ** — (Բարկացած). Գլուխդ ուտէ քու պատրաստածդ, մինչեւ հիմա զործդ ի՞նչ էր:

**ԳԵՐԺԻՆ** — (Նեղացած). Բայց չի տեսա՞ր, որ Տիկինը հոս էր, անքաղաքալարութիւն էր, հիւրը ձգել ու խոհանոցը զնալ:

**ՂՈՒԿԱԾ** — Օ՛Փ քաղաքավարութիւնն ալ, գացեր եկեր քեզ է գտեր:

ՎԵՐԺԻՆ.— (Աւելի նեղացած) . Բայց ի՞նչ էք եղեր Ղուկաս, այս երեկոյ նոր բան մը ունիք կ'երեւի:

ՂՈՒԿԱՍ.— (Միշտ բարկացած) . Անշուշտ, անշուշտ նոր բան մը, եւ հիմա կը հասկցնեմ քեզի, նորն ալ հինն ալ:

ՎԵՐԺԻՆ.— Լա՛ւ, լա՛ւ, ինչ որ պիտի հասկցնես շուտով հասկցուր, որ մենք ալ հասկնանք:

ՂՈՒԿԱՍ.— Անցեալ կիրակի երեկոյ ո՞ւր էիր:

ՎԵՐԺԻՆ.— Ի՞նչ կայ, Աղքատեաններու տունն էի:

ՂՈՒԿԱՍ.— Ի՞նչ դործ ունէիր, ինչո՞ւ ինձի լուր չի տուիր:

ՎԵՐԺԻՆ.— Դործ մըն ալ չունէի, գնացի նաւին մէջ ծառնեթացած բարեկամներս տեսնելու, իսկ քեզի ալ լուր չի տուիր, որովհետեւ հազիւ ժամ մը կեցայ եւ վերադարձայ: Ի՞նչ, թէ ոչ, ես հոս գերի եմ, որ ամէն դուրս ներս, մտած էլած ատենս, քեզէ հրաման պիտի առնեմ:

ՂՈՒԿԱՍ.— Գերի չես, գերի չես, բայց շուտով կ'ըլլաս, որո՞ւ հետ տուն եկար:

ՎԵՐԺԻՆ.— Եղրօրս հետ, Սուրէնին հետ:

ՂՈՒԿԱՍ.— (Ռտափի կանգնելով, սաստիկ զայրացած) . Ատոր անուննը անդամ մը եւս բերանդ չի առնես, հիմա գլուխդ կը կոտրեմ:

ՎԵՐԺԻՆ.— (Իր գլուխը Ղուկասին կողմը ծռելով) . Հրամեցէք Պր, Ղուկաս:

ՂՈՒԿԱՍ.— Հիմա ատոր ալ կարդը կուգայ, սպասէ, ինչպէ՞ս եղրայր կ'ըլլայ այդ հագուցին, դուն Պուստի չի՞ս:

ՎԵՐԺԻՆ.— Դուն՝ այդ չես կարող ըմբռնել Ղուկաս, այդ ըմբռնելը քու կարողութենէդ շատ վեր է:

ՂՈՒԿԱՍ.— Հիմա, հիմա վերն ու վարը կը սովորեցնեմ քեզ, ես այդպէս եղրայր, քոյլ խնդիրներ շատ եմ լսեր, ես երեխայ չեմ որ խարես:

ՎԵՐԺԻՆ.— Լա՛ւ, լա՛ւ որ երեխայ չես, եւ կը հասկնաս:

ՂՈՒԿԱՍ.— Այս, կը հասկնամ, կը հասկնամ, բայց ամ-

բողջ քաղաքը, ինձմէ առաջ է հասկցեր, վրանիս կը խնդան:

ՎԵՐԺԻՆ.— Բայց խնդալիք ի՞նչ կայ, Ղուկաս:

ՂՈՒԿԱՍ.— (Աւելի զայրացած) . Զես ալ ամաչեր, իսկողականիք ի՞նչ կայ, կ'ըսես հա՛:

ՎԵՐԺԻՆ.— (Արտասուելով) . Բայց ինչէս ամաչեմ, ամաչելիք ի՞նչ եմ ըրեր:

ՂՈՒԿԱՍ.— Օ՛Փ, հիմա պիտի պայթիմ պէ, ալ ի՞նչ պիտի ընես չամչցող:

ՎԵՐԺԻՆ.— Բայց Ղուկաս, չեմ գիտեր ինչո՞ւ խօսքերդ չես կը ուր, որ գեռ պաշտօնալէս քու կինդ եմ, չէ՞ :

ՂՈՒԿԱՍ.— Գլուխդ ուտէ քու ըրած կնիկութիւնդ, երանի, բնաւ չի ըլլայիր, գէթ այս խայտառակութիւնը գըլուխիս չէր դար:

ՎԵՐԺԻՆ.— (Զայրացած) . Ալ կը բաւէ Ղուկաս, ալ կը բաւէ, ես ամաչելիք ո եւ է բան չեմ ըրած, ես քեզի խայտառակութիւն չեմ պատճառած, դուն, դուն ինքդ իմ կեանքը մարեցիր, դու ինքդ խայտառակութիւններ իմ կեանքը մարեցիր, կ'երեւի շուտ մը մոռացար որ հազար ու մէկ սուըրիր, կ'երեւի շուտ մը մոռացար որ հազար ու մէկ սուտերով զիս հոս բերիր, հազար ու մէկ սուտերով ծնողքս համոզեցիր, եւ այսօր զիս այս վիճակին մէջ ձգեցիր, այժմ դու մոռցեր ես այդ ամբողջը, չէ՞ :

ՂՈՒԿԱՍ.— Երանի չի ընէի, երանի չի առնէի քեզ, երանի ըսէի զնա ո՞ւր որ կ'ուզես, դու ինձ յարմար չես, երանի նոյնիսկ այդ 1000 տալերէս ալ վազ անցնէի:

ՎԵՐԺԻՆ.— Հազար երանի, եթէ այդ ինելքը չորս ամիս առաջ ունենայիր, հիմա երկուքս ալ ազատ կ'ըլլայինք, դուն ալ, ես ալ այս դժոխքին մէջ չէինք իյնար:

ՂՈՒԿԱՍ.— Գործիդ կուզայ հա, որպէսզի իմ դրամովս Ամերիկա գայիր, եւ յետոյ այդ աւազակ, սրիկայ, մարդապան Սուրէնին հետ ամուսնանայիր:

ՎԵՐԺԻՆ.— (Ինքնիրմէն ելած) . Բայց Ղուկաս, ամօթ է, ամօթ՝ պարապ տեղը մի հայհոյեր մէկու մը, որ հազար

բաւոր Ղուկասներ կ'արժէ : (Ոտքի կ'ելլէ) :

**ՂՈՒԿԱՍ** — (Ինքնիրմէն ելած կը յարձակի Վերժինի վրայ անոր երկու թեւէն ուժդին սեղմելով) . Վայ գու անածօթ, անպիտան Պոլսեցի, չես ալ ամաչեր, չես ալ ամաշեր և սիրած տղադ կը պաշտպանես :

**ՎԵՐԺԻՆ** — (Լալով եւ ինքզինքը ազատել ջանալով) . Ես անածօթ չեմ, ես անպիտան չեմ, այդ բոլորը դու ես դու խայտառակ, խարերայ, ստախօս, որ զիս խարեցիր :

**ՂՈՒԿԱՍ** — (Կատղած) . Լոէ շան ձագ, քու հոգիդ, Հուգիդ պիտի հանեմ, (կը շարտէ, կը նետէ նատարանին վրայ, մի քանի աքացի եւս տալով, դէպի դուռը կ'ուղղուի) :

**ՎԵՐԺԻՆ** — (Կը գլորի աթոռին վրայէն, գետին կ'իյնայ, հառաջանքներ) :

**ՂՈՒԿԱՍ** — (Սեղանին վրայէն դիրք մը եւս կը շպրտէ Վերժինի, յետոյ աթոռը վերցնելով կը նետէ Վերժինի) Անպատիւ շուն, իշտէ այդպէս, իշտէ այդպէս, այդպէս : (կը մեկնի դուրս) :

**ՎԵՐԺԻՆ** — (Քիչ յետոյ ուշքի գալով սողալով կը բարձրանայ աթոռին վրայ, արցոնքները կը սրբէ) . Ոչ, ոչ սա արդէն անտանելի է, սա արդէն չէ կարելի տանիլ . . . ծեծ ալ կայ եղեր, ծեծ ալ, երբ իմ ամբողջ կեանքի ընթացքին, իմ ծնողքը իսկ, իմ վրայ ձեռք բարձրացուցած չէին . . . ծեծ ալ կայ եղեր այն ալ վայրենիի մը, խոպանի մը կողմէ, որու վրայ իսկ չէի թքներ . . . , ու հիմա իր խաղալիքն եմ եղեր, կը հայհոյէ, կ'անպատուէ, կը ծեծէ . . . , ո՛չ, ո՛չ ալ չեմ կրնար տոկալ, պէտք է վերջ տալ այս անտանելի կեանքին, պէտք է վերջինը ըլլայ այս : Այս ճիշտ վերջինը . . . նա այլեւս չի պէտք է ծեծէ զիս, անոր պիզդ ձեռքերը անդամ մը եւս չպէտք է բարձրանայ իմ վրայ . . . : Այս, այս երեկոյեանը պէտք է առաջինը եւ վերջինը ըլլայ : Թող դիակս ծեծէ, բայց ինչ հոգ, երբ ես չեմ զգար, թող դիակս հայհոյէ, երբ

ես չեմ լսեր, թող դիակս անպատուէ, երբ իմ զգացող հողին գնացած կ'ըլլայ : Այս՝, թող միայն դիակս ծեծէ, ես ալ չեմ ապրիր, այս կեանքը ինծի պէտք չէ, աւելի լաւ է մեռնիլ քան այս դժոխքին մէջ ապրիլ, (Ծայնացած) : Այս, այս քաջ պիտի ըլլամ, պէտք է ընեմ, միակ, միակ «ըլլալիքը» : . . . ներէ ինծի Սուրէնս, ներէ ինծի, որ խոստումս չեմ կարող յարգել, ես ալ ոյժու կորանցուցի, ես այլեւս չեմ կարող տոկալ, ներէ ինծի Սուրէն, ներէ ինծի, որ դու դեռ նաւ չի առած ես արդէն գնացած կ'ըլլամ, կը ցաւիմ Սուրէնս կը ցաւիմ որ դուք իմ դիակը պիտի տեսնէք, եւ ո՞վ գիտէ . . . :

Ներեցէք ինծի ծնողքս, ներեցէք ինծի, աւելին չէի կարող տանիլ, ալ չեմ կարող տոկալ, գիտեմ որ պիտի խոցոտուի մեր սիրաը, գիտեմ որ մահս պիտի սպաք տարիներով, բայց ի՞նչ կրնամ ընել, երբ այլեւս չեմ կարող տոկալ . . . : (Լալով) : Օ՛Փ Աստուած իմ, ի՞նչ պիտի ըլլայ Սուրէնս, ի՞նչ պիտի ընէ Սուրէնս, երբ իմ դիակը տեսնէ, ես կ ըմեռնիմ, կ'ազատիմ, բայց ի՞նչ պիտի ըլլայ Սուրէնս, հիմա որ դեռ նաւ չի առած, դիակս պիտի գտնէ . . . :

Ներէ ինծի Աստուածս, ներէ ինծի, որ այս քայլովս սրտեր պիտի կոտորեմ, եւ ո՞վ գիտէ նոյնիսկ մահեր պիտի պատճառեմ, ներէ ինծի Աստուածս, դու գիտես որ աւելին չեմ կրնար ընել, աւելին չեմ կրնար տոկալ . . . :

Ներէ ինծի Սուրէնս . . . : Կը ներես չէ՞ , կը ներես ինծի, որովհետեւ ես այլեւս չեմ կարող տոկալ, նա զիս ողջ չպէտք է տեսնէ, նա զիս չպէտք է ծեծէ այլեւս : (Քաջութիւն մը ստանալով, ոտքի կը կանգնի, մաղերը ցրուած, զէմքը խոժող ու տժոյն) : Ճիշտ հիմա, ճիշտ ցիմա ամէն ինչ կը վերջանայ, քաջ պիտի ըլլամ հա՛ . . . հիմա զիմա ցոյց կուտամ քաջութիւնս, (կը շըմի սենակին մէջ, յետոյ արագ քայլերով կը գնայ դուրս, անմիջապէս կը վերադառնայ, մէկ ձեռքը գաւաթ մը չուր, իսկ միւս ձեռքը ծրար մը ձերմակ փոշի, գաւաթը

Դողդղալով կը դնէ սեղանին վրայ, փոշին կը թափէ մէջը, կը վերցնէ գաւաթթը դողդղալով, կրկին սեղանին վրայ կը դնէ, մի քիչ ետ կը քաշուի), ձիշտ հիմա, ձիշտ հիմա ամէն բան կը վերջանայ, հիմա ծեծէ, հիմա ծեծէ զիս, հիմա նեղէ զիս, հիմա ծեծէ որքան որ կ'ուզես, բայց ես ցաւ չեմ զգար... (լալով), օ՛չ Աստուած իմ, ինչքան կը բաղձայի, որ անդամ մը եւս տեսնեմ Սուրէնս, անդամ մը եւս տեսնեմ սիրած տղաս, անդամ մը եւս իր ձեռքերը բոնեմ, անդամ մը եւս իր մարմինը ոս մարմնոյս թող շփուի, դէթ անդամ մը համբուրէ զիս, դէթ անդամ մը զինքը համբուրեմ, ուրիէ յետոյ թող որ մեռնիմ, թող որ ոչնչանամ...:

Բայց օ՛չ անդութ Աստուած, չար Աստուած, դու երեք մաքուրներուն հետ չես, դու մաքուրները, բարիները չես սիրեր, դու միշտ չարերուն կ'օդնես... բայց ո՛չ, ո՛չ Աստուած, դու չառ բարի, դու խղճացող ես, դու ինձի կը զրկես իմ Սուրէնս չէ՞՝, միայն մէկ անդամ, միայն մէկ անդամ, համբուրեմ զինքը, իսկ անկէ յետոյ, տար զիս ո՞ւր որ կ'ուզես, արքայութիւն թէ գժոխք, ո՞ւր որ յարմար կը դատես, չէ՞ որ այդ ալ քու գործդդէ է...:

(Սթափած). Հա դէթ մի քանի տող գրեմ, թող աշխարհ գիտնայ, թէ Ղուկասը իմ ամուսինը չէր, թող գիտնան թէ ո՞վ կը սիրեմ: (Բան մը կը փնտոէ սենեակին մէջ, թուղթ մը կը վերցնէ, մատիտ մը կ'առնէ, կը մօտենայ սեղանին, թուղթը վար կը դնէ եւ գրել փորձելով): Պաշտելի, Սուրէնս, քեզմէ զատ ոչ ոք չեմ սիրած, ոչ ոք, իմ ամուսինս չէ, եղած, բայց... (մատիտը ձեռքէն վար ձգելով): բայց չեմ կարող, չեմ կարող շարունակել, չեմ կարող, չեմ կարող... (թուղթը եւս գետին չպրաելով), ներէ ինձի Սուրէնս, (կը մօտենայ սեղանին, դողդղալով կը վերցնէ զաւաթթ, բերնին մօտեցնելով). Ա՛խ Սուրէն, Սուրէն, Սուրէն: (Դուռը ուժգին կերպով կը զարնուի):

(Դուռը ուժգին կերպով կը զարնուի):

### ՏԵՍԻԼ Ե.

Սուրէն եւ Վերժին)

Վերժին... (Յնցուելով). Բ՞՛վ է այդ: ՍՈՒՐԷՆ. — (Գուրսէն). Ես եմ Վերժին, ես, Սուրէնը: Վերժին... (իրար անցնելով, զաւաթթը կը պահէ, ինքնքնը մի քիչ շտկելով կը զնայ եւ կը բանայ դուռը, ծիծաղ կեղծելով). Օ բարի եկաք, բարի եկաք Սուրէն, բայց այս չառ անակնկալ էր, երբէք չէի ակնկալեր ձեզ, մանաւանդ այսքան ուշ ատեն:

ՍՈՒՐԷՆ. — (Ապշած). Բայց ի՞նչ էք եղեր Վերժին, բուրովին գունատ էք, նոյն իսկ այլայլած կ'երեւեք, կրկին լացեր էք, չէ՞:

Վերժին... (Միշտ կեղծելով). Ոչ Սուրէն, ոչ, մի քիչ տկար էի, կ'երեւի աթոռին վրայ քնացեր եմ, աչքերս մի քիչ կարմրած են, չէ՞՝, ուրիշ ի՞նչ պիտի ըլլայ, բայց գուք ինչպէս եղաւ որ հոս եկաք, այն ալ այսքան ուշ ատեն:

ՍՈՒՐԷՆ. — (Տիրորէն). Եկայ՝ որ վերջին մնաս բարովս ըսեմ, այս գիշեր իսկ կը մեկնիմ նիւ Եորք, իսկ երկու շարթի առաւօտ վաղ, նաւին մէջ կ'ըլլամ, կը յիշես, Յունական «Փաթրաս» նաւը որմով Ամերիկա եկանք, Յեճիշտ նոյն նաւով է որ կը զնամ մինչեւ Յունաստան, յետոյ Պոլիս, անկից ալ ուղղակի Մոսկոււ:

Վերժին... (Ուրախանալ փորձելով). Լաւ, այդ չառ լաւ է, ես ալ կ'ուզէի որ չուտով մեկնիք, ըսել կ'ուզեմ ձեր գործէն ետ չի մնայիք:

ՍՈՒՐԷՆ. — Ուրեմն զու այլեւս չես լար իմ զնալուս համար:

Վերժին... (Կեղծելով). Ոչ Սուրէն ոչ, ինչո՞ւ պիտի լամ, ես արդէն ուրիշի մը կինն եմ, ամուսինս ալ սկըսած է, հետո լաւ վարուիլ, այժմ ամէն ինչ լաւ է, միայն պիտի ինդրէի, որ նամակ չի գրէք, ես ինքս ալ չեմ գրեր, ինչ ընել, չէ որ ուրիշի մը կինն եմ:

ՍՈՒՐԵԿՆ.— (Զարժացած բայց կեղծելով) Այդ շատ լաւ է Վերժին, ևս այժմ շատ հանգիստ սրտով կը մեկնիմ, ո՞վ զիտէ, մի գուցէ որ մը կրկն զիրար կը տեսնենք, ևս մի գուցէ կրկն Ամերիկա զամ, և այն տաեն այս փոթորիկներն ալ անցած կ'ըլլան, իսկ գուք ալ զաւակներ ունեցած, վերջապէս հաշտուած եղածին հետ:

ՎԵՐԺԻՆ.— (Ստելով) Բայց եթէ զիս ու զաւակներս հոս չի գտնես, զիտցիր որ Քալիֆօրնիա զնացած կ'ըլլանք, որովհետեւ այդպէս նոպատակ մը ունինք:

ՍՈՒՐԵԿՆ.— Լաւ, լաւ քոյրս, ևս աշխարհի որ ծայրն ալ ըլլաս կրնամ զանել քեզ, մանաւանդ պաշտօնիս բերումով:

ՎԵՐԺԻՆ.— Բայց ի՞նչ պաշտօն Սուրէն:

ՍՈՒՐԵԿՆ.— Վերժին, ևս այս երկիրը չեկայ, որպէս զաղթական ապրուստ ճարելու համար, ևս ուռւական բան-ուրական կառավարութեան գործակալներէն մին եմ: Գործեցի, որպէսզի ոչ ոք չի կասկածի, իսկ կը մեկնիմ, որովհետեւ ևս կանչուած եմ, տեղեկութիւններ տալու ևս նոր հրահանգներ ստանալու համար: Անչուշտ ոչ ոքի չէիք յայտներ, չէ՞:

ՎԵՐԺԻՆ.— (Ինքնամոռացութեամբ) Օ՛հ, կրնաս վստահ ըլլալ, ևս քիչ յետոյ, արդէն անկարող կ'ըլլամ ըսելու, հա՞ մոռացայ, ուրեմն գուք կրկին հոս կուգաք:

ՍՈՒՐԵԿՆ.— Այս, ամենայն հաւանականութեամբ, և այն տաեն որպէս դեսպանական կցորդ:

ՎԵՐԺԻՆ.— (Ինքնամոռացութեամբ) Բայց վախնամ, որ զիս հոս չի գտնէք: Բաել կ'ուզեմ մի գուցէ ևս մեռած կ'ըլլամ:

ՍՈՒՐԵԿՆ.— (Կասկածելով) Բայց ի՞նչո՞ւ Վերժին, ի՞նչո՞ւ մահուան մասին կը մտածէք:

ՎԵՐԺԻՆ.— Բաել կ'ուզէի, արդէն շատ տկարացած եմ վերջերս, մի գուցէ մեռնիմ, չէ որ մենք բոլորս ալ մահ-կանացուներ ենք:

ՍՈՒՐԵԿՆ.— (Բանելով Վերժինի ձեռքերը) Բայց ևս խո-

րապէս կը կասկածիմ ձեր այս արտայայտութեանց մասին:

ՎԵՐԺԻՆ.— (Սրտասուելով) Ոչ Սուրէն, կասկածելու ի՞նչ կայ, չէ որ մահկանացուներ ենք:

ՍՈՒՐԵԿՆ.— Այս, բայց դուք քիչ առաջ, քաջի պէս ուրախ էիք, իսկ հիմա, կրկին լալ սկսաք:

ՎԵՐԺԻՆ.— Բայց ի՞նչպէս կարելի է չի լալ, չէ որ վերջապէս բաժանում է, եղրօր քրոջ բաժանում, չևս յիշեր ի՞նչքան լացի, երբ Պոլսէն նաւ առի, երբ ծնողքէս բաժանուեցայ, իսկ հիմա, կարծես բոլորէն, բոլորէն, նոյնիսկ աշխարհէն կը բաժանուիմ: Ի՞նչպէս չի լամ:

ՍՈՒՐԵԿՆ.— (Միշտ կասկածելով) Ուրեմն գնալէս յետոյ չի պիտի լաք:

ՎԵՐԺԻՆ.— Անչուշտ, ուզեմ իսկ, չէմ կարող լալ:

ՍՈՒՐԵԿՆ.— (Խորապէս կասկածելով) Ո՛չ, ո՛չ Վերժին, գուք բան մը ունիք, բան մը ունիք, որ չէք ուզեր ի՞նձ յայտնել, և հաւատայ որ ես չեմ զնար, մինչեւ որ քրոջ մը նման, ինձի չի յայտնէք ամէն բան:

ՎԵՐԺԻՆ.— (Համոզական թօնով մը) Բայց Սուրէն, դու ի՞նքդ ալ շատ տարօրինակ ես, ի՞նչպէս կարող եմ չիլալ, երբ մի քանի բողէ յետոյ, իրարմէ պիտի բաժանումնիք, և ո՞վ կարող է ըսել, որ յաւիտենական չպիտի ըլլայ, ի՞նչ զիտնամ ես անզամ մը ևս կրնամ տեսնել ձեզ թէ ոչ:

ՍՈՒՐԵԿՆ.— Ուրեմն, ոչինչ կայ, բան մը չունիք:

ՎԵՐԺԻՆ.— Անչուշտ, ոչինչ չկայ, կրնաս հանգիստ սըրտով մեկնիլ:

ՍՈՒՐԵԿՆ.— (Վերժինի ձեռքերէն բոնած) Լաւ ուրեմն, գնամ:

ՎԵՐԺԻՆ.— (Սուրէնի ձեռքերը ամուր սեղմելով եւ անոր աչքերուն մէջ նայելով) Բայց չե՞ս համբուրեր զիս Սուրէն, մի գուցէ շատ ուշ զաս, մի գուցէ երբէք չի դաս:

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Իրեն սեղմելով բուռն կերպով, մի քանի անգամ անյագօրէն կը համբուրէ) Գնա՞մ այժմ:

**ՎԵՐԺԻՆ.** — Այս Սուրէէն, ու ես այդ համբոյըները մահուան բոպէիս ալ պիտի յիշեմ, ու այն շատ աւելի պիտի թեթեւցնէ իմ մահը:

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Կատարելապէս կասկածելով) Լաւ ուրեմն, ցտեսութիւն, ցտեսութիւն քոյք, ցտեսութիւն Վերժին: (Արագ քայլերով գուրս կուզայ, գուրը ամուր քաշելով):

**ՎԵՐԺԻՆ.** — Երթաս բարով, երթաս բարով Սուրէէն, երթաս բարով հոգիս: (Եւ կ'ընկնի աթոռին վրայ, քիչ յետոյ արագ ոտքի կ'ելլէ, զուռը կը նայի, որ զոց է, դաւաթը կրկին կը բերէ եւ սեղանին վրայ դնելով) լաւ, եղաւ այժմ, շատ լաւ եղաւ որ Սուրէէնը գնաց, գէթ նա չխմանար, գէթ նա չի տեսներ, գէթ նա չի տանջուիր: Օչ ներիր ինձի Սուրէէն, ներիր որ քեզ չի յայտնեցի սէրս, անսահման սէրս, ներիր ինձի իմ սպաշտելիս, ես այս աշխարհի վրայ ոչ ոք չի սիրեցի, բայց միայն քեզ, քեզ սիրեցի միայն քեզ ունենալ բաղձացի, բայց տեսայ որ իրաւունք չունիմ քեզ ունենալու... Գնա գու հոգիս, գնա քու հաւատացած խէլիք ետեւէն, մի գուցէ յանդիմ, մի գուցէ զուք վերցնէք այս անարդար կարգերը, որպէսզի ինձ նման դժբախտներ չըլլան, անձնասպաններ չի գտնուին, ներիր ինձի Սուրէէն, Սուրէէն, (կը վերցնէ զաւաթը ակնթարթի մը մէջ, կը ճչէ եւ բերնին կը տանի):

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Որ գուրսը կ'սպասէր կասկածած ըլլալով, կը հրէ դուռը, վազելով կը յառաջանայ Վերժինի կ'առնէ զաւաթը, կը զարնէ զետին, կը գրկէ Վերժինը, եւ անյագօրէն կը համբուրէ) Դու ներիր ինձի հոգիս, ներիր ինձի որ կոյր մըն եմ եղեր, չեմ տեսեր, ներիր ինձի:

**ՎԵՐԺԻՆ.** — (Կը նուազի Սուրէէնի թեւերուն մէջ):

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Կը գրկէ զայն, կը տանի աթոռի մը վրայ,

գուրս կը թռչի, թաց լաթ մը բերելով, կը դնէ Վերժինի ճակատին վրայ, շինելով անոր ձեռքերը) Վերժին, Վերժին, հոգիս, արթնցիր, մի մեռնիր, ես հոս եմ, արթնցիր, ելիր, ես հոս եմ, ես Սուրէէնը:

**ՎԵՐԺԻՆ.** — (Կը շարժի, աչքերը բանալու փորձ կ'ընէ):

**ՍՈՒՐԵԿՆ.** — Արթնցիր Վերժին, արթնցիր, ես հոս եմ, ես չեմ գնացեր ու այլեւս ոչ մէկ տեղ չեմ երթար առանց քեղի:

**ՎԵՐԺԻՆ.** — (Աչքերը բանալով) Բայց ես մեռած չեմ, (աչքերը չինելով, Այդ դո՞ւ ես Սուրէէն, չե՞ս գնացեր: (Ինքինքը շտկելով աթոռին մէջ):

**ՍՈՒՐԵԿՆ.** — Կը ներես ինձի չէ՞ հոգիս, ես կոյր եմ եղեր, կոյր, որ չեմ հասկցեր ձեղ, չեմ տեսեր ձեր սէրը:

**ՎԵՐԺԻՆ.** — Բայց ի՞նչը ներիմ հոգիս, դու ներիր ինձի որ թոյլ էի, քայլութիւն իսկ չունեցայ, իմ սէրը ձեղի յայտնելու: (Կը պլուի Սուրէէնին):

**ՍՈՒՐԵԿՆ.** — (Բուռն կերպով երկարօրէն համբուրելէ յետոյ, ոտքի կ'ելլէ, Վերժինի ձեռքէն եւս վեր քաշելով) Ելի՛ր հոգիս, իմ ժամանակը լրացաւ, միայն մէկ ժամ ունինք:

**ՎԵՐԺԻՆ.** — (Աղջած) Ուրեմն կրկի՞ն պիտի զատուինք, ալ ինչո՞ւ չի թողուցիր որ մեռնէի Սուրէէն:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Ո՞չ հոգիս, ոչ, այլեւս չպիտի զատուինք, բայց պիտի զնանք, պիտի զնանք երկուքովնիս միասին:

**ՎԵՐԺԻՆ.** — Բայց ո՞ւր պիտի զնանք Սուրէէն:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Մինչեւ Մոսկուա, իսկ եթէ Ամերիկան շատ կը սիրես, ես խօսք կուտամ, որ կրկին կուգանք:

**ՎԵՐԺԻՆ.** — Ուրեմն ես ալ հետպ:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Այս, դու ալ հետպ, որպէս իմ կինը, չե՞ս ուզեր:

**ՎԵՐԺԻՆ.** — Բայց ես ձեր կինը չեմ չէ՞ եւ մի ուրիշն կինն եմ չէ՞:

**ՍՈՒՐԵԿՆ.** — Ես գիտեմ, որ դու դեռ ոչ ոքին կինը չես,

Եսկ քիչ յետոյ, իմ կինը կը դառնաս, այդ մի ուրիշ  
ալ, թող մի ուրիշ առնէ, իրեն յարմար մէկը:

Վերժին — Ուրեմն հետո պիտի ամուսնանաս, չէ՞:

ՍՈՒՐԵՆ — Այո, վաղը իսկ նիւ եորքի մէջ, բայց մի քիչ  
աճապարենք հողիս, շատ ժամանակ չունինք:

Վերժին — Ուրեմն գու իմս պիտի ըլլամ, եւ միակ իմս,  
չէ՞:

ՍՈՒՐԵՆ — Այո, այո, միակ քուկդ պիտի ըլլամ, եւ դու<sup>ալ</sup> իմս:

Վերժին — Բայ Սուրէն, միշտ իմս պիտի ըլլամ:

ՍՈՒՐԵՆ — Բայց հողիս ժամանակ չկայ, այո, այո միշտ  
քուկդ պիտի ըլլամ:

Վերժին — (Կրկին կը պլուի Սուրէնին, կը համրուր-  
ուին, կը բաժանուին) Սուրէն, այժմ ևս աշխարհի էն  
երջանիկ աղջիկն եմ, եւ հոգս իսկ չէ, եթէ հիմա իսկ  
մեռնիմ:

ՍՈՒՐԵՆ — Լաւ, գնանք հողիս, գնանք, կուշանանք:

Վերժին — Գնանք հողիս, բայց այս զգեստներով, մի-  
թէ՞ ոչինչ չպիտի առնեմ:

ՍՈՒՐԵՆ — Ոչինչ հողիս, ոչինչ այս տունէն, թող ի-  
րենց մնայ ամէն բան, մենք ամէն ինչ նորը կ'առնենք,  
նոր կեանք սկսելու համար, իսկ նիւ եորքէն իրեն կը  
զրկինք այնքան դրամ, որքան ձեզ համար ծախսուած  
է մինչեւ այսօր:

Վերժին — (Խնդիրմէն ելած) Սուրէն, զիս կրկին համ-  
բուրէ որ գնանք:

ՍՈՒՐԵՆ — Լաւ, (կը համբուրէ) Լաւ այժմ, գնանք:

Վերժին — Մէկ բան ալ հողիս, մէկ հարցում եւս, եւ  
կը գնանք:

ՍՈՒՐԵՆ — (Խնդալով) Լաւ, հողիս լաւ, ըսէ ի՞նչ է:

Վերժին — Ճիշտը ըսէ, զիս որքա՞ն կը սիրես:

ՍՈՒՐԵՆ — Անսահմանօրէն հողիս, անսահմանօրէն:

Վերժին — Բայց ոչ, այդ շատ անորոշ բան է, ըսէ սահ-  
մանաւոր կերպով, զիս որքա՞ն կը սիրես:


ՍՈՒՐԵՆ — (Գերագրզուած) Դու իմ Աստուածուհին ես,  
ես քեզ կը պաշտեմ, զու իմ ամէն ինչն ես:  
Վերժին — (Գերագրզուած ինքինքը նետելով Սուրէ-  
նին զիրկը) Եւ զու ալ, իմ Աստուածն ես, իմ ամէն  
ինչը: (Գրկընդիանուած կը համբուրուին):


(Վարագոյրը կը ծածկէ զիրենի):


Վ Ե Ր Զ





Կարդացեք նոյն հեղինակին «ՅԱՂԹԱՆԱԿ»ի:











ԿԱՐԴԱՑԵՔ ՆՈՑՆ ՀԵՂԻՆԱԳԻՐՆ «ՑՈՒՅՈՒՆ»

481

300

ԳԻՆ՝ 50 ՍԷՆԹ ՏԱՐ

ՀՀ Ազգային գրադարան



NL0341930

40365